



Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**


Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material



ԶԲՈՍԱՐԱՆ ՄԱԿԱՆՑ

ՈՐ ՎԻՃԱԿ ԳԵՏԵՐԸ

ՄԱԿԻՇԱԿ — ՕԴԱՑԻ ՀԱՆԱԳԱՐՀՈՐԴՈՒԹԻՒՆ ՄՐ

ԱՄԷԿՆ ԽԱՉ ԽԱՆՐ Է — ՔԹԱԽՈՍԻ ՊՏՂՈՒԽՆՅ

ԱՐԵՎԱ ԹԵՐԵ ՑՈ ՀՈՒ

ՀԱՅՈՒ ԱՐԵՎԱ ՑՈ ՀՈՒ

ԱՐԵՎԱ ԹԵՐԵ ՑՈ ՀՈՒ

ՀԱՅՈՒ ԱՐԵՎԱ ՑՈ ՀՈՒ

245

1999

ՄՈՐ ՄԸ ՔԱՇԱԾ ՎՃՏԵՐԸ

ՄԱՆԵՐԱԿԻ — ՕԴՅԱՅԻ ՑԱԽԵՊՈՐՀՈՒԹԻՒՆ ՄԲ

ԱՄԷՆ ԽԱԶ ԴԱԼՆԻ է — ՔԹՈԽՈՍԻ ՊՏՎԱԿՆՅՑԸ



Ի ՎԵՆԵՏԻԿ

Ի ՏՊԱՐԱՆԻ ՄՐԵՈՅՆ ԴԱԶԱՐՈՒ

1860



245-86

հ. 8244

ՄՈՒՄԸ ՔԱՇԱԾ ՎԵՏԵՐՆ.

ՑԱՆԿ

ՄՈՐ ՄԸ ՔԱՇԱԾ ՎՀՏՏԵԲԸ	4
ՄԱՆԻՇԱԿ	31
ՕԴԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹԻՒՆ	
ՄԸ	424
ԱՄԷՆ ԽԱՉ ԾԱՆԲ Է	447
ՔԹԱԼԻՌՏԻ ՊՏՂՈՒԽՑՅ	465





ՄՈՒՄ ՄԸՆ ՔԱՇԱԾ ՎՃՏԵՐԸ



ՃՇՄԱՐԻՑ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

Ա.

Անվերսա քաղաքը սաստիկ ցուրտ կ'ը-
նէր 1844ին յունուար ամսուն վերջի օրերը.
և փողոցներն ալ եղանակին յարմարելու
համար՝ ճերմքեկութեամբ կը փայլէին : Բայց
ձեան հատերը կակուզ չէին ու չէին կը ը-
նար թեթև փետուրներու պէս ուզած տե-
ղերնին իջնալ . ընդ հակառակն կարկտի
պէս պինդ էին և տուներու ապակիներուն
կը զարնէին . հիւսիսային սուր հովս ալ
թող չէր տար որ մարդ իր տանը սեմոց
վրայ կեցած քիչ մը շունչ առնէ . ամէնքը
կը ստիպուէին իրենց կրակարանին քով
ժողվուելու :

Թէսլէտ ստոտիկ ցուրտ էր ու առաւօտեան ժամը ինը դեռ նոր կը զարնէր ,
բայց ուրբաթ օրը վաճառքի օր ըլլալով՝
շատ մարդքարքին մէջ կը պարտէր : Երիտասարդներն արագարագքալելով կը ջանային տաքնալ , հասակաւոր մարդիկ ձեռքերնուն շունչ կու տային , և գործաւորներն ալ ձեռքերով կոնակնին կը զարնէին :

Ան ժամուն երիտասարդ խաթուն մը հանդարտ քալուածքով կ'անցնէր Պուշկիք բառած փողոցէն . կ'երենար որ հոնտեղի բնակիչներուն վիճակն աղէկ կը ճանչնար , որովհետեւ աղքատ տունէ մը կ'ելլար ուրիշ աղքատ տուն մը կը մտնար , և դուրս ելած միջոցը դէմքէն կ'իմացուէր որ սիրաը գոհ է : Դէմքին նման վայելուչ էին իր ըդդեստներն ալ , և վիզն ու ձեռքերը աղուոր մուշտակով մը ցրտէն պաշտպանուած . յայտնի կ'երենար որ հարուստ ցեղէ էր : Տան մ'որ առջև հասած ներս կ'ուզէր մըտնալ , հեռուէն խաթուն մը տեսաւ՝ զորն որ կը ճանչնար . դրան զիմացը կեցաւ և սպասեց՝ ինչուան որ բարեկամուհին մօտեցաւ . ան ատեն ընդ առաջ երթալով անոյշ խնտումով մը՝ ըստ անոր .

— « Բարի լոյս , Մարիամ , ի՞նչպէս ես :
— Խիստ աղէկ . հապա դու :
— Փառք Աստուծոյ աղէկ եմ , և այնպէս երջանիկ՝ որ չեմ կրնար պաւոմել :
— Ի՞նչպէս կ'ըլլայ . շատ ախորժելի օդ մը չունինք այսօր :

— Ինծի համար ախորժելի է : Հաղիւ ժամ մըն է որ անկողնէս ելեր եմ և մինչեւ հիմա քսան աղքատի տուն պաշտեցայ : ԱՇ, սիրելի Մարիամ, տեսնաս թէ ինչ խեղճութիւն կայ . անանկ խեղճութիւն մը որ մարդուն սիրտը կտոր կտոր կ'ըլլայ : Անօթութիւն կ'ըսես, ցուրտ, հիւանդութիւն, մերկութիւն... ջսուած բան ջսուած : ՈՇ, ես զիս երջանիկ կը սեպեմ հարուստ ըլլալու համար . վասն զի ուրիշի բարիք ընելը դուարճալի վայելք մըն է :

— Վախեմ թէ հիմա պիտի լաս, Աննա, աչքիդ մէջ արցունքներ կը տեսնեմ . նայէ որ անանկ զգայուն չըլլաս : Այս ձմեռս շիտակն ըսելով աղքատները շատ կարօտութիւն չեն քաշեր . զիտես թէ որ չափրան կը բաժնուի իրենց, ածուխ, հաց, զետնախնձոր, ամէն բան առատութեամբ կը տրուի : Ես ալ զեռ երէկ յիտուն ֆրան զի ստորագրութիւն տուի . որովհետեւ աւելի ուրիշի ձեռքով կ'ուզեմ բաժնել ըստակս, բան թէ ես անձամբ երթամբ բոլոր այն անարդ տուները :

— Մարիամ, դու չես ճանչնար աղքատները : Իրաւ կը գտնուին այնպիսի պատրուած զգեստով մուրացկաններ ալ, որ ողորմութիւն խնդրելը արուեստ մը ըրած են իրենց, և կամաւ կը պատըռտեն ու կ'աղտոտեն զգեստնին՝ ուրիշներուն զթութիւնը շարժելու համար, բայց անոնցմէ մի գատեր ամէն աղքատները : Եկուր ինծի

Հետ, ես քեզի ցուցընեմաշխատաւորի ընտանիք մը, որոնց հագուստը պատրուտած չէ, որոնց տունը աղտեղի խորշ մը չէ, և ամեննեին ողորմութիւն խնդրելու բերան չեն բանար, հապա միայն շնորհակալ ըլլալու և օրհնելու թէ որ ընդունին նէ : Հոն տեսնաս ահաւոր անօթութիւն մը որ անոնց գէմքերուն վրայ նկարուած է, սև ու պնդացած հացն որ տղաք սառած ձեռքերովկը կը կրծեն, մօրն ողքերը, հօրը տխուր յուսահատութիւնը : Ո՞հ, թէ որ աչքերդ տեսնան այն նեղութեան ու վշտի լուռ տեսսարանը, հաւտա ինծի որ մեծ բաղդ կը սեպես քեզի՝ որ քիչ մը ստակով կրնաս անոնց վիճակը լաւցընել : Կրնաս ան տտեն արցունքներդ դստել երբոր խեղճ տղաքը զգեստիդ քղանցքները բռնած ցատքը տեն, մայրն ուրախութեամբ քեզի նայի, հայրը այսպիսի չկարծուած օգնութենէ մը ինքիրմէն դուրս ելած՝ բրտացած ձեռուը ներովը ձեռքերդ սխմէ՝ արցունքներովը թրջելով դանոնք : Կարելի բան չէ որ դուն ալ անոր ձեռքերը չսխմես : Իրաւցընէ, Մարիամ, այսպիսի վայրկեաններուն յիշատակը իմ սիրտս շատ կը շարժէ ։

Մինչդեռ Աննա զգածուած ձայնով մը կը նկարագրէր այս տեսարանը, բարեկամուհին ամեննեին բառ մը չըսաւ, և ոչ գըթութեան մէկ պղտի արտաքին նշան մը տուաւ խօսքով : Բայց Աննային նման իր սիրտն ալ սաստիկ ելած էր . և թաշկինակ

մը հանաձ՝ արցունքները կը սրբէր, որ
սկսեր էին վազել աչքերէն :

— « Աննա, ըստ, կ'ուղեմ հետդ աղ-
քատներուն այցելութեան եղել. բաւա-
կան ստակ ունիմ վրաս : Բոլոր աս տու-
տուն աղէկ գործքերով անցընենք . շատ
ուրախ եմ որ հանդիպեցայ քեզի » :

Մեծ եղաւ Աննային ուրախութիւնն այս
բանիս վրայ, և երջանիկ կը սեպէր զինքն
որ աղքատաց բարերարներուն թիւը շատ-
ցուց : Բայց մոռցաւ մտնելու այն տունն,
որուն սեմոցը վրայ կեցած էր բարեկա-
մուհւոյն եկած ատենը, ու անոր հետ հե-
ռացաւ : Այս առաջին անգամը պիտի ըլ-
լար որ մտնար ան տունը, ուղելով իմա-
նալ թէ հոն ալ արդեօք աղքատներ կը
դանուին . բայց դիպուածն անանկ եկաւ
որ չմտաւ :

Բ

Իրօք այդ տանը մէկ խցին մէջ դժբաղդը
ընտանիք մը կը բնակէր : Բայց մերկ պա-
տերը միայն վկայ էին անոնց սաստիկ վը-
տացն ու ցաւերուն , և մարդ մը չէր դըտ-
նուած ինչուան ան ատեն որ քննէ տեղէ-
կանայ թէ արդեօք երջանկութիւն տեսնէր
է այդ բնակարանը : Անանկ ցուրտ էր
խցին օդը՝ ինչպէս թէ փողոցն ըլլար , և
թացութիւնը ինչուան խեղճերուն զգեստ-
ներուն մէջը կ'անցնէր . կրակարանին մէջ
հաղիւ թէ քիչ մը կրակ կը վառէր , որով
հետեւ ուրիշ փայտ չկար զանիկայ բորբո-
քելու բայց եթէ քանի մը կահկարասեաց
կտորուանքներ : Աենեկին մէջտեղն անկո-
ղին մը կար , մէջը հիւանդ աղջիկ մը պառ-
կած էր հաղիւ մէկ տարուան , դէմքին գոյ-
նը նետած , պղտի թեւերը չորչըրկած , աչ-
քերը խորցած . յայտնի կ'իմացուէր որ
քիչ ատենէն խեղճ աղջրկան անկողինը
գերեղման սկիտի փոխուէր : Անոր մօտ

Երիտասարդ կնիկ մը նստած էր մեծկակ
քարի մը վրայ՝ ձեռութեաներովն աչքերը գո-
ցած . թէպէտ իր զգեստները մուրացկանի
զգեստ չէին ու կերպասէ շինուած էին ,
բայց ժամանակն անոնց գոյնը աւրած էր .
այնպիսի ճարտարութեամբ կարկըտաններ
ըրած էր անոնց վրայ , որ կ'իմացուէր թէ
կը ջանար իր խեղճութիւնը ծածկել : Եր-
բեմն երբեմն սրտէն խղզուկ հառաջանք
մը կը հանէր , և արցունքները մատուրնե-
րուն մէջէն վար կը վաղէին : Ասկայն աղ-
ջիկը պղտի շարժմունք մը որ ընելու ըլլար ,
մայրը զլուխը գողալով վեր կը վերցընէր ,
սարսափով մը ու հեծեծալով հիւանդին
թոռմած դէմքը կը դիտէր , վերմակը կը
քաշէր դարձեալ անոր սառած մարմնոյն
վրայ , և ետքը նորէն լալով և յուսահա-
տածքարին վրայ կ'իցնար :

Խորին լուսթիւն մը կը տիրէր խուցին
մէջ . միայն ձեան ձայնը կը լսուէր , որ
աստակիներուն կը զարնէր , մէյ մ'ալ քա-
միին հանած աղաղակը կրակարանին ծա-
կին մէջ :

Քիչ մը ատեն կարծես թէ կնկան վրայ
թմրութիւն մը եկաւ , որովհետեւ աղջիկն
ալ ամենեին շարժմունք չէր ընէր . ոչ
զլուխը վեր առաւ , և արցունքներն ալ
դաղրեր էին մատուրներուն մէջ փայլե-
լէն : Այդ խուցը գերեզմանի մը կը նմա-
նէր , որ երբ իր աւարն առնելու ըլլայ՝ մէյ
մ'ալ չըացուիր :

Յանկարծ տկար ձայն մը լսուեցաւ կրա-
կարանին կողմէն , որ կըսէր .

— « Մայրիկ , սիրելի մայրիկ , անօթի
եմ » :

Այն որ այս աղաչանքը կ'ընէր՝ պղտի
տղայ մըն էր հինգ վեց տարուան , որ ա-
նանկ կծկըտած էր կրակարանին անկիւնն՝
որ հաղիւ կրնար տեսնուիլ : Անանկ կը
դողար ու կը սարսուէր ցրտէն՝ իբրև թէ
ջերմէ բռնուած ըլլար , ու ակռաներն ալ
մէկմէկու կը զարնուէին :

Կինը կաման էր որ չլսեց անոր ձայնը
կամ ձեռքը չէր աղաչանքը կատարելը՝
չպատասխանեց ու լուռ կեցաւ : Փիչ մը
ատեն առջի տիսուր լուսվթիւնը տիրեց .
ետքը նորէն բարձրացաւ ձայնը .

— « Սիրելի մայրիկ , ըսաւ , անօթի եմ .
ողատառ մը հաց տուր ինծի » :

Այս անդամ կնիկը գլուխը վերցուց
տղուն կսկըծեցուցիչ ձայնէն , և իր մայրե-
նի սիրտն իբրև դանակի հարուածով մը
վիրաւորեցաւ : Աչուրները մէյ մը վառուե-
ցան , բայց յուսահատութենէն էր . ու լա-
լով ըսաւ .

— « Սիրելի Յննիկս , Աստուծոյ սիրոյն
համար լուռ կեցիր : Աղնիւ տղաս , ես ալ
անօթութենէ մեռնելու վրայ եմ , տունը
ամենելին բան չկայ :

— Բայց ես , մայրիկ , շատ կը տան-
ջուիմ . . . պղտի պատառ մը հաց ալ չը-
կայ » : Անանկ նկարուած էր տղուն տըժ-

դոյն դէմքին վրայ անօթութեան նեղութիւնն ու անանկ սրտանց զուրցեր էր այդ խօսքը , որ մայրն ալ չկրցաւ դիմանալ , վեր ցատքեց տեղէն իբրև թէ յուսահատական գործողութիւն մը ընելու կ'երթար . խոթեց գողղոջուն ձեռքն անկողնին վերմակին տակը , պղտի հաց մը դուրս հանեց , ու դէպ 'ի տղուն գալով

— « ԱՌ , Յննիկ , ըստ , ես ասիկայ պահած էի քու խեղճ քրոջդ խիւս շինելու համար , բայց կարծեմ որ ալ ինքը պէտք չունի , խեղճ գառնուկը » :

Մայրական սրտին ցաւէն ձայնն ընդհաւեցաւ : Խսկ Յննիկն երբոր հացը տեսաւ , բերնին ջրերն սկսան վաղել , երեսները կը ցնցուէին , ու երկու ձեռքերը բացած վազեց յափշտակեց հացը , ինչպէս որ գայլն իր աւարը կը յափշտակէ :

Մայրը հիւանդին քովը դարձաւ . քիչ մը ատեն դիտելէն վերջը , մարեցաւ գետին ինկաւ :

Խսկ մէկալ տղան մեծ ուրախութեամբ լցուած՝ շուտով մը հացը բերանը տարաւ և կատաղաբար խածաւ , ու երբոր կէսէն քիչ մը աւելի կերաւ , ալ դադրեցաւ , և թէպէտ քանի մը անդամ մնացած պատասին վրայ ախորժանքով մը նայեցաւ , ու բերանն ալ մօտեցուց , բայց չկերաւ : Ետքը ոտք ելաւ կամացուկ մը մօրը մօտեցաւ , ձեռքը ցնցեց որ քունէն արթնցընէ , որովհետեւ քնացած կը տեսնուէր , և հա-

յին պատառն երկնցընելով՝ անոյշ ձայնով
մը ըստ .

— « Աթրելի մայրիկ , առ , Մարիամիկին
համար պատառ մը պահեցի : Ես դեռ ա-
նօթի եմ ու տկար . բայց հայրս տուն դառ-
նալու որ ըլլայ , կտոր մը հաց ալ կու տաս՝
անանկ չէ » :

Թշուառ կնիկը թեերուն մէջ առաւ զա-
նիկայ ու սրտանց գրկեց . բայց քիչ մը ա-
տեն անցաւ չանցաւ՝ թեերը թուլցան , ա-
ռանց իմանալու՝ տղան վար սահեցաւ . ու
առջի վիճակին մէջ ինկաւ մայրը : Ոննիկը
կամացուկ մը քրոջը մօտեցաւ , ու անոր
նիկար թուշերը դիտելէն վերջը՝ « Քնացիր
դեռ , ըստ , սիրելի Մարիամիկ » . ետքը
կրակին քով եկաւ , կծկըտեցաւ նորէն
զետնին վրայ , ու լուռ կեցաւ :

Առ միջոցիս էր որ ազնիւ Աննան այդ-
տանը սեմացն առջև կանկ առեր էր՝ տես-
նալով հեռուէն իր բարեկամուհւոյն դալը :

Ժամ մը ամբողջ խեղճ մայրը խորին
տիսրութեան մէջ ընկղմած մնաց : Ինքն ալ
անօթութիւն կը զգար , ու ինչուան մար-
մըուք կու զար վրան սաստիկ նեղութենէն .
բայց ինչպէս կրնար իր անօթութեանը վր-
րայ մտածել՝ ինքն որ իր զաւկին մահուան
անկողնոյն քով կեցած էր ու կը վախնար
որ անոր վերջին շունչ տալը քիչ ատենէն
սիտի տեսնէ : Մայր մը միշտ մայր է , կ'ու-
զէ հարուստ ըլլայ կ'ուզէ աղքատ , կ'ուզէ
երջանիկ կամ թշուառ . մօր մը իր զաւկին

վրայ ունեցած սիրոյն պէս սաստիկ դգաց-
մունք մը չկայ աս աշխարհքիս մէջ՝ մանա-
ւանդ ան մայրերն որ կը յիշեն թէ ինչ խը-
նամք ինչ քրտինք թափեր են իրենց զաւ-
կըները մեծցընելու համար :

Ժամը տասնին՝ մայրն ու 0ննիկը տեղեր-
նէն վեր ցատքեցին, ու պոռալով ըսին ի-
րարու .

— « Ո՞չ, ահաւասիկ հայրդ, 0ննիկ :

— Ո՞չ, ահաւասիկ հայրս, մայրիկ » :

Ուրախութենէն դէմքերնուն տխրու-
թիւնը քիչ մը փարատեցաւ . ընդ առաջ
վաղեցին եկողին, բայց դեռխուցէն դուրս
չելած, խոժոռած դէմքով մարդ մը ներս
մտաւ : Երբոր ուսերուն վրայի ձիւնը կը
թօթվէր, 0ննիկը իրեն մէկ ձեռքէն բռնած
կը քաշէր իբրև թէ կ'ուղէր քիչ մը աւելի
առջեռվ բերել իր հայրը : Մարդը մէկալ
ձեռքն իր կնոջը երկնցուց, և խորին տըխ-
րութեամք երեսը կը նայէր : Վերջապէս
հառաջելով մը ըսաւ .

— « Թերեգա, թշուառ ենք : Առտուք-
նէ մինչեւ հիմա սայլովս երկաթի ճամբուն
մօտերը կեցայ, բայց բան մը չվաստըկե-
ցայ : Յուսահատութենէս՝ չեմ գիտեր ը-
նելիքս . աւելի աղէկ էր որ մեռնէի » :

Աս ըսաւ, ու վհատութենէն զլուխն ու-
սին վրայ ինկաւ ծռեցաւ, աչուըներն ալ
դէպ՚ի դետին տնկուեցան, և ջղերը սաս-
տիկ կը ցնցուէին :

Անիկը մտոցաւ իր նեղութիւններն էր,

կանք քաշածները տեսնալով, վիզը սպառեցաւ, ու հեծկլտալով կըսէր .

— « Ո՞հ, Փրանկիսկոս, մի զուրցեր այդպիսի բան . մինչեւ վերջը ասանկ վիճակի մէջ չենք կրնար մնալ : Քու պատճառով չէ որ մենք այսպէս թշուառ ենք :

— Հայր, Հայր, աղաղակեց պղտի տրդան, անօթի եմ. կտոր մը հաց կու տամ ինձի » :

Աս խօսքերէն անանկ այլայլեցաւ գործաւորն, որ բոլոր մարմինը կը դողար . կատաղի ու խոլոր աչքով մը տղուն նայեցաւ. ան ալ սարսափած կրակարանին ետեղ քաշուեցաւ, և սկսաւ լալով ըսել .

— « Աիրելի Հայրիկ, մէյ մ'ալ չեմ ըներ » :

Գործաւորն ան ատեն անկողնին մօտեցաւ, ու գառնացեալ աչքով մը պղտի հոգեւարքին վրայ նայեցաւ, որն որ կէս զոց աչքերը դէպ 'ի հօրը մէյ մը վերցուց :

— « Թերեղա, ըսաւ, ալ չեմ գիմանար . վերջապէս ան աստիճանն հասանք որ . . .

— Ի՞նչ կայ, տէր Աստուած, ի՞նչ ունիս » :

Գործաւորը, որ մտքովն հարկաւոր որոշմունք մը ըրեր էր՝ թէպէտ ակամայ, մէկէն հանդարտեցաւ, և իմանալով թէ իրեն բուռն հառաջանքներովն ինչպէս վշտացուցեր էր իր աղնիւ ընկերը, բռնեց անոր ձեսքէն ու վհատեալ կերպով մը ըսաւ .

— « Թերեզա , գիտես որ մեր կարդուելն վերջը ես ինչուան հիմա միշտ աշխատած եմ , օր մը զքեզ ու զաւակնիս անօթի չեմ թողուցած : Կը վայլէ ուրեմն տարտարի ինչպէս որ պէտք է աշխատելէն վերջը՝ մուրալու սկսիլ . կը վայլէ որ այն հացն որ միշտ իմ ճակտի քրաինքովս վաստը կեր եմ՝ երթամ հիմա դռնէ դուռ ուրիշէն խնդրեմ : Թերեզա , ես չեմ կրնար ընել աս բանս , թէպէտ մեռնելու աստիճանն հասնէինք . կասկարմիր կը կտրիմ ամօթէս երբոր ասոր վրայ կը մտածեմ : Մուրալ . չէ . դեռ բան մը ունինք որով կրնանք մեր պիտոյքը հոգալքիչ մը ատեն : Իրաւ սիրտս կտոր կտոր կ'ըլլայ , բայց ինչ ընենք երբոր հարկաւոր է . ելլամ այսօրուան վաճառանոցը տանիմ ծախեմ մեր սայլիկը , որով որ բեռներ կը կրէի : Կըրնայ ըլլալ որ գործք մը գտնամ ան միջոցին մէջ որ անկէ վաստրկած ստակնիս մեր պիտոյիցը գործածենք . ան ատեն նորէն խնայութեամբ կ'ապրինք որպէս զի ուրիշ սայլիկ մը գնենք : Կէս ժամի չափ ալ դեռ սպասէ , լեցուն ձեռքով կը դառնամ ձեղի » :

Աս սայլիկը շատ հարկաւոր էր գործաւորին իր ամենօրեայ ապրուսող գտնալու համար . անոր համար զարմանք չէ որ այն չափ տխրութեամբ որոշեց զանիկայ ծախելու : Կնիկն ալ քիչ չվշտացաւ աս բանիս վրայ . բայց իր մայրական սիրտը կը

ստիտէր զինքն իր դաւակները հոգալու անոր համար համոզուեցաւ էրկանը մտածութեանն , ու ըստ անոր .

— « Գնա՛ , գնա այսօրուան վաճառանոցն , ու ծախէ սայլիկը , որովհետեւ խեղճ Յննիկնիս անօթութենէ կը մեռնի , ես ալ հաղիւ ոտքի վրայ կրնամ կենալ . և սա խեղճ անմեղ գառնուկն ալ որ հոն կը հեծէ . . . ո՞հ , ինչո՞ւ դուն ալ երկինքը հրեշտակացքով չես վաղեր , սիրելի դաւակս » :

Նորէն սկսան արցունքները վաղել . գործաւորին ջղերն ալ նորէն ցնցուեցան , որովհետեւ յուսահատութիւնը ճակտին վրայ նստած էր . բայց բոնեց ինքինքը , ու ելաւ գնաց տնէն :

Մէկէն սայլին ձայնը լսուեցաւ , դորն որ արագութեամբ կը տանէր գործաւորը . բայց քիչ ատենէն հեռանալով ձայնն ալ կտրեցաւ :

Գ

Այս օրուան վաճառանոցին մէջ, ֆօ-
դոն ըստուած պղտի փողոցին կողմը ուրիշ
բաներու հետ մէկտեղ պղտի սայլ մըն ալ
կար երկու անուով. քովը մարդ մը կե-
ցած էր որ ձեռքերը կուրծքին վրայ իրա-
րու անցուցած՝ լոիկ մնջիկ աչքերը մունե-
տիկին (§ 8. թէլլալ) վրայ դարձուցեր էր,
որ քիչ մը հեռուն ուրիշ բաներ ծախելու
դրաղած էր : Երբեմն երբեմն աս մարդը
ոտքը գետինը կը դարնէր, որով կիմա-
ցուէր թէ տխուր մտածութիւններովտագ-
նապած էր . բայց խորին վհատութեան
մէջ կ'իյնար՝ երբոր կը նայէր սայլին վրայ,
որով որ ինչուան ան ատեն իր ապրուստը
ճարած էր :

Մինչդեռ ասանկ ցաւագին կեցած էր,
երկու խաթուն հասան վաճառանոցը . ա-
նոնցմէ մէկը դործաւորին դէմքին այլայ-
լութիւնը դիտելով կանկ առաւ ֆօգոն փո-
ղցին ծայրը, ու ըստ իր բարեկամու-
հւոյն .

— « Տեսա՞ր , Մարիամ , սա մարդուն
դէմքին տխրութիւնը :

— Ո՞ր մարդուն , սիրելի Աննա :

— Անոր՝ որն որ ոտքը գետինը կը դար-
նէ . նայէ ինչպէս թևերը քաշուեր են :
Դիտնաս , Մարիամ , ասիկայ դժբաղզին
մէկն է . . .

— Կարելի է . բայց ո՞վ գիտէ թէ բար-
կութեան նշան չեն աս շարժմունքները :

— Զէ , Մարիամ . ճշմարիտ թշուառ-
ներն անանկ աղէկ կը ճանչցուին երես-
նէն , որ վեհանձն սիրտ ունեցողներն ի-
րենց կը քաշեն ու կարեկից ընել կու տան :
Ընդ հակառակն չար ու բարկութեամբ լե-
ցուած մարդիկ առանց զզուելու չես կըր-
նար տեսնալ : Ես խաբուած չեմ , սիրելի
բարեկամուհիս . աս գործաւորն այս տա-
րուան երկայն ձմեռուընէն քաշած է իր
վշտերը : Նայէ իր զգեստներուն , ոչ սպա-
տըռտած են ոչ ալ աղտոտ : Քովն երթանք .
ես կը համարձակիմ իր տրումութեան
պատճառն հարցընելու » :

Երկու բարեկամուհիները դէալ 'ի գոր-
ծաւորն ակսան դալ . բայց իրենցմէ ա-
ռաջուրիշ մարդ մը մօտեցաւ քովը , որ
ան ալ գործաւոր կ'երեար . և ուսը զար-
նելով ըստ :

— « Ի՞նչ կ'ըսես , Փրանկիսկոս , այս-
օրուան օդուն . սաստիկ ցուրտ չէ : Եկուր
հետո , քեզի գաւաթիկ մը օղի խմցընեմ » :

Դժբաղզ գործաւորն ուսերը վեր թօթ-

մեց և ամենեին պատասխան չտուաւ :
Մէկալը զարմանալով երեսը նայեցաւ ու
տեսաւ որ խռոված էր կերպարանքը :

— « Փրանկիսկոս , աղաղակեց , ի՞նչ
ունիս , աղնիւ բարեկամո » :

Նորէն պատասխան չկար . ան միջոցին
երկու խաթունները ժամանակ ունեցան
մօտենալու որ աւելի աղէկ լսեն ասոնց
խօսակցութիւնը :

Վ երջապէս Փրանկիսկոս ցած ու ընդ-
հատ ձայնով մը ասանկ պատասխանեց .

— « Գու ինծի , Գրիգոր , օզի կ'ուղես
խմցընել . բայց ես աւելի կ'ուղէի մեռնիլ՝
քան թէ գաւաթ մը ըմպելիք խմել : Թէ
որ գիտնայիր , բարեկամ , թէ ի՞նչ վշտի
մէջ եմ . . . »

Աս խօսքերս անանկ տիսրութեամբ ը-
սաւ , որ Գրիգորին սիրոր կտոր կտոր ե-
ղաւ . թողուց իր ընտանեկան կերպը ,
բռնեց անոր ձեռքն ու ըսաւ .

— « Փրանկիսկոս , սիրելի բարեկամա ,
ի՞նչ ունիս . մահուան տաղնատ կը տես-
նամ վրադ : Թէրեղան մեռաւ . ի՞նչ եղաւ :

— Զէ , չէ : Ահա քեզի ամէն բան տեղն 'ի
տեղը պատմեմ , որովհետեւ բարեկամնիս
ես : Կարծեմ գիտես անանկ չէ , Գրիգոր ,
որ ես ամենեին ծուլութիւն չեմ ըրած աշ-
խատանքովս իմ հայս գտնալու համար ,
և փառք Աստուծոյ ինչուան հիմա միշտ
ճարած էի . բայց հիմա աշխատանք չու-
նիմ : Իմ սիրելի Թէրեղաս երկու օր է որ



ամենեին բան մը չէ կերած . Յննիկը անօթութենէ լեզուն չորցած է . իսկ Մարիամիկն ալ թերեւ ինչուան հիմա մեռած է . խեղճ մօրը կաթը կտրած է ցրտէն ու քաշած նեղութիւններէն : Երբոր վիճակնուս վրայ կը մտածեմ, աղնիւ Գրիգոր , հաւտաինքինքս կ'ուզեմ սպաննել : Ոէ որ դուն իմ տեղս ըլլայիր , կրնայիր մուրալ :

— Մուրալ . անկարելի բան , քանի որ գեռ ձեռքերս աշխատութեան կու գան :

— ԱՇ , ես ալ ասանկ եմ . բայց այնչափ երկայն գնաց բանն՝ որ ինչ որ ունէինք զրաւի դրինք , բաց 'ի սա սայլէն որ կը տեսնաս : Ո՞րչափ ատեն խնայութեամբ ապրած էինք՝ որ կարենանք ասիկայ գնել . բայց որովհետեւ Աստուած այսպէս կ'ուղէ , թող սա ալ ծախուի : Միայն թէ մունետիւ կը շուտով գայ հոս , որպէս զի կարենամ կնոջս ու տղոցս հաց տանիլ . . .

— Ահա եկաւ . . . ըսէ ինծի , Փրանկիսկոս , դուն ինչուան հիմա Պուդիք փողոցին մէջ գեռ կը կենաս :

— Հրամերես » :

Կոյն միջոցին մունետիկն աթուը հոն զրաւնստաւ՝ ուր որ խեղճ գործաւորը կեցեր էր , ու սկսաւ բոլոր ձայնովը պոռալ .

— « Գնողներ , հոս եկէք : Այլ գնողներ , հոս եկէք » :

Գործաւորը երեսին վրայ ուրախութեան ժպիտ մը ցուցուց : Երկու բարեկամուհիները ցած ձայնով մը սկսան խօսիլ իրա-

բու հետ անանկ բանի մը վրայ, որ կ'եռենար թէ ուրախութիւն կը պատճառէք իրենց :

Մունետիկը նորէն պոռաց .

— « Ո՞վ կու տայ երեսուն ֆրանդ սասայլին համար : Երեսուն ֆրանդ . . . քըսանըհինդ ֆրանդ . այսալիսի սայլի մը համար, որ զրեթէ նոր է, բան մը չէ . . . քսան ֆրանդ » :

Խաթուններէն մէկը գլխովը նշան ըրաւթէ ինքը աս վերջի գնով կ'առնէ : Ան առեն մունետիկը նորէն աղաղակեց .

— « Քսան ֆրանդ, քսան ֆրանդ . մարդ մը չկայ աւելցընող » :

Ներկայ եղողներէն մէկ քանի հոգի քիչ մը աւելցուցին . բայց երիտասարդ խաթունը՝ միշտ անոնց ըսածէն մէյ մ'ալ աւելի կու տար : Մունետիկը մէյ մը աս կողմը՝ մէյ մը մէկալ կողմը կը դառնար աւելցընողներուն ըսածներն իմանալու համար .

— « Քսանըմէկ ֆրանդ .

— Քսանուերկու ֆրանդ .

— Քսանուիրեք ֆրանդ .

— Քսանըչորս ֆրանդ .

— Քսանըհինդ ֆրանդ .

— Քսանըմեց ֆրանդ .

— Քսանըեօթը ֆրանդ . քսանըեօթը ֆրանդ : Դեռ աւելցընող չկայ . մարդ պատասխան չըտար : Անանկ է նէ քեզի մընաց, խաթուն . բարով վայլես » :

Աննա քանի մը խօսք ըսաւ մունետիկին

ծառային . մունետիկն ալ դէալ 'ի իր տունն
երթալով՝ բոլոր ձայննեվը պոռաց .

— « Ատակ առնողը գայ ետևէս որ վը-
ճարեմ » :

Գործաւորը դնաց մունետիկն տունը ,
առաւ ստակը , տխուր աչքով մը վերջին
անգամ սայլիկին վրայ նայեցաւ , ու եր-
բոր դէալ 'ի տուն պիտի երթար , խաթուն-
ներէն մէկն ըստ իրեն .

— « Բարի մարդ , կ'ուզե՞ս քիչ մը ըս-
տակ վաստըկիլ :

— Ի՞նչ կերպով կրնամ ծառայելքեղի ,
խաթուն :

— Կ'ուզե՞նք որ մեր տունը բերես սա-
սայլիկը :

— Շատ կը ցաւիմ , խաթուն , որ չեմ
կրնար տանիլ . որովհետեւ հարկաւոր գոր-
ծողութիւնն մը ունիմ » :

Աննան , որ շատ գթացող էր ու իր բա-
րեկամուհիէն աւելի աղէկ կը ճանչնար աղ-
քատները , մէկէն ըստ գործաւորին՝ որ
սկսեր էր հեռանալ .

— « Պուղիք փողոցը պիտի երթանք :

— Ան ատեն պատրաստ եմ , խաթուն ,
ծառայելու քեզի , վասն դի ես ալ հոն
կ'երթամ » :

Բռնեց ձեռքովը սայլը , ու գետնին վը-
րայ փոռուած շատ մը վաճառքներուն մշջէն
դգուշութեամբ մը անցուց , և երկու խա-
թուններուն ետևէն կ'երթար , որոնք ըստ
կարի շուտ կը քալէին : Աստիկ տխրու-

թիւն մը կը ճմիէր իր սիրտը՝ երբոր կը մը-
տածէր թէ ան սայլն որ առաջ իրենն էր՝
հիմա ուրիշի կը տանի . բայց որովհետեւ
դիտէր որ առած ստակովը՝ իր աղնիւ կը-
նոջն արցունքները սրբելու կ'երթար , իր
տիսրութիւնը քաղցր մխիթարութեան մը
կը փոխուէր :

Ճամբան խանութի մը առջեւ քիչ մը կե-
ցընել տուին զինքը խաթունները . սայլա-
կին վրայ պարկ մը գետնախնձոր , երկու
իրեք մեծ հաց ու փայտ դրուեցաւ . և Ան-
նա ինքն անձամբ հողէ աման մը զգուշու-
թեամբ տեղաւորեց մէջը :

Երբոր Պուղիք փողոցն հասան , գործա-
ւորը հարցուց թէ ո՞ւր պիտի տանի սայլի-
կը : Աննա պատասխան տուաւ թէ

— « Առաջ գնա , գեռ հեռու է » :

Բայց գործաւորը չկրցաւ իր ներքին այ-
լայլութիւնը բռնել . խեղճ տան մը առջեւ
կեցուց սայլիկը , որուն սեմոցը վրայ Ան-
նա նոյն առաւօտը կանկ առած էր . զիու-
խը բացաւ , ու քաղաքավար կերպով մը
ըստաւ .

— « Խաթուններ , կ'աղաչեմ թողուցէք
ինձի վայրկեան մը սա տունս մտնալու » :

Հրամանն որ տուին , հրեց գուռը ներս
մտաւ . խաթուններն ալ ետևէն դացին ու
իրեն հետ մէկտեղ խուցը մտան :

Սարսափած պաղեցան մնացին Աննան
և իր բարեկամուհին . ահաւոր ու աղէտա-
թի տեսարան էր տեսածնին : Կնիկը ան-

կողնին քովը նստած ու զլուխոն անոր կըր-
թընցուցած՝ մեռելի պէս տարածուեր էր,
աչքերը գոց ու դէմքին դոյնը բոլորովին
նետած :

Իրենց ներս մտած ատենը, պղտի տղան
մօրը անզգայ ձեռքէն բոնած՝ կը պոռար .

— « Աիրելի մայրիկ, անօթի եմ, պա-
տառիկ մը հաց՝ կ'աղաչեմ » :

Էրիկը առանց խմանալու թէ խաթուննե-
րը ներկայ են, վաղեց դէպ ՚ի իր կնիկը
և յուսահատած ձայնով ձայն տուաւ ա-
նոր . ներսի տագնապէն իր մաղերը կը
փեթաէր, ու հաղիւ թէ քանի մը խօսք
կընար արտաքերել.

— « Թերեղա, կը կանչէր . . . ո՞հ իմ
սիրելի թերեղաս . թշուան կնիկ : Տէ՛ր
Աստուած, մեռեր է ինչ եղեր է . . անօ-
թութենէ ու ցրտէն մեռեր : Ի՞նչ ըրեր ենք
որ այսպիսի ձախորդութիւն դայ գլուխ-
նիս » :

Մէկէն սեղանին վրայէն դանակ մը
յափշտակեց . Աննան երբոր տեսաւ առ-
բանս, պոռալով վրան յարձըկեցաւ ու
դանակը ձեռքէն առնելով,

— « Մեռած չէ կնիկդ, ըսաւ : Ա՛ռ սա,
վաղէ կտոր մը գինի դնէ » :

Աս ըսաւ՝ ու ձեռքը ստակ դրաւ : Փրան-
կիսկոս խուցէն դուրս վաղեց և նետի
պէս աներևոյթ եղաւ :

Աննան իր գիրկն առաւ խեղճ մայրը ա-
նանկ խնամքով, ինչ որ քրոջ մը կը տա-

րուի նէ . գրալանէն նարինջ մը հանեց , և
հիւանդին կապուտցած շրթունքներուն վը-
րայ սխմեց , մէկ կողմանէ ալ անոր ձեռ-
քերը կը սխմէր : Երբոր տեսաւ որ աչքե-
րը բացաւ , փառք տուաւ Աստուծոյ :

Մարիամն ալ այս միջոցին պարապ չէր
կեցած . պղտի տղուն աղաչանքը լսածին
պէս՝ դէպ ՚ի սայլիկը վազերէր և հողէ ա-
մանն ու հաց մը բերեր , ու տղուն ապլս-
պրեր էր որ կրակին մէջ փայտ նետէ :

Օննիկը հացն որ տեսաւ , աչքերը չլըր-
ցաւ վերցընել անոր վրայէն , ու կտոր մը
ուղեց : Մարիամ , որ դեռ նոյն առատուն
սաստիկ կը զզուէր աղքատներէն , այնչափ
սիրտը շարժեցաւ տեսնալով տղուննեղու-
թիւնը , որ ինքը ձեռքովք դանակն առաւ
սեղանին վրայէն ու հացը կտրեց :

— « ԱՌ տղաս , ըսաւ , կեր որչափ որ
կ'ուղես : Առկէ ետքը ալ անօթութիւն պի-
տի չքաշես » :

Տղան ուրախութեամբ առաւ հացը , իր
երախտագիտութեանը նշան՝ ձեռքը պա-
դաւ , և սկսաւ այնպիսի քաղցր նայուած-
քով մը Մարիամին նայիլ , որ անիկայ գլու-
խը անդին դարձուց՝ որպէս զի աչքէն վա-
զած արցունքները չտեսնուին :

Նոյն ատեն մայրն ուրախութեամբ ա-
չուըները իր տղուն վրայ դարձուց , որ ա-
խորժով ուտելու զբաղած էր : Կընայ ըլլալ
որ կ'ուղէր չնորհակալ ըլլալ իր բարերա-
րին , բայց իր էրկանը դառնալն արգելը

եղաւ : Երիկը տեսնալով իր կնկանը կենացանանալը՝ որ չէր յուսար, ձեռքի շիշ սեղանին վրայ դրաւ, վազեց դէպ ՚ի իր կնոջը, դրկուեցաւ հետը, ու մխիթարեալ սրտով կըսէր .

— « Սիրելի Թերեղաս, դեռ ողջ ես, սիրելի ընկերս : Սիրտդ հանդարտ բռնէ, սայլիկին ստակը քովս է, ուտելու ստակ ունինք : Նայէ, ես հրեշտակաց պէս ուրախ եմ՝ նաև թշուառութեանս մէջ ալ : . . . Իրաւ կըսեմ, աղնիւ Թերեղաս, ես ալ չէի յուսար մէյ մ'ալ աս աշխարհիքիս մէջ նորէն գրեղ տեսնալու » :

Աննան՝ ձեռքը գինիով լեցուն թաս մը, մօտեցաւ ու Թերեղային խմցուց : Երբոր անիկայ գինին կը խմէր, էրիկը ապշած նայեցաւ Աննայի ու անորբարեկամուհւոյն վրայ, որ Յննիկին հետ կրակին մօտ կեցած էր, և անոր պղտի ձեռուըները կրակին կը մօտեցընէր՝ ըսելով .

— « Աղէկ տաքցուր ձեռքերդ, տղաս, և շուտով կեր հացդ . Երբոր անիկայ լմըննայ նէ, ես քեզի ուրիշ կտոր մը կու տամ » :

Գործաւորն երաղէ արթննալու պէս եղաւ . կարծես թէ ան ատեն խմացաւ որ երկու խաթուն կային խուցին մէջ :

— « Խաթուններ, ըսաւ թոթովելով, թողութիւն ըրէք ինծի որ ինչուան հիմա շնորհակալ չեղայ իմ՝ խեղճ կնոջս ըրած օդնութիւններնուդ համար : Զեր սրտին աղնուութիւնն է միայն՝ որ այսպիսի ողոր.

մելի սուն մը ուզեր էք մտնալ . չեմ գիտեր ինչ կերպով շնորհակալութիւնսյայտնել ձեզի :

— Բարի ընտանիք , պատասխանեց Անա , մենք գիտենք ինչ անօթութիւն ու ցուրտ որ քաշեր էք , և թէ ինչպէս մուրալը ծանր կու գար ձեզի , որովհետեւ կ'ուզէիք ձեր ճակտին քրտինքովը դտնալ ապրուստնիդ : Այդպիսի մէկ զգացմունք մը վարձքի արժանի է . ասկէ վերջը մէյ մ'ալ պիտի չկյանաք աս խեղճ վիճակին մէջ » :

Բուռ մը ստակ դրաւ սեղանին վրայ , ու շարունակեց խօսքը .

— « Ահա ձեզի ստակ . դրանն առջեւ ալ զետնախնձոր կայ , փայտ ու հաց . ասոնք բոլոր ձերն են : Խսկ սայլիկն ալ ծախուած չէ . գործածեցէք զան ձեր ամենօրեայ ապրուստը ճարելու համար . արդարութեամբ ապրեցէք , մի մուրաք . բայց թէ որ անօթութիւնն ու ցուրտը նորէն վրայ հասնի , ահաւասիկ քովերնիդ մնայ աս տոմսակն , որուն մէջ իմ անունս և տանս տեղը նշանակուած է . դիմեցէք ինձի , և ես միշտ ձեր կարօտութեանն օդնական կ'ըլլամ » :

Աննային խօսած միջոցը՝ խուցին մէջ ամենեին ձայն մը չէր լսուէր , այնչափ ամենքը լուռ էին . բայց գործաւորն ու իրեն կնիկը հեղեղաբար կու լսյին : Առջինը բառ մը բնաւ չէր կընար ըսել . միայն կը նայէր վորիսխակի երկու խաթուններուն՝

կարգէ դուրս դարմանալով լսած բաներուն վրայ : Երբոր Աննան խօսիլը լմբնցուց , մայրը գետին ինկաւ և ծնկան վրայ գալով Աննային ձեռքը բռնեց ու իր արցունքովը թրջելով՝ կ'ըսէր .

— « Ո՞վ ազնիւ խաթուններ , դուք բարի մահ պիտի ունենաք : Աստուած ձեզի փոխարէնն հատուցանէ , որ պահապան հրեշտակի պէս հասաք մեզի , և զիս ալ մահուընէ խալըսեցիք :

— Մայրիկ , հիմա դո՞հ ես , հարցուց Աննան :

— Ո՞հ , հրամերես , բարի խաթուն , մենք հիմա շատ երջանիկ ենք . նայէ՛ մեր Յննիկը , կրակին դիմացը կը ցատքէ խեղճ տղան : Եւ թէ որ սա անմեղ գառնուկն ալ որ մեռնելու վրայ է՝ կարենար խօսիլ , ինքն ալ , խաթուն , կ'օրէնէր զքեղ ու չնոր հակալ կ'ըլլար » :

Աս որ լսեց Աննան , հիւանդ աղջըկան քովը գնաց . և իմանալով որ կարօտութիւնն այն խեղճութեան հասուցեր էր զանիկայ , նշան ըրաւ Մարիամին որ երթան . անիկայ ալ , որ Յննիկին ուրախութիւնը տեսնելով սիրտը ելեր էր , գիրկն առաւ մէյ մը համբուրեց զան երթալէն առաջ : Աննան՝ դէպ 'ի դուռը գնաց , և դուրս ելլալու ատեն ըսաւ .

— « Սրտերնիդ հանգարտ բռնեցէք : ազնիւ ընտանիք . կէս ժամէն բժիշկ մը կը տեսնաք ձեր տղուն անկողնին քով . և ես

չեմ տարակուսիր , Թերեզա , որ դուն օք
մը զանիկայ մեծցած պիտի տեսնաս » :

Անանկ խնտում մը տեսնուեցաւ նոյն
ատենը գործաւորին ու իր կնոջը դէմքին
վրայ , որ երջանկութիւնը միայն կրնայ տալ:

Երկուքը մէկտեղ դուռը վազեցին , և
սկսան օրհնել շատ տեսակ երախտագիւ-
տութեան խօսքերով , ինչուան որ բոլորո-
վին աներևութացան երկու բարերար խա-
թուններն իրենց աչքէն :

Ոչ Աննան և ոչ Մարիամ բան մը չխօ-
սեցան իրարու հետ ինչուան կենդանեաց
վաճառանոցը . անանկ սրտերնին լեցուած
էր ու անանկ զգացուած էին երկուքն ալ ,
որ չէին կրնար խօսքով բացատրել զգա-
ցածնին :

— « Ե՛ ուրեմն , Մարիամ , ըսէ ինձի ,
ըսաւ վերջապէս Աննա . աղքատներն ան
աստիճանի զգուելի՞ են՝ որչափ որ սովո-
րաբար կը կարծուի :

— Ո՛հ , չէ , պատասխանեց Մարիամ ,
ես զիս երջանիկ կը համարիմ որ այսօր
ճամբան քեզի հանդիպեցայ : Արբազան
աղդեցութիւն մը կը զգամ ներսս որ կը
վերացընէ հոգիս , և այնպիսի զգածմունք
մը կ'իմանամ սրտիս մէջ՝ որ ինձի անձա-
նօթ էր մինչև հիմա : Ես ասկէ վերջը աղ-
քատներէն պիտի չխորշիմ . չտեսա՞ր որ
պղտի տղան ծնկուըներուս վրայ առի ու
դրկեցի : Ի՞նչ սիրելի և աղնիւ աղայ , սէր
ձգեցի վրան :

— ԽԵՂԾ 0ՆՆԻԿ , ԵՐԲՈՐ ՄԵՍԱՅ ՈՐ Կ'ԵՐ-
ԹԱՅ՝ ՍԿՍԱԼ ԼԱԼ : Ըսէ ինձի , իմ սիրելիս ,
այս աշխարհաքիս մէջ մեղմէ աւելի երջանիկ
կայ : Այս բարի անձինքները անօթութե-
նէ կը մեռնէին , ձեռուընին երկինք վե-
րուցած՝ Աստուծոյ օգնութիւնը կը խըն-
դրէին : Մենք քովերնին հասանք՝ իբրև
Աստուծոյ ողորմութենէն խրկուած . չոքե-
ցան մեր առջեր , իբրև հրեշտակներու
առջեւ , որ կու գան իրենց աւետելու թէ
աղօթքնին լսելի եղաւ , մեր անուամբը
զԱստուած օրհնեցին ու շնորհակալ եղան
իրմէ : ... Ո՛հ , Մարիամ , մեր աշխարհային
կեանքերնուս միջոց շատ սխալմունքնե-
րու մէջ կ'իյնանք . այս բարի մարդիկնե-
րուն ուրախութեան արցունքները մերյան-
ցանքներուն մեծ մասը կը սրբեն :

— Հասկըցայ հասկըցայ , ըսաւ Մարիամ
սաստիկ սիրտը շարժած , ու իրաւունք կու
տամ ըսածիդ : Ո՛հ , ասկէ վերջը կ'ուզեմ
քեզի հետ ամէն օր աղքատներուն այցե-
լութեան երթալ , և հաղորդակից ըլլալ քու
բարի գործքերուդ : Որովհետեւ այսօր ա-
ռաջին անգամ երկնային ուրախութիւն
մը կ'իմանամ , և կատարեալ երանութիւն
մը երկրիս վրայ : ... Ո՛վ սրբազան բարե-
րարութիւն , թշուառ են այն հարուստնե-
րը՝ որ զքեզ ՚ի գործ չեն դներ . ինչպիսի
քաղցր ուրախութենէ , ինչպիսի հեշտալի
զգացմունքէ զրկուած են » : ...

Այս միջոցիս ճամբան դարձան , ու ան-
երեւութացան աչքէ :

Մ Ա Ն Ի Շ Ա Կ

ՄԱՆԻՇԱԿ

Ա.

ՄԵՐԻՆԵՒԻ ԿԱԼՈՒԱԾԸ

Տալիսպուրկ գեղէն քիչ մը հեռուղուարձալի ու արդաւանդ դրբի մը վրայ կ'իյնայ Մէրինեի գեղեցիկ կալուածը : Դիմացը տարածուած է ընդարձակ դաշտավայր մը՝ զանազան կերպ մշակուած, և որուն մէջ ցանուած են բազմաթիւ գեղերու զանգակատուններ աղուոր տեսարան մը ընծայելով : Մէրինեի կալուածը զորն որ շուրջանակի պտղաւէտ ծառեր, մարդագետիններ ու խիստ աղէկ մշակուած արտեր առած են, իր կանաչագոյն փեղկերովը, դեղնագոյն պատերովն ու բիւրեղանման փայլուն պատուհաններովը դուրս կը ցատրէ : Տանը դիմաց խորունկ ջրհոր մը

կը անեսնուի , վրան ալ վայելուչ պղտի
գմբէթ մը : Մէկալ բոլոր շէնքերն ընտիր
ախորժակովու ամուր շնուած են , որոնց
մով տիրոջը հանգստութիւնն ու խելացի
ըլլալը կ'իմացուի : Հոն կը բնակէր ահա
Քրիստինէն իր վեց տղոցմովը :

Քրիստինէ երեք ամիսի չափ կար որ իր
բարեպաշտ , աղնիւ ու աշխատասէր Գոն-
րատ Վալտֆոկը անունով էրիկը կորսըն-
ցուցած էր : Ամէն կիրակի ու տօն օրերը
ժամէն ետև իր էրկանը գերեզմանը կ'եր-
թար՝ անոր հոգւոյն համար աղօթելու . ե-
քանի որ կը յիշէր այնպիսի սիրելի ամուս-
նոյ մը կորուստը , արցունքները չէին դա-
դրիր աչուըներէն . իր երեք տղաքն ու
երեք դստերքն ալ իր ցաւոցը մասնակից
կ'ըլլային : Տուն դառնալուն՝ ամէն անգամ
առիթ մը կը դտնար Գոնրատայ գեղեցիկ
կատարելութեանցը վրայ խօսք բանալու ,
որպէս զի ան բարի մարդուն յիշատակն
անմոռանալի մնայ ընտանեացը մէջ և իր
որդիքն ալ անոր ճամբան բռնեն :

Սակայն Քրիստինէ իր վշտացը մէջն ալ
միսիթարութիւն կը դտնէր : Իր փոքրիկ
կալուածին համար ամենեին տուրք չէր
վճարէր . տղոցմէն հինգն ալ ըստ բաւա-
կանի մեծցած ըլլալով կրնային իրենք զի-
րենք հոգալ : Յովհաննէս տղոցն անդրա-
նիկը հիւսնութիւն կ'ընէր , Մարտինոն
կոշկակարութիւն , Յովհէփի մշակութեան
ետեէ կ'ըլլար . իսկ կատարինէն ու վար-

դուհին ալ աղէկ կար կարել գիտէին : իւրաքանչիւր շաբաթագլուխ ամէնքն իրենց վաստըկածը կը բերէին իրենց մօրը կուտային , և ասանկով տանն ապրուստին ամէն հարկաւոր պէտքերն առատութեամբ կը ճարուէր :

Քրիստինէն իր տղաքը վարձատրելու համար երբեմն երբեմն պարզե կու տար անոնց զուարճալի գըքեր , զորոնք իրի կուններն հասարակաց աղօթքնին ըսելէն առաջ ընկերութեամբ կը կարդային : Տեսնելու բան էր աս տանը ջերմեռանդութիւնն ու մէկմէկու վրայ ունեցած սէրը : Դատերը ոչ պարի և ոչ փառաւոր սեղաններու կ'երթային . տղաքն ալ ամէն տեսակ վտանգաւոր ընկերութիւններէ կը զգուշանային :

Վարդուհին որ տասնըվեց տարուան մը կար , ու Յովսէփը քսան տարեկան , անմեղութեան ու անկեղծութեան պատկեր էին : Մանաւանդ Վարդուհին , որ իր բարեպաշտութեամբը կը գերազանցէր ուրիշները , և աղջիկներու կատարեալ օրինակ մը կրնար ըլլալ : Նկարչութիւն սորված ու աղէկ ալ յաջողած էր . բայց ոչ երբէք իր հանճարին վրայ կը պարծէր , և իրեն տրուած գովեստներուն ականջ չէր կախէր :

Իր գըաղմանցն ատեն սիրալ առ Աստուած՝ կամ աղօթք կ'ընէր կամ հոգեորերդ մը կ'երգէր , որպէս զի շըլլայ թէ

միտքը վեասսակար բանի մը զբաղի : Ատէպ
ստէպ սուրբ խորհրդոյն կը մերձենար ու
ասանկով երկինքը երկրիս վրայ կը գտնէր .
պարկեշտութեամբն ու քաղցրութեամբը
դամէնքը կը զարմացընէր , ու ամէնքն իր
օրինակին կը նայէին :

Յովսէփն ալ աւելի իր այս քոյրը կը սի-
րէր ու անոր խորհրդին ու օրինակին կը
հետեւէր : Եւ կարծես թէ այն երկու սըր-
տերն ալ առաքինութեան համար ստեղ-
ծուած էին :



F

ՅՈՎՈՒՔԻՆ ՈՒ ՎԱՐԴԱՌԻՀԻՆ

Այս միջոցներուս աղէտալի դէպք մը վիրաւորեց Փրիստինէի սիրտը : Քաղքին մէջ ձայն մը կար՝ թէ թագաւորը վախնալով որ իր սահմանակից թագաւորներէն մէկուն դէմ պատերազմ բանալու պիտի ստիպուի , կը ջանայ բանակն ուժովցընելու զօրք ժողվել : Այս լուրս մեծ ցաւ պատճառեց Վալտֆոկը ընտանեաց . վասն զի Յովսէփին զինուորութեան տարիքն հասած ըլլալով՝ իրնար ըլլալ որ ինքն ալ զինուորութեան երթար :

Եւ իրաւցընէ տասնըհինգ օրէն վերջը թմբուկի ձայնով թագաւորական հրամանը ամէն տեղ հրատարակուեցաւ թէ զաւատին երիտասարդները գրօշիտակ պարտըկան են ժողվաւիլ : Այս գոյժը շատ պատանիներուն սրտերը վշտացուց , և ամենուն ալ անանկ կ'երեւար՝ իբրև թէ հայրենական տներնէն դրկուած անշուշտ պա-

տերազմի դաշտ պիտի երթան . բայց 'ի վերայ այսր ամենայնի գտնուեցան ոմանք ալոր քաջութեամբ սիրտ ըրին իրենց ընտառնեացմէ քաժնուելու : Իսկ անոնց մայրերը ցաւագին կուլային ու կը խնդրէին Աստուծմէ որ գաւկընին ձեռքերնէն չհանէ :

Անոր համար Յովսէփ ալ գիտնալով խեղճ մօրը իր բաժանման համար զգալու կտկիծը , որչափ որ կրնար ջանաց ինքպինքը հանդարտ ու անխոռով երեցընել : Իսկ զինուորութեան վիճակահանութեան օր որոշուեցաւ հետեւեալ ուրբաթը՝ որ օր Տալիսուրկի վիճակին բոլոր երիտասարդները գաւառին զլխաւոր տեղը պարտըկան էին ժողվուիլ զինուորութեան վիճակ քաշելու համար : Ո՞հ , այն ի՞նչ սգալից շաբաթ էր այն շաբաթը : Քրիստինէ անդադար կ'աղաչէր կը պաղատէր առ այն որ մեր բազդին տէրն է , որպէս զի իր Յովսէփի որդին զինուորութեան լուծէն ազատ պահէ . բայց երեքշաբթի իրիկունը սաստկացուց իր աղաչանքները , որ օրն որ Առորդ կուսին նուիրած էր : Գիշերն երբոր բոլոր տղաքը քաշուեցան պառկելու դացին , զընաց ինքն ալ երկնից թագուհւոյն պատկերին գիմայն ինկաւ , որ ստոլին վրայ խաշելութեան ոտքը դրուած էր , ու աղերսաւից ձանով մը

— « Ո՞վ Աստուած իմ , ըստ , ահա հոտկու գայինք , մեր ուխտերն ու աղաչանքներն ընելու , և ամեն անդամ որ նեղու-

թեան մը մէջ ըլլայինք , կը լսէիր միշտ
դու մեզի : Բայց հիմա որ ալ կորսընցուցի
իմ սիրելի Գոնրատս , միայնակ կու գամ՝
ինծի ու աղոցս համար աղաչելու : Գոն-
րատ երկինքը քու փառացդ աթոռոյն առ-
ջե կ'աղերսէ . լսէ անոր , լսէ ինծի : Ահա
մայր մը իր տառապանացը մէջ առ քեզ կը
դիմէ : Դու տնկեցիր կնոջ սրտին մէջ մայ-
րական սէրը . դու նաև կրնաս մեր սուզն
յուրախութիւն փոխարկել . ձեռն տուր
մեր տկարութեանն այս փորձութեանս
ժամանակ : Չըլլայ թէ տղաս զինուորու-
թեան կոչես . շատ սիրով կ'ընծայէի զա-
ւակս հայրենեաց ձեռքը , բայց զանիկայ
կորստական ճամբու մէջ տեսնելու վախս
այնպիսի վիճակի մը մէջ որ սովորաբար
լի է անառակութեամբ , այս է ահա որ զիս
կը սարսափեցընէ , և ասոր համար է որ
քեզի կը պաղատիմ որ չըլլայ թէ բաժնես
ինծմէ զաւակս . բայց դարձեալ քու և ոչ
իմ կամքս ըլլայ . կը ճանչնաս դու որդիս ,
և նոյն իսկ բանակին մէջն ալ կրնաս ան-
մեղ ու անարատ պահել զինքը » :

Երկայն ատեն այս խորհրդածութիւն-
ներս ընելէն ետեւ , երբոր լուսինն իր խու-
ցին մէջ եկաւ ու ճառագայթներովը լու-
սաւորեց՝ սկսաւ ըսել . « Փարատէ , Տէր
իմ , սրտիս բոլոր վշտերը , ինչպէս որ այս
լուսինս փարատեց իմ՝ խուցիս զիշերուան
մթութիւնը » :

Յովսէ գն ու իր եղբայրներն ու քոյրերն

ալ աղօթեցին առ Աստուած . Վարդուհին մանաւանդ թախանձանօք կը խնդրէր Աստուծմէ որ իր եղբայրը զբկերնէն չհեռացընէ , և միանգամայն անոր սիրտ ու քաջալերութիւն կու տար :

Վիճակահանութեան նախընթաց օրը տօնի մը օր ըլլալով , Յովսէփին ու Վարդուհին առաւօտանց կանուխ ելան ժամ՝ գացին . Վարդուհին եղբօրն հետ տուն դառնալու ատեն պղտի անտառի մը մէջէն կ'անցնէին : Հաւամրգիէ ծածկուած տեղէ մը անցնելու ատեննին , որ բոլոր ծաղիկ տուած էին , ըստ Վարդուհին իր եղբօրը .

— « Կը տեսնես , եղբայր իմ , սա անպտուղ հաւամրգիները , ի՞նչպէս ամէնքն ալ ծաղկով զարդարուեր են . դու ալ ահաւասիկ թէ որ վիճակ ելլէ քեզի , ասոնց պէս կրնաս այն վիճակին մէջն ալ առարինութեամբ զարդարուիլ . վասն զի աշխարհիս մէջ ամէն տեղ Աստուծոյ ծառայելու ու առարինութիւն վաստըկելու առիթներ կը գտնուի : Չկայ վիճակ մը որ զմեղ կարենայ Աստուծոյ արքայութենէն զրկել : Պատմութեան մէջ այնպիսի զինուորական անձանց վարքեր կը կարդանք , որ ինչպէս ճդնաւորներն անապատից մէջ ասանկ իւրենք ալ սուրբ պահեր են իրենց անձինքը պատերազմական կեանքին մէջ : Առանց այն շատերն յիշելու այն քաջ նահատակաց մէջէն՝ որոնք աներկիւղ իրենց արիւնն Աստուծոյ համար թափեր են , պատ-

մեմ քեզի միայն սուրբ Աելաստիանոսի
վարքը :

» Այս անվեհեր մարտիրոսը ծնաւ կեղ-
տաց Նարապն քաղաքը . և թէպէտ աղայ-
ական հասակէն 'ի վեր չէր սիրէր զինուռ-
րական վիճակը , բայց այսու ամենայնիւ
եղաւ Հռովմ գնաց ու Հռովմայ Կարինոս
կայսեր զօրաց մէջ մտաւ . վասն զի կը յու-
սար որ խոստովանողաց նեղութեանցը
մէջ կրնայ անոնց օգնութիւն մը ընել :
Երբոր Կարինոս մեռաւ ու տեղն անցաւ
Դիոկետիանոս , զԱելաստիանոս իր թիկ-
նապահ զօրացը դլուխ դրաւ , որ ժամա-
նակին դլխաւոր պատիւներէն մէկն էր :

» Այս միջոցներս քրիստոնէից վրայ
խխատ սաստկանալով հալածանքը՝ շատ
մարդիկ նահատակուեցան : Աելաստիա-
նոս գոհ չըլլալով իր վարքովը Քրիստոսի
աշակերտ ինքզինքը ցուցընելուն , կը յոր-
դորէր նաև իր քրիստոնեայ եղբարքն ա-
մուր կենալու իրենց հաւատոցը վրայ , ու
օրէ օր իր փափագն ալ կը վառէր 'ի պար-
ծանս քրիստոնէութեան զոհելու իր արիւ-
նը : Կայսրը անոր քրիստոնեայ ըլլալն ի-
մանալով , առջեւը կանչել տուաւ ու խխատ
կերպով մը յանդիմանեց անոր ըրած ա-
պերախտութիւնը՝ Հռովմայ կայսրութեան
թշնամի Աստուած մը պաշտելով ու կայ-
սեր կեանքը պահպանելու պաշտօնին այս-
պիսի փոխարէն մը ընելով : Յետոյ մաւրի-
տանացի աղեղնաւորաց ձեռքը մատնեց

զանիկայ , որոնք մերկացընելով ծառի մը
կապեցին ու նետերով զարկին վիրաւորե-
ցին և հոն կիսամեռ թողուցին դացին :
Բայց կասդուլոս մարտիրոսին բարեպաշտ
այրի կինը հանդիպելով այն կտրիճ գօրա-
գլխին որ գեռ շունչը վրան էր , դաղտուկ
իր տունը տանել տուաւ , ուր որքիչ ատե-
նէն առողջացաւ ալ :

» Աերատիանոս փոխանակ փախչելու
ու ծածկուելու , որ մը կայսեր անցնելու
ճամբուն վրայ կեցած՝ սկսաւ դիմացը դնել
այն բարբարոսական անիրաւութիւններն
որ ամէն օր ընդդէմքրիստոնէից կըլլուէր ,
որոնք կայսեր հաւատարմագոյն հպատակ-
ներն էին : Դիոկղետիանոս այս աստիճան
համարձակութեան վրայ զարմացած , առ-
ջի բերան իր աչքերուն չէր հաւտար . բայց
երբոր ճանչցաւ զանիկայ դոր մեռած կը
կարծէր , մեծ կրկէսը տանիլ հրամայեց ,
ուր դահիճները դաւազանի հարուածի
տակ սպաննեցին և մարմինն ալ ազրիւս
մը նետեցին :

» Ուստի կը տեսնաս , եղբայր , որ ա-
մենէն վտանգաւոր վիճակին մէջ ալ ան-
կարելի չէ անմեղ , առաքինի ու քրիստո-
նէական կեանք անցընել : Նոյն խկ թա-
գաւորներ եղած են որ իրենց տէրութիւն-
ները պայծառացընելէն ու մեծամեծ պա-
տերազմներ ընելէն վերջն ալ՝ աշխարհքիս
ունայնութիւնը ոտքի տակ առնելով երկ-
նային պսակին արժանի եղեր են : Ինչպէս

Գերմանիոյ մէջ Հենրիկոս ու Լէոբոլտ
թագաւորները , Գաղղիոյ մէջ Լուդովիկոս ,
Փերդինանտոս՝ Սպանիոյ մէջ , Ստե-
փանոս՝ Ռևնկարիա , Անգղիոյ մէջ Լի-
դուարդ , Քանուդոս՝ Տանիմարդա , Շուե-
տի մէջ Էրիգ , և ուրիշ ասոնց նման շա-
տեր որ մեծամեծ վտանգներու մէջ ալ ի-
րենց հաւատքն ու վարքը անարատ պա-
հեր են : Ռւստի թէ որ Աստուած զքեղ ալ
դինուորութեան ասպարէզը մացընէ , յի-
շէ այս գեղեցիկ օրինակներն ու նայէ որ
չանալիտանանաս :

Այս խօսքերուս ժամանակ Յովսէփի ա-
չուըներն ակամայ լեցուեցան . բռնեց քրո-
ջը ձեռքը ու սխմելով խոստացաւ չմոռ-
նալ անոր ըսածները : Ճամբանին շարու-
նակելով տուն հառան , ուր բոլոր ընտա-
նիքնին վախի մէջ կը ծփային հետեւեալ
օրուան վիճակին վրայ :

Շատ տիսուր անցաւ նոյն օրը Մէրինեի
կալուածին մէջ . ամէնքը անձկութեամբ կը
տագնապէին երկրորդ օրուան ըլլալիքը
մտածելով : Շատ աղքատներ որ ան օրը
ողորմութիւն մուրալու եկան հոն , բաց ՚ի
առատ ողորմութենէ՝ կերակուր ու զգեստ
ալ առած դարձան :

Պ

ԶԻՆՈՒՈՐԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԾՆՈՒԹԻՒՆ

Երկրորդ օրը Յովակի առաւտանց կանուխ ելաւ որոշուած տեղն երթալու , ուրժամշտ ութին ամէն մարդ պարարկան էր զանուիլ : Մայրն ու քոյրերը ետևէն կը նայէին՝ մինչև որ անտառը յափշտակեց զանիկայ իրենց աչուըներէն :

— « Տէր Աստուած , առաջնորդէ անոր ձեռացը՝ թուանշանը քաշելու ատեն » ըստ Փրիստինէն աչուըները սրբելով : Տը դարը չորս կողմն առած կը ջանային միսիթարել զանիկայ , ու ամէնքը մէյմէկ բան կ'ըսէին ցաւերը մեղմացընելու համար . բայց անօգուտ :

— « Չոքինք ազօթք ընենք , ըստ Փրիստինէ , որ գիտայ իրեն Աստուած » . ու ամէնքը գետին ինկան աստուածային ողորմութիւնը պաղատելու : Տիսուր լութիւն մը տիրեց խուցին մէջ , որ երթեք երթեք

Քրիստինէի ու Վարդուհւոյն հեծեծանք ներովը կ'ընդհատէր :

Իսկ անդին Յովսէփի ժամն ութէն առաջ տեղն հասաւ, ու մէկէն շխտակ ժողովը դապետական ժամը դնաց՝ որ բարձրաւանդակի մը վրայ շինուած էր ընտիր ճարտարապետութեամբ։ Եռանդագին աղօթքէ մը ետքը ելաւ գեղապետին պալատը դնաց, ուր քիչ ատենէն վիճակ հանուիլ պիտի սկսէր։ Ետեւէ ետեւ հասան բոլոր ուրիշ երիտասարդներն ալ, զորոնք ընդարձակ ու զարդարուն սրահի մը մէջ մտուցին, ուր հեռուն ստոլ մը կար պատուանդանի մը վրայ ու այլ և այլ բազմոցներ։ Հոն այս տաքարիւն երիտասարդները հետաքրքրաբար սկսան պատին վրայի որսի պատկերները դիտել, ու մաքերնէն « Ես ալ որսորդէ հալածուած եղջերուի մը կը նմանիմ, բաւական է որ չզարնուիմ » կ'ըսէին :

Մէյ մ'ալ նայիս քիչ մը ատենէն գաւառին քաղաքապետի փոխանորդը՝ հետը այն վիճակին գեղապետներն ու փառաւոր հազոււած պաշտօնակալ մը առած ներս մըստաւ։ Գահերէցը ստովին առջելը նստեցաւ, իսկ պաշտօնակալն ու գեղապետներն ալ չորս կողմը շարուեցան։ Նախ և առաջ քարտուղարը բարձր ճայնով կարդաց թագաւորական հրամանագիրը, ու բովական թեան ամէն կողմէն երիտասարդաց որոշեալ թիւ մը 'ի զէն կը կանչէր։

Վերջը ամէն երիտասարդաց անունները
կարդաց, և խրաքանչիւրը «Հոս Եմ» պատասխան կու տար :

Պաշտօնակալն հաճութեան ազքով մը
այս առոյգ պատանիները զննելով, ու մասնաւրապէս կտրիճ երեցողները, ինքն իրեն կըսէր .

— «Ի՞նչ մեծ երջանկութիւն կ'ըլլար՝
թէ որ այս վառվուուն երիտասարդներէն
մէկ քանին կարենայի իմ խմբիս մէջ
խառնել» :

Երբորանունները կարդացուեցաւ լմբնցաւ, զաւառապետին փոխանորդն երիտասարդաց դէմքին այլայլութիւնը տեսնելով ուզեց քանի մը խօսքով զանոնք խրախուսել, ցուցընելով թէ զինուորական վիճակը վսեմ ու փառաւոր վիճակ մըն է. նաև թէ՝ երբոր հեթանոսներն իսկ հայրենեաց պաշտպանութիւնը ու 'ի սէր նորա մեռնիլը փառք կը սեպէին իրենց, ևս առաւել քրիստոնէիցմէ կը պահանջուի ազգին սիրոյն համար արիւն թափել: Յետոյ սկսաւ մէկիկ մէկիկ յիշել ան երեելի զօրավարաց անունները, որոնք իրենց քաջութեամբը մեծամեծ պատուց հասերէին: Բայց ամէն բան անօգուտ էր այն խեղճ պատանեաց համար, որոնք աւելի արտասուել կ'ուզէին քան թէ ճառեր մտիկ ընել:

Այս ատենախօսութենէս վերջը գահերէցը լուռ կենալ հրամայեց, որովհետեւ վի-

ճակահանութիւնն սկսելու վրայ էր : Ամենուն սիրտը յուսոյ և վախի մէջ կը նետէր , ու անձկութեամբ իրենց բաղդին որոշուելուն կը սպասէին : Հուսկ յետոյ Յովսեփի անունն ալ տրուեցաւ : Խեղճը պատժապարտի մը պէս կամաց մը մօտեցաւ , ու չնորհալի դէմքին վրայ մահուան դեղնութիւն մը պատեց , պաղ քրտինք մը կ'իջնէր ճակտէն , և այնպէս մը կ'երևնար՝ որ կարծես թէ մեռնելու կ'երթար . դողդը զալով ձեռքը սափորին մէջ խոթեց , ու թուղթ մը դուրս հանելով , գահերէցին տուաւ . անիկայ ալ բացաւ կարդաց . . . « իրեք » : Պաշտօնակալը տեսնելով որ Յովսեփի վիճակն որոշուեցաւ , սկսաւ ուրախանալ ու ըսել .

— « Ի՞նչ կարիճ զինուոր պիտի ըլլայ ասիկայ . ափսոս , դէշը աս է միայն՝ որ քիչ մը երկչոտ է . բայց ան ալ բան մը չէ , երբ բանակ երթալու ըլլայ՝ կամաց կամաց կը վարժի » :

Յովսէփի այս խօսքիս վրայ ամենելին ուրախանալու սիրտ չունէր : Կայծակէ զարնուածի մը պէս անշարժ մնաց , թէպէտ Տալիպուրկի գեղապետը ջանաց մխիթարել դինքը : Շատերը , որոնց զինուորութեան վիճակ ելաւ , կու լային : Նոյնպէս Յովսէփի ալ կու լար . ան ատեն իր գեղէն Լուդովիկոս Լէժէր անունով մէկը քովը մօտեցաւ , ու ուսին զարնելով « Շատ ուրախ եմ , ըսաւ , ինձի ալ վիճակ ելլելուն

Համար .քեզի հետ ընկեր կըլլանք , ինչ
ոլէս որ կը յուսամ , և կը տեսնես որ շատ
ուրախ պիտի ըլլանք » :

Ասանկովլիճակահանութիւնը լինցաւ :
Յետոյ , « Որոնք որ , գահերէցն ըսաւ , և
թուէն մինչեւ 50ը հանեցին , պարտըկան
են մէկ ամսուան մէջ որոշեալ տեղ մը ժող
վուիլ իրենց վրայ քննութիւն ըլլուելու¹
համար , և յետոյ որ գնդին որ կը վերաբե
րին՝ ան գնդին մէջ պիտի երթան խառ
նուին» : Այն ատեն ամէն մարդ ցրուեցաւ .
Յովսէփ ալ բակը իջաւ , առաւ իր գաւա
զանը տուն դառնալու համար : Հոն Լէժէր
անոր հանդիպելով , հրաւիրեց որ դինեւ
տուն մը երթան , բարեկամութիւննին ա
ւելի հաստատելու համար : Բայց Փրիստի
նէի որդին յանձն չառաւ . քիչ մը ատենէն
ետքը ճամբայ ելաւ Վէրինեի դառնալու :
Ճամբան թանձր անտառի մը հանդիպե
լով , խոտորեցաւ որ քիչ մը հանդիստ առ
նու , ու գնաց կազնիի ծառի մը տակ նըս
տաւ , թող տալով արցունքներուն որ ու
զածնուն չափ վազեն : Փիչ վերջը ծունկ
չոքեցաւ , ու ձեռուըները ծառին բունին
կրթնցընելով , ցաւոց մէջ ընկղմած սկը-
սաւ գոշել .

— « Ով Տէր իմ , աս է եղեր ուրեմն քո
կամքդ՝ որ ես իմ սիրելի մօրմէս , եղբարց-
մէս ու քոյրերէս բաժնուիմ . ահաւասիկ
պատրաստ եմ սուրբ կամացդ հնազանդե
լու : Թէպէտ ընտանեացս սիրոյ զրկաւ

խառնութենէն պէտք է բաժնուիմ ասով ,
բայց այն տխուր բաղդին ալ կը հպատա-
կիս : Դու կակղացուր իմ ծերունի մօրս ,
եղբարցս ու քոյրերուս ցաւերը , և մի թո-
զուր զիս որ զինուորական վիճակին մէջ
ախտից մօլար ճամբան խոտորիս : Ամէն
տեղ ներկայ ես դու , և քու հայրական
աչքերդ բոլոր որդւոցդ վրայ կը հսկեն ,
որ և իցէ երկրի մէջ ալ որ ըլլան : Ովչէր
Յիսուս , դու քու Աւետարանիդ մէջ ըսիր՝
թէ դու ես ձանապարհ , ձշմարտուրիւն և
կեանք . օդնէ ինծի գլխուս գալիք վտանգ-
ներուն ատեն , և տուր զօրութիւն որ միշտ
քրիստոնէութիւնս անարատ պահեմ » :

Այս արտասուախառն աղօթքս Յովան-
իի ճնշեալ սիրտը քիչ մը սփոփեց . քանի
մը վայրկեան ալ անանկ ծունկ չոքած կե-
նալէն ետե՛ ոտք ելաւ , առաւ իր գաւա-
զանն ու կամաց կամաց սկսաւ դէպ 'ի
տուն երթալ : Հաղիւ թէ քանի մը քայլ հե-
ռացեր էր անտառէն , Մարտինոսն ու
վարդուհին ընդ առաջ եկած ըլլալով զի-
մացն ելան :

Առաւօտը ճամբայ ելլելու ատեն Վար-
դուհին ապլսալրեր էր իրեն՝ որ եթէ քանը
յաջողելու ըլլայ , հեռուէն թաշկինակը
շարժելով եղածն խմացընէ : Ուստի Յով-
սէփը տեսնելուն պէս՝ սկսաւ նշանին ուշ
դնել , բայց թաշկինակի շարժում մը չտես-
նելով խեղճ աղջիկն եղբօրը գլխուն հան-
դիսած դժբախղութիւնը մէկէն մակարեւ-

բեց : Վազեց վիզը պլուեցաւ , և ջանաց մխիթարել . երկուքն ալ կ'արտասուէին : Մարտինոս զանոնկ իրարմէ բաժնելով՝ տուն տարաւ :

— « Հերիք է որ մայրս կարենայ դիմանալայս տխուր գուժիս , ըսաւ Յովսէփ :

— Զգուշութեամբ պէտք է շարժիլ , պատասխանեց Վարդուհին , չըլլայ որ խիստ այլայլի , թէպէտ բաւական պատրաստուած է այս լուրը լսելու » :

Վերջապէս հասան տուն . իրենց ցուցուցած լուռութենէն , տխրութենէն ու վհատութենէն՝ ամէն բան իմացաւ Փրիստինէ , ու ցաւագին ձայնով կը հառաչէր : Պլուեցաւ Յովսէփին ու արցունքներովը թրջեց : Յետ գրկախառնութեան՝ մայրն աչուրները դէպ 'ի երկինք վեցընելով , հեծեծանքներէ ընդհատեալ ձայնով մը

— « Օրհնեալ ըլլայ կամքդ , ըսաւ , ով Աստուած իմ . դու չնորհեցիր ինծի այս տղաս , դու նորէն կ'ուզես հիմա առնել . օրհնեալ ըլլայ քու անունդ » :

Նոյն օրը խիստ տխուր անցաւ այս խեղճերուն համար . ոչ ոք խօսելու սիրտ ունէր . բայց քանի որ բաժանման օրը կը մօտենար , այնչափ ալ կսկիծնին կ'աւելնար , իբրև թէ մահուան դատապարտուած ըլլար Յովսէփ :

Թ.

ՄՈՐ ՄԸ ՅՈՐԴՈՐԵԵՐԸ

Քրիստինէն ջանաց որ այս ժամանակին
մէջ որդւոյն օգտակար խրատներ տայ ու
մասնաւորապէս անոր աստուածապաշտու-
թիւնը զօրացընէ :

Օր մը առանձին գտնուելով անոր հետ
իր պղտի խուցին մէջ, քովը նստեցուց և
սկսաւ ըսել .

— « Որդեակ իմ Յովսէփ, մենք շատ
անգամքեղի համար աղօթեր ենք՝ ես ու
հայրդ՝ որ Աստուծոյ օրէնութիւնը վրադ
հանդչի : Հոս ահաւասիկ ծնանելէդ քանի
մը ժամ ետքը Սուրբ Կուսին նուիրեր եմ
զքեդ, հիմա ալ հոս իմ սիրտս քեղի պիտի
բանամ, քեզմէ բաժնուելուս ժամանակ :

» Աստուած զքեդ զինուորութեան կը
կանչէ . ելլելու ասպարէզդ շատ վտանգա-
ւոր է, բայց այս զքեղչվախցընէ : Թէ որ
Աստուծմէ շնորհը խնդրես, թէ որ մատ-

սակար ընկերութիւններէն հեռու կենտո
և թէ որ չար օրինակներուն յաղթել վար-
ժեցընես զքեզ, պիտնաս որ այն ատեն Ամ-
տուծոյ շնորհքն ալ զքեզ անարատ կը պա-
հէ : Այնպիսի բաներ պիտի լսես, այնպի-
սի բաներ պիտի տեսնես՝ որ հոստեզս ոչ
երբէք լսած կամ տեսած ես : Մոլորելու
վտանդէն աղատ ըլլալու համար՝ ամեննեխն
ընկերներուդ հետ սերտ մտերմութիւն չը-
հաստատես : Ամենուն հետ քաղցրու-
թեամբ, մարդավարութեամբ ու պարկեցա
վարուէ . բայց անոնց խօսքերուն բնաւ ա-
կանջ մի կախեր, մի հետեւիր նենդաւոր
խորհրդի, վասն զի անոնք զքեզ՚ի չարն
կը տանին :

» Ստէպ աղօթք ըրէ ու երկնից թագու-
հւոյն օգնութիւնն հայցէ , ու միշտ զգոյշ-
եղիր քու պարտուցդ . ինչպէս որ կըսէ
սուրբ Առաքեալն Պետրոս իր թղթոցը
մէջ . « Արթուն եղէք , հսկեցէք . վասն
զի ձեր թշնամին սատանան առիւծի պէս
կը մորնչէ ման կու գայ չորս կողմերնիդ ,
կը փնտըռէ թէ զով կրնայ կլլել » . Ետե-
ւէն կ'աւելցընէ . « Արտւն հաւատքով միայն
դէմ կրնաք դնել » :

Դեռ առաջ կը տանէր իր խօսքը , բայց
աղջկանցմէ մէկը զինքը կանչելու գալով
խօսակցութիւնն ընդհատեցաւ :

Երկրորդ առաւօտ գնաց Քրիստինէ
գտնելու զինքը , պարտէզ տարաւ , և խօս-
քին թելն առնելով՝ սկսաւ առաջ տանիլ .

— « Այս իրիկուն ամենեինքունս չտաշրաւ . զքեղ ծանր չարեաց մէջ տեսնելու վախոր սիրտս կը ձնշէ , ամենամեծ ծանրութեան մը պէս . ի՞նչ մեծ ցաւ պիտի ըլլայ սրտիս՝ թէ որ լսեմ՝ որ մոռցեր ես քու աստուածալաշտութիւնդ :

» Շատ անդամքարողի մէջ լսեր ես թէ մահացու մեղքով Աստուծոյ շնորհքը կորսընցընող ահճ մը՝ որդի չէ Աստուծոյ : ԱՇ , սիրելի Յովսէփս , սուրբ թագաւորի մը մօրը հետ միատեղ ես ալ կ'ըսեմքեղի . « Գիտես որ կը սիրեմ զքեղ . բայց աւելի յանձն կ'առնում զքեղ մեռած տեսնել ուռքիս առջև՝ քան թէ մեղաւորի կեանք անցընես » :

» Սա լեռներուն ետեւէն ելլող արևէն ալ լուսաւոր է քու հոգիդ . այս լոյսը կրօնքն է , Աստուծոյ շնորհքն է , որ թախանձանօր խնդրողներուն միայն կը տրըրուի , և այս լոյսն անշէջ պահելու համար՝ պէտք է միշտ յիշել որ շնորհքն անդին դանձ մըն է , որ ոչինչ բանով կը կորսուի կամ զգալի կը նուազի :

» Բարեսմիրտ ես գիտեմ , որդեակ , բայց ամենեին փորձ չունիս . այս է ահա մասնաւորապէս որ զիս կը վախացնէ : Վասն զի չարիքը չես ճանչնար և քուկին միտքդուզիդ է , ուստի գէշ մարդիկն ալ յանցաւոր չես սեպեր , անոնց քով կ'երթաս , անոնց ըրածին կը հետեւիս և ահաւ կորըստեանդ սկիզբը : Գիտես թէ երկու տարի

առաջ ինչ վիճակի մէջ պիտի իյնայիր՝ եւ բխտասարդի մը քով յաճախելովկ , աղեկ որ խօսքիս մտիկ ըրիք և գաղրեցար այն բարեկամութենէն , որ կրնար զքեղ զըժ բաղդութեան մէջ ձգել : Բայց հիմա որ ալ պիտի երթաս , ալ մայր պիտի չունենաս գքեղ խրատելու , թող քու խիղճդ ալ ընէ քու մօրդ պարտքը . լսէ այն ներքին ձայնին՝ փորձութեանցդ ժամանակ : Գործք մը ընելէդ առաջ այս հարցմունքս ըրէ քեզի . « Թէ որ յանկարծ այս գործքս ընելէն ետեւ մեռնիմ , կրնամմարդեօք ապահով Աստուծոյ դիմացը ելլել » : Թէ որ ասանկ ընելու ըլլաս , գիտնաս որ չարիք ընելու վտանգէն ազատ կ'ըլլաս ու քու երջանկութիւնդ կը գտնաս . ինչպէս նաև բոլոր ընտանեացդ երջանկութիւն կը պատճառես :

» Ուրեմն , սիրելի Յովսէփս , խոստացիր ինձի որ կրօնական սկզբունքներդ հաստատուն պիտի պահէս , ու օր մը գառնաս գաս մեր քովին անանկ անարատ , անանկ բարեպաշտ՝ ինչպէս որ հիմա կ'երթաս » :

Յովսէփ կու լար մօրն այս իմաստուն յորդորներուն միջոց : Խոստացաւ ճիշդ կատարել ամէն ըստած բաները . և իրաւցընէ հաստատուն առաջադրութիւն դրաւ որ միշտ առաքինի մնայ :

Վերջապէս հասաւ բաժանման դառնագին օրը : Եախընթաց իրիկունիք սեղանէն վերջը , Վարդուհին եղբայրն առաւ խուցը

տարաւ, ու հոն գզրոց մը քաշելով՝ կար-
միր կողքով գեղեցիկ կաղմած ու ոսկեզօծ
աղօթագիրք մը դուրս հանեց և Յովսեփի
տուաւ ըսելով.

— « Այս գիրքս անոր համար քեզի կու-
տամ՝ որ միշտ դիս յիշես. ահաւասիկ պատ-
կեր մ'ալ՝ որ ես իմ ձեռքովս նկարեր եմ,
պահէ դաս ալ, աղահէ իրրե յիշատակ
քրոջդ » :

Կոյն միջոցին թերթ մը թուղթ հանեց՝
վրան գեղեցիկ գոյներով մանիշակ մը քա-
շուած, որուն տակը ինքն իր ձեռքովը
դրած էր հետեւեալ տողերը .

Մանկըտւոյ կալցուք զերկիւղ առ Աստուած,

Ոյր հայրենի սիրու բարեսէր է ընդ մեզ.

Գիտէ նա զմեզ, եւ յար ընդ վիշտ մեր գորովի :

— « Այս գիրքս ու այս նկարս, ըստեւ,
իմ սիրոյս նշանն ըլլան քեզի . ասոնք միշտ
պահէ, ու երբոր աղօթելու համար քանաս
գիրքը, մտածէ միշտ այս ըսելիքներս :
Այս մանիշակը իմ սէրս քեզի պէտք է յի-
շեցրնէ որ ունիմ վրագ . մանիշակին գոյ-
նը նշան է համեստութեան . նայէ, եղ-
բայր, որ խոնարհ ու պարկեցտ ըլլաս, և
ան ատեն շատ աւելի երջանիկ կըլլաս՝
քան թէ հպարտութեամբ : Քրիստոս խո-
նարհ սրտերու մէջ կը բնակի և չնորհք
չտար բարձրամիտներուն : Աս մանուշա-
կին քովի ծաղկին աղուոր ճերմակ գոյնն

անմեղութեան ու բարեսրտութեան է նըշ
շանակ : Ա՛հ , Յովսէփ , հարկ է քեզի ըշ
սեմ որ՝ եթէ յանկարծ սիրտդ անպիտան
ախտից ճայնին հետեւելու ըլլայ , աշխար-
հիս թշուառագոյն անձը կ'ըլլաս : Այո՛ ,
թէ որ կրքերուդ կամրին միտ դնելու թը-
շուառութիւնն ունենամ գիտնաս որ կեն-
դանեաց կարգը կը դասես ինքղինք . և
այս ծաղիկս ալ որ դողդըղացող ձեռքով
մը նկարեր եմ աս թղթիս վրայ՝ զքեղ կ'ամ-
բաստանէ ու ամօթով կը ձգէ :

» Քայց հիմա ես ալ իմ կողմանէս քեզ-
մէ յիշատակ մը կը խնդրեմ . առ ահաւա-
սիկ սա մէկալ մանիշակն ալ որ ինծի հա-
մար նկարեր եմ , տակը քանի մը խօսք
դրէ ու ինծի տուր , որպէս զի աղօթագըր-
քիս մէջ դնեմ ու պահեմ » :

Յովսէփ քիչ մը ատեն մտածելէն ետքը՝
Հետեւեալ տողերը գրեց .

Երանի որ քաղցուենի լըծոյդ ըզբեռն ,
Ո՛վ Տէր , բառնայ զանձամը յիւր ծաղիկ տիս .
Նա զլի կրշիռ փոխարինին
Աստ ի խօնարհ իսկ վայելէ :

— « Շնորհակալեմ , ըստ վ արդուէին ,
այս յիշատակս ինծի շատ սիրելի պիտի ըլ-
լայ » : Յովսէփի սիրտն ելաւ քրոջը այս
խօսքին վրայ . պագաւ մէյ մը առած պատ-
կերն ու յետոյ դբաւ գրքին մէջ , և խօս-
տացաւ վ արդուէւոյն ըսածները կատա-
րելու : Դեռ կ'ուզէր խօսակցիլ հետը ,

բայց Մարտինոս եղբայրը եկաւ իմացընեւ
լու թէ Տալիպուրկի ժողովրդապետին եր-
թալու ժամանակն էր վերջին բարեւ տա-
լու համար, ու երկուքը միատեղ ելան
դացին :

Նոյն միջոցին պատուական հովիսն ալ
ժողովրդապետութեան հարկաւոր գործո-
զութեան մը համար դուրս գացած ու նոր
դարձեր էր : Երբոր զՅովսէփ ու անոր եղ-
բայրը տեսաւ, խորունկ հառաջանք մը
արձրկեց ու ըստ .

— « Որդեակ, որովհետեւ Աստուած
զքեզ զինուորական վիճակի կը կոչէ, սիրա-
տու : Ինչուան հիմա աղէկ դաստիարա-
կուեցար ու զիս մխիթարեցիր, ջանա միջտ
իմաստուն ու բարեպաշտ ըլլալ, որով կա-
րենաս քու մայրդ ու զիս ուրախացընել :
Ո՞հ, կիմանամ որ ալ ես պիտի մեռնիմ
ու հօրդ քով պիտի երթամ, և հաւանա-
կան է որ քու նոր ասպարէզիդ մէջ ըրտծ
յառաջադիմութիւններդ պիտի չլսեմ :

» Զինուորութեան մէջ իսելացի ըլլալու
համար՝ պէտք է ստէպ Աստուծոյ, վերջին
դատաստանին ու յաւիտենականութեան
վրայ մտածել : Մասնաւորապէս չար ըն-
կերութիւններէ զգուշացիր, որոնք կը մօ-
լորցընեն զքեզ . և մի մտիկ ըներ ամեննեին
անոնց նենգաւոր խորհրդին՝ որոնք զքեզ
՚ի չարն կ'ուզեն տանիլ :

» Որովհետեւ այս գեղէս ամեննեին դուքս
ելուծ չես, անոր համար սկզբան քիչ մը

ձանձրութիւն կը զգաս . ջանա որ Աստուծոյ համար համբերես անոր , և ան ամէն նեղութեանց՝ որ գքեղ կը վշտացընեն :

» Թագաւորին հաւատարմութեան նշան երդումն պիտի ընես . բաւական է քեզի բաելը թէ պէտք չէ ամենեին որ քու դրօշակէդ փախչիս , որովհետեւ ծանր յանցանք է : Գիտես , սիրելի Յովսէփս , թէ ինչպէս կ'ուրախանամ մտածելով որ դու ինչպէս որ հոս հնազանդ ու աստուածապաշտ որդի մը էիր մինչեւ հիմա , հոն բանակին մէջն ալ ուրիշ դինուորներէն տարբեր պիտի ըլլաս : Աստուծոյ շնորհքը վրադըլլայ , և օր մը ողջ առողջ դառնաս քու առաքինի մօրդ դիրկը » :

Յետոյ վարդարան մը Յովսէփայ տուաւ ու ողջագուրելով ճամբայ զբաւ :

Երբոր երկու եղբարք տուն դարձան , տեսան որ ամէնքը կու լան . ու իբրև մեռելի տուն մը անցուցին այն գիշերը : Երկրորդ օրն Յովսէփ սրտաշարժ կերպով մը իր մնաք բարովը բաւաւ . մայրը , եղբայրներն ու քոյրերը մէկտեղ գացին բաւական հեռու , մինչեւ որ ճամբան երկու բաժնուեցաւ , ուր խաչ մըն ալ տնկուած էր : Այս եղաւ մօրը յետին խօսքը .

— « Սիրելի Յովսէփս , միշտ բարիքքիս տոնեայ եղիր » :

Վարդուհին , Պաւլինէն ու Մարտինոսը շուղեցին գեռ եղբայրնին թողուլ : Վարդուհւոյն ձեռքն էր Յովսէփի պղտի մա-

խաղը : Երբոր հսն հասան որ ալ պէտք
էին բաժնուիլ մէկմէկէ , Վարդուհին մա-
խաղն եղբօրը ձեռքը տալով բսաւ .

— « Սիրելիդ իմ , երթաս բարով . չմոռ
նաս քու քոյրդ , ինքզինքդ չարեաց մէջ
չըլլայ որ թողուա . թէ որ նեղութիւններ
ունենաս , զմնդ յիշէ , Վարդուհին յիշէ :
Հոգւով միշտ իրարու հետ ենք . քեզի
տուած մանիշակս զօրաւոր պահապան մը
ըլլայ քեզի առաքինութեան մէջ ոտքդ աս-
հելու ատեն . բայց յուսամ որ քու բարի
սկզբունքներդ մոռնալու տիսուր լուրը
չենք լսեր : Երթաս բարով , եղբայր իմ ,
միշտ հաւատարիմ գտնուէ առաքինու-
թեան » :



Ե

ՉԱՐ ԸՆԿԵՐ ՄԸ

Հուսկ յետոյ բաժնուեցաւ Յովսէփի իր
քերցն ու եղբօրը դրկէն , և ճամբան շա
րունակելով ժողովման որոշեալ տեղը
հասաւ : Հոն քննուելէն ետե , սլատուէր
չեց թէ ուրիշ երիտասարդաց բազմու
թեանն հետ երթայ բաւական հեռու քաղ-
քի մը պահապան գնդին մէջ խառնուի :

Երբոր այն քաղաքը մտաւ , մոռցաւ քիչ
մը իր բաժանման վշտերը : Աչքերը չէին
կշտանար անոր գեղեցկութիւնները տես-
նելով , բազմաթիւ եկեղեցիները , հասա-
րակաց հրապարակները , փառաւոր փո-
ղոցները , բայց քան դամէն բան աւելի՛
անոր բնակչաց բազմութիւնը : Կառաց
աղմուկն որ անդադար կ'երթային կու
գային , գեղեցիկ կրակակները , որոնց մէջ
հազարաւոր նիւթեր՝ Յովսեփին բոլորտվին
անծանօթ՝ ծախու դրուած էին , դդեստե-
ղինաց հարստութիւնն և ուրիշ բիւրաւոր
բաները երիտասարդին աչքը կ'առնէին :

բայց մէկէն առաջին օրերէն իմացաւ անմեղ Յովսէփին հոնտեղի ապականեալ բարքը , և առջի տեսածներուն հրապոյր ները մտքէն բոլորովին փարատեցան . տեսաւ որ այն մարդիկն Աստուծոյ վրայ չէին մտածէր , այնչափ գործոց զբաղած ըլլալնուն համար , և ամէն լաւութիւն ըրած կը կարծէին երբոր կարենան այս խօսքս ըսել . « Անք մարդու վնաս չենք ըներ , մենք պատուաւոր մարդիկ ենք . ուրիշ բան պէտք չէ մեղի » :

Այն բաղմավրդով ու զբաղեալ կեանքն որ բոլորովին ներհակ է գեղացւոց անդոր րաւէտ և քաղցր բարուցն ու սովորութեանցը , խիստ մեծ տպաւորութիւն ըրաւ Յովսէփին վրայ . երեւակայութեամբն անդադար Մէրինեի կալուածը կ'երթար , ուրի մայրն , եղբարքը և մանաւանդ իր սիրելի քոյրը Վարդուհին թողեր էր : Մըտքովն առջեւը կը բերէր տանը զբաղմունքները . իրեն անանկ կ'երեար թէ կը տեսնայ դաշտերը , պարտէզները , վայրագաւիթը , անտառին ծառերը , ու առատ արցունք կը թափէր : Օրէ օր տիարութիւնը կ'աւելնար , և կը վախցուէր որ իր մաղձոտութիւնը ծանր հիւանդութեան չփոխուի . գրեթէ երեք ամիս այս խեղճ վիճակին մէջ մնաց :

Յովսէփ մինչեւ այն ատեն իր մօրը խրատները կը պահէր , գեռ բանակին մէջ մէկու մը հետ ծանօթութիւն ըրած չունէր ,

և այս շատ լաւ բան մըն էր իրեն համար : Թօկով էտ Աէժէր ետեւէ էր որ սկսի հետք կենակցութիւն ընել, բայց իր ամէն ջանքն անօդուած եղաւ : Աակայն որովհետեւ անոր մաղձոտութիւնը երկայն կը տեւէր, ան խմբին զլիսաւորը՝ որուն մէջ էր Յովսէփի վախնալով որ չըլլայ թէ այդ միճակը չար հետեանք մը ունենայ անոր առողջութեանը վրայ, զոր շատ կը սիրէր իր կարգաւորեալ կեանքին ու ամէն գործոց մէջ ցուց ցուցած ձշութեանն համար, օր մը ըստ իրեն՝ թէ « Պէտք է քիչ մը ինքդինքդ սիստիւս, նայէ որ ընտանութիւն ընես Աէժէրին՝ քու հայրենակցիդ հետ » : Յայտնի է որ գլխաւորն իրեն այս խորհուրդը չէր տար՝ թէ որ ատոր ինչ ըլլալը գիտնար :

Այս Աէժէր ըսածնիս երկրագործի մը որդի էր, որ իր գէշ ճամբովը, մասնաւորապէս չափաղանց գինովութեամբ, յետին ազքատութեան մէջ էր ինկեր : Ունեցած պղափառացուածքն հարկադրեալ ծախեր էր, ինքն ալ բաւական տարիքն առաջ գացած՝ ցոփութեան նախատիպ մ'էր : Այնպիսի կրթարանի մէջ որդւոյն ինչ ըլլալիքը յայտնի էր : Շուտով իր հօրը ունակութեանց հետեւեցաւ, մանաւանդ մօրը մահուրնեն ետեւ, որ որտին ցաւէն շուտով գերեզման զլորեցաւ : Աէժէր գերազանցեց իր հայրը ու ինքդինքը չարաչար ախտերու տուաւ : Բայց միանգամայն իր պակսութիւնները պարտըկելն ալ աղեկ

զիտէր, սուտ զուրցելն իր առջև բան մը
ըսել չէր՝ երբօր կրնար յանցանքը ուրիշի
վրայ ձգել: Յնութեամբ ալուրախ զուարթ
ըլլալով ընկերներուն խել մը սուտումուտ
պատմութիւններ կը պատմէր անխոռվ
ձայնովու բաց ճակտով, և շատ ծափա-
հարութիւն կ'ընդունէր անոնցմէ:

Այս անզգամը վերջապէս ճարալիկու-
թեամբ Յովսեիի սիրտը իրեն քաշեց, և
որպէս զի չխրտեցընէ զանիկայ՝ տռջի բե-
րանը բարեպաշտութեամը սկսաւ Աստու-
ծոյ և կրօնից վրայ խօսիլ, ու ասանկոյի
դիմացինին համարմունքն ստանալ: Յով-
սէփ երբոր անոր սկզբունքները լսեց,
կարծեց որ ժողովրդապետը ու իր մայրն
ալ որոնք իրեն ապրսապեր էին որ վտան-
գաւոր բանի մը պէս անոր քով չմօտենայ՝
խարուած ըլլան, և առանց անզրապառ-
նալու անոր ծուղակին մէջ բռնուեցաւ:
Անոր ընկերութեամբը կը զուարթանար,
և կամաց կամաց մաղճոտութիւնը փարա-
տեցաւ: Վէժէր ուրիշ միջոց մըն ալ դտաւ
զօվսէփ բոլորովին իրեն քաշելու. ստէալ
ստէալ պանդոկ մը կը տանէր, ու հոն գա-
ւաթը ձեռքը՝ « կը տեսնամ, կ'ըսէր, սա
աղնիւ ըմպելիքը, աս է զինուորին կեանքն
և ուրախութիւնը . խմէ, սիրելի, որ երե-
սիդ գոյն գայ ու զուարթանաս »: Այն ա-
նարդ զուարթութիւններուն տնօրէն խօ-
սակցութիւններ կը յաջորդէին. և որով-
հետեւ կը զգուշանար ինքը որ Յովսեիի

չափ չխմէ , դիւրութեամբ սկսաւ դանիւ կայ գինովցընել ու այլ և այլ անկարգութեանց մէջ զլորել :

Վկղբան Քրիստինէի որդւոյն խղճմտանքը սկսաւ զինքը խայթել ու շատ անհանգիստ կ'ըլլար , բայց իր մոլորեցուցիչը շուտով ցրուեց անոր առաքինական գաղափարները :

— « Հիմա ի՞նչ հանգիստ ես , ըստ օրմը Յովսեփին՝ զինի խմցընելու միջոցը , խղճմտանիրի վախերը քեզմէ հեռացընելուդ համար : Ուրեմն կարծես թէ կրօնքը ճշմարիտ է , կարծես թէ դժոխք կայ : Թէ որ Աստուած մը կայ նէ ալ , գիտցած բլլաս որ մեր վրայ ամենեին փայթ չունի . ինքը երկինքը երջանիկ է . ինչու համար մենք ալ երկրիս վրայ պիտի չըլլանիք : Մէկդի գիրքու պառաւ մօրդ ու ժողովը դապետիդ առասպելները . նայինք որ զուարճանանիք , մեզի ուրիշ բան հարկաւոր չէ : Առողջութեանդ . կեցցենս » , ու դաւաթները իրարու դարնուեցան :

Յովսէփ այս խօսքերէս ու զինիէն խելքը կորսնցուցած ի՞նչ պատասխանելիքը չէր գիտէր , ու այս կեանքը աւելի հանգիստ ու հեշտ դտնալով , խղճմտանիրին ձայնը լուեցուց ու կոյր զկուրայն չարեաց հետեւեցաւ : Թէպէտ երբեմն երբեմն քան զուրիշ անդամները աւելի տխուր ու խըզճմտանիրի խայթ կը զգար , բայց Լէժէր միշտ պատրաստ՝ անլսող կ'ընէր դանիկայ ան

բարի ճայնին , և անանկ աղէկ գիտէր զանիկայ ծաղրելու կերպը՝ որ նորէն իր որոդայթը կը ձգէր :

Որ մը Յովսէփի , որ տաօր ամիս մը կարքանի որ զինուորութեան մէջ էր , նամակ մը առաւ վարդուհին , յորում կը յիշեցընէր անոր իր հաստատուն բարեկամութիւնը , և կ'իմացընէր ունեցած զարմանքը անոր այդպէս լուռ կենալուն վրայ , և իր վախը քաղքի մէջ բնակելուն համար , ու բովլ կընար բարքը փոխուիլ . բայց աս ալ կը խոստովանէր՝ թէ ինքը միշտ կը յուսայ որ իր եղբայրը , թէպէտ և պաշարեալ վտանգներով , սակայն միշտ զգոյշ բարեսպաշտ ու խելացի մնացած է : Ու կը լմընցընէր նամակը աղաչելով որ ամենեին չըմունայ զինքը , ու մայրը վշտերու մէջ չըձգէ , որ անդադար իրեն համար կ'աղօթէր :

Այս նամակս կայծակ մը եղաւ Յովսէփի , ու արթնցուց իր աղնիւ զգածմունքները , զորոնք երկայն ատենէ 'ի վեր ոտքի տակ կը կոխկըուտէր : Գաւթին մէկ անկիւնը քաշուած սկսաւ արտասուել , ընկերներէն չտեսնուելու համար : Բայց ինչ պատասխան պիտի տար քրոջը . արդեօք խոստովանէր անոր իր յանցանքները . բայց ասիկայ մահ էր Կըրիստինէի . — կը նամը ըսել թէ իր առջի հին սկզբունքներուն վրայ հաւատարիմ կեցած է . արտաքոյ կարգի սուտ մը ըսած կ'ըլլար . ուստի տըրտում տիտոր ու անմսունչ կը պարտէր :

Այս մալնայիս Լէժէրն եկաւ, զուարթացընելու պինքը :

— « Ե՛ ինչ ունիս նայինք, ընկեր », ըստ ամուռ ձայնով մը :

Յովսէփ սպատասխան չտալով հառաշանք մը արձրկեց :

— « Ո՛հ, քու վշտացդ պատճառ ես կ'ըլլամ, կրկնեց Լէժէր . տունէն նամակ մը առեր ես ». ըստ ու ձեռքէն յափշտակելով առաւ կարդաց : « Ի՞նչ, կանչեց տաքութեամբ, այսչափ կը վհատիս եղեր աղջրկան մը խրատներէն . շատ կը ցաւիմ վրադ : Կեցիր, ես ամէն բան կը հոգամ, հետս եկուր » :

Յովսէփ առջի բերան խղճմտանքէն նեղուած դէմ կեցաւ, բայց Լէժէր այնչափ թախանձեց, որ վերջապէս մտիկ ըրաւ : Երկուքը միատեղ մօտակայ գինետունը դացին, ուր Լէժէր կաղամար գրիչ ու թուղթ ուզեց . հրամմեց որ գինի բերեն, վառեց իր պղտի ծխափայտը, ու քանի մը դաւաթ գինի անկելէն ետեւ, համառօտ պատասխան մը գրեց Վարդուհեայն թղթին, զորն որ Յովսէփի դիմացն ալ կարդաց ու ապըսալրեց որ օրինակէ : Յովսէփ կէս մը խելքը գինիին տուած՝ կէս մ'ալ Լէժէրին, առաւ նամակն ու ձայրէ ՚ի ձայր օրինակեց :

Այս նամակս կատարեալ ջառագովութիւն մըն էր երիտասարդին բռնած ճամըսւն . կ'ըսէր թէ անալակաս էր իր սէլը

Վարդուհւոյն վրայ, և իր լուստեանը պրա-
ղանաց շատութիւնը պատճառ կը բերէր :
Թեթև մ'ալ կրօնքը ներս կը խառնէր, ու
կ'ապահովցընէր քոյրը թէ ինքը ոչ երբէք
բարեկաշտութիւնը ձգած է, ու ալէտք չէ
որ կասկածի այս բանիո վրայ : Մէկէն
կնքուեցաւ նամակը ու պանդոկին ծա-
ռայից ձեռքովք թղթատունը խրկուեցաւ .
ու երկու բարեկամները նոյն օրուան պլզ-
տի այլայլութիւնը գինիով փարատեցին :
Խիստ ուշ ատեն ելան գինետունէն, ա-
նանկ որ երբոր զինուորանոց մտան,
դռներն անմիջապէս վրանին գոյուեցաւ :

Երկրորդ օրը Յովսեփի խելքը գլուխն
որ եկաւ, սկսաւ ցաւիլ իր քոյրը խարե-
լուն համար, ու ետ ուզեց Վէժէրէն Վար-
դուհւոյն նամակը, բայց անիկայ նամակը
շատոնց այրած էր, խեղճ երիտասարդին
աչքին առջեւէն բոլորովին վերցընելու հա-
մար այն յիշատակը :

Ան օրուընէ ետքը Յովսէփ երթալով
ինքինքը ախտից տղմին մէջ ձգեց . ալ ե-
կեղեցի երթալն ալ բոլորովին վերջացուց,
և թէ և երթալու ալ ըլլար իր ընկերնե-
րուն հետ բաղմութեամբ, ոլարդ բռնա-
դատուելուն համար կ'երթար : Սիրաը ալ
Աստուծոյ հետ չէր, կուոք մըն էր գտեր,
զոր խնկովու յարդութեամբ կը մեծարէր .
խումի տուաւ ինքինքը ու ան ամէն բա-
նի որ այս ախտէսառաջ կու դան : Աղօ-
թագիրքը որուն մէջն էր Վարդուհիին

քաշած պատկերը , անկէ վերջը իբրև անօդուած բան մը գրապանին մէջ մնաց . և թէ որ երբեմն ձեռքն հանդիպէր , իբրև յանդիմանութեան առթէ մը աչքը անդին կը դարձընէր , իսկ պատկերին վրայ մտածել կամ տակի գրուած առղերը կարդալ ամենեն :

Սակայն Յովլսէփի շատ անդամայտիթ ու նեցաւ խելքը դլուխը ժողվելու ու հանդարտ մտածելու : Օր մը խիստ շատ խմելէն ետեւ , սաստիկ դինովցած եկաւ մտաւ զինուորանոցը ներս քաշուելու որոշուած ժամանակէն ժամ մը ետեւ , ու սկսաւ պուալու կանչուրուտել . իսկիր գլխաւորներն ուղելով ետ կեցընել զինքը խմելու ունակութենէն , ութ օրուան համար զինուորական արգելարանը փակեցին : Այն միայնութեան մէջ սկսաւ բաղդատել իր ներկայ վիճակը առաջնոյն հետ .

— « Լէժէր , կ'ըսէրինքնիրեն , անդադար ականջիս կը պոռայ թէ Աստուած չկայ և թէ կրօնք ըսած բանդ ուրիշ բան չէ , բայց եթէ խաբէութիւն . առջես այնպիսի ափումանքներու գովեատը կ'ընէ , զորոնք մարդառանց իր կիրքերն ի գործ գնելու շկրնար վայելել . և զարմանալի բան . առաջ ես խիստ հանդիսաւ էի , խաղաղ օրեր կ'անցընէի . իսկ հիմա չեմ զիտեր ինչ անհանդըստութիւնն է որ զիս կը մաշէ , ինչ կրակ է որ ներսի զիս կ'էրէ . ես այսպիսի ներքին խայթող վշտեր ոչ երբէք ունեցեր

էի . կը ցրուեմ , կը վարնտեմ մտքէս , բայց
միշտ նորէն կու գան . բոլոր այս բաններս
ցոյց են որ ես աղէկ ճամբու մէջ չեմ :

Այդ անհանդստութեանս վրայ աս ալ
աւելցաւ թէ ինչ պիտի ըսէր իր խեղճ մայ-
րը երբոր լսելու ըլլար իր սիրելի որդւոյն
վրայ եղած փոփոխութիւնները , որուն ա-
ղէկութեանը վրայ վստահացեր էր . և
տեսնելու ըլլար դանիկայ աս բնակարա-
նին մէջ թաց յարդի մը վրայ մահապարտի
պէս փոռւած : Վարդուհւոյն յիշատակն
ալ անդադար միտքը գալով , աղէկ կը
զգար թէ ինչպէս տննման էր հիմա անոր ,
և աղնիւ քրոջը առաքինութիւններուն
պատկերը իր տխրութիւնը կը սաստկացը-
նէր : Ուստի վերջապէս որոշեց որ ալ կէ-
ժէրին հետ , զոր իր չարեացը պատճառ
կը ճանչնար , ընտանութիւն չընէ : Բայց
այս առաջադրութիւնները փախստական
փայլակի մը կը նմանէին , որոնք աւելի
մարդկային նկատմունքներէ առաջ կու
դային՝ քան թէ բուն ինքովնքը ուղղելու
փափաղէն :

Աւ չէր համարձակէր ինքովնքը Աստու-
ծոյ յանձնել , զորն որ այնպիսի ծանր կեր-
պով վշտացուցեր էր . ալ աղօթքէ չէր ա-
խորժէր , վասն զի ապականեր էր սիրտը
մեղքէ : Չէր գիտէր թէ միայն կրօնքը
կրնայ բժշկել իր հոգւոյն խոցերը , և թէ
բոլոր աշխարհիս տուած գեղերը հիւան-
դութիւնը փարատելու տեղ՝ թոյնը խոցին
մէջ կը ձգեն :

Բանտարգելութեան ութօրէքը անցան .
բայց Յովսէփի նոյն էր իր առջի ունակու-
թիւններովը : Ա էժէրի՝ իր բարեկամին՝ քա-
նի մը խօսքը բաւական եղաւ անոր առա-
ջադրութիւններն աներևութացընելու , և
զուրս ելաւ նորէն հին մարդը : Մէկ բան
մը միայն Յովսէփի աչքին խիստ կը զար-
նէր , այսինքն Ա էժէրի ունեցած ստակը ,
որով կրնային երկուքն այնչափ ծախը ը-
նել . վասն զի ամէն բանին ստակը միշտ
անիկաց կը վճարէր : Այս ալ ստոյգ էր՝ որ
հայրը չէր խաւրողը ան ստակը . վասն զի
ան ալ աղքատ էր : Արդէն զինուորանոցին
մէջ շըշընկոց մը կար թէ զինուորականաց
շատ բաները կը գողցուին , և թէպէտ շատ
վինտուեցին , բայց շրոնուեցաւ գողը :

Օր մը որ շատ տաք էր , փորձէն ետեւ ՚ի
գարձին Ա էժէր սաստիկ ծարուած ըլլալով
ու ստակ չունենալուն՝ սկսաւ տրանջալ ու
հայհոյել : Յովսէփի քովին ալ չկար :

— « Միտքս բան մը կու գայ , ըստաւ առ-
ջինը . զու գեղեցիկ աղօթագիրք մը ունիս ,
ի՞նչ բանիդ կրնայ գալ . զինուորականի
մը ձեռքաւելի սուր մը կը յարմարի , քան
թէ աղօթագիրք . աղօթքը թող սլառաւներն
ընեն՝ անոնց բանն է . տուր սա զիրքը եր-
թամ ծախեմ , ծարաւնիս ալ կրնանք ան-
ցընել » :

Յովսէփի սկսաւ դժուարութիւններ հա-
նել , մտածելով որ խայտառակ բան մը
կըլլայ զասիկայ ծախելը , զոր իր սիրելի

Վարդուհին կրկին կրկին ապրապրեր, ու
ինքն ալ խռոտացեր էր միշտ իր քովը պա-
հելու :

— «Ո՞հ, ինչ մասիսկ խղճմտանք, կրկնեց Աէժէր ծիծաղելով, չես ուզեր ծա-
խել գիրքդ. ուրեմն կ'ուզես որ գողնան
քեզմէ՝ ինչպէս որ ամէն օր կը պատահի :
Ի՞նչպէս պիտի խնոտամ վրադ՝ երբոր գող-
նան քեզմէ, ինչպէս մէկալ օր խմ շապկիս
գնդասեղը գողցան. երթանք շատ երկայն
մըրներ, տուր ինձի գիրքդ ու հետս ե-
կուր » :

Այս վերջին պատճառս համոզեց զօնիվ
սէփ. հանեց գիրքը գրադանէն ու Աէժէրին
ետևէն գնաց, որ պառաւ կնկան մը ծա-
խեց երկու ֆրանդի : Յովսէփի հոն մօտ
կը սպասէր. մտան մերձակայ պանդոկն
ու կերան խմեցին ան երկու ֆրանդը :

Երկրորդ օրը Յօվսէփի սաստիկ ամրչցաւ
անսանկ գիւրաւ անոր գրգիւներուն հաւա-
նելուն ու Վարդուհւոյն գիրքը ծախելուն
վրայ .

— «Ո՞հ, ինչ մեծ ամօթ պիտի ըլլար, կը-
սէր ինքն իր անձին, թէ որ քոյրս յանկարծ
հոս վրայ համնելու ըլլար ու ուզէր տես-
նել տուած գիրքը : Եւ ոչ ուշադրութիւն
ըրի մէջը դրած մանիշակը գոնեայ քովս
պահելու : Բոլոր քուրերուս մէջ Վարդու-
հին ամենէն աւելի սէր ցուցուցած է ին-
ձի, և սակայն այն վայրկենին ես զինքը
մուցայ . ինչ ապերախտութիւն . որոշ գիւ-

տեմ որիմ տուած մանիշակս ինքը ինչուան հիմա կը պահէ , ու ես իրենը ծախեցի » :

Այս մտածութիւններս Յովսէփի սիրտը քիչ մը շարժեցին ու մէկ վաղանցուկ մըր-րիկ մըն ալ անոնք պատճառեցին : Լէժէր այս բանս իմանալով սկսաւ նորէն՝ ծաղ-րել զանիկայ .

— « Դու պղտի աղջրկան մը կը նմանիս , ըսաւ , որ մայրը յանդիմանելուն պէս կը սկսի լալ . Երբ դու իրաւցընէ զինուոր պիտի ըլլաս : Զինուորական մարդ մը պէտք չէ որ անանկ զգայուն սիրտ ունենայ . իր զէնքերուն պէս ամուր պիտի ըլլայ : Ատ մանիշակը որուն վրայ այդչափ կը ցաւիս՝ աղջրկան մը կը վայլէ , և ոչ թէ զօրականի մը որ ուրիշ գործքեր ունի մտածելու : Առանց ատ առարկայիդ ալ կրնաս քրոջդ վրայ մտածել . ուրեմն ուրախ կեցիր ու մէկդի թող տղայութիւնը » :

Յովսէփ հանդարտեցաւ , ու շարունա-կեց իր անկարդ վարքը :

Q

ՄԱՐԴԱՐԵԱԿԱՆ ԵՐԱԶ ՄԸ

Արինչպես Յովակի բանակին մէջ աշխարհիս հեղեղին ետևէն իր չար կրիցը ականջ կախելով կ'երթար , Արինեի կալուածին մէջ փոփոխութիւն մը պատահեցաւ :

Տալիքուրկի ժողովրդապետը Ումանդէն կոմսէն , որուն ատեն մը դաստիարակն եղեր էր , նամակ մը առաւ , որուն մէջ կ'աղաչէր խրկել իրեն այնպիսի օրիորդ մը՝ որ կարող ըլլայ իր սեռին վերաբերեալ ամէն տեսակ աշխատանքի , իրեն ամուսնոյն սենեկապան ընելու համար : Կ'ուղէր որ քաղցր ու ընտիր բնաւորութեամբ աղջիկ մը ըլլայ , ու կը խոստանար աղէկ նայելու զանիկայ ու վայելուչ թոշակ մը տալու :

Ժողովրդապետը ելաւ Քրիստինէին գրնաց ու խմացուց իր փափագը զվարդուհին կոմսուհւոյն քով զնելու : Հաւանեցաւ

Քրիստինէն այս առաջարկութեանն. կան-
չեց աղջիկը, որ ժողովրդապետին քերնէն
կոմսին տոհմին վրայ դումեստներ լսելէն
ետեւ յանձն առաւ. և իրօք տասնըհինգ օ-
րէն Ոսմանդէնի դղեակը դնաց :

Հոն հասնելուն շատ աղէկ ընդունելու-
թիւն գտաւ թէ կոմսէն և թէ իր ամուս-
նէն : Երկու ամուսինք շատ հաւնեցան ժո-
ղովրդապետին ընտրութեանը, ու մտա-
ծեցին որ աւելի աղէկ է որ վկարդուհին
իրենց իրեք պլտի դստերացը վրայ խնա-
մակալ դնեն, քան թէ իրք սենեկապան
կոմսուհւոյն ծառայէ : Ուստի անոր ձեռքը
յանձնեցին տղաքը, որոնք իրենց կտրիճ
վարժապետուհւոյն առաջնորդութեամբը
շատ առաջ գացին : Առփիա դստերաց ան-
դրանիկը մեծ ուրախութիւն էր Վարդու-
հւոյն, որովհետեւ շատ կ'ախորժէր Աստու-
ծոյ ու կրօնիքի վրայ խօսակցութիւն լսել:
Արպիսի՛ զուարճութեամբ օր մը մտիկ կ'ը-
նէր Յաղագս նմանող լինելոյ Քրիստոսի դըր-
քին այս խօսքերը, զորոնք կը կարդար
Վարդուհին .

« Ոչ ապաքէն դու, Աստուած իմ, ողոր-
մութեամբ անչափ ես : Ուր տեղ առանց
քեզի ինծի բարիք մը եղաւ, կամ ինծի
հետ ըլլալու ատենդ ինչ չարիք պատա-
հած է : Աւելի կը յօժարիմ քեզի համար
աղքատ ըլլալ, քան թէ մեծատուն առանց
քեզի : Ուր դու ես՝ հոն է արքայութիւն,
և ուր չկատ դու՝ հոն են դժոխք : Դու ես

իմ ցանկալիս , անոր համար պէտք է որ
ես առ քեզ հառաջեմ , աղաղակեմ ու ա-
ղերսեմ : Գու ես իմ յոյս ու ապաւէնս ,
գու իմ մխիթարիչս , ու ամէն գործոցս
մէջ իմ սերտ բարեկամս : Ամէն մարդ իր
շահը իր օգուտը կը փնտուի . բայց գու ,
չէր իմ , գու մխայն իմ յառաջադիմու-
թիւնս ու իմ փրկութիւնս կ'ուզես : Ու-
րեմն քու վրադ կը դնեմ իմ յոյսս ու ա-
պաւինութիւնս , քեզի կը յանձնեմ իմ տ-
մէն վիշտերս ու նեղութիւններս . վասն
զի ինչ որ քեզմէ գուրս կը տեսնեմ , ամէն
բան տկար ու յոզգոզդ կը գտնամ» :

Վարդուհին ու Սոփիան չէին կրնար ար-
ցունքնին բռնել երբոր սրտերնին Սոտու-
ծոյ շնորհքով լցուած երկինք կը վերա-
նար : Շուտ մը այս երկուքին մէջ սիրոյ
կառլ մը ինկաւ . ու ասանկով շատ երջա-
նիկ կեանք կ'անցընէին : Թէպէտ Վար-
դուհին երջանկութեան ծայրը հասեր էր
այս տանս մէջ ուր ամենէն կը սիրուէր ,
բայց շատ անգամ տհաւոր նախագուշա-
կութիւններ կը զգար սրտին մէջ իր սիրե-
լի Յովսեփին վրայօքը : Միշտ եռանդազին
տղօթք կ'ընէր իր եզրօքը համար և Սուրբ
Կուսին պաշտպանութեանը կը յանձնէր :

Մասնաւորապէս պտենէ մը 'ի վեր սո-
վորականէն աւելի սիրաը անհանդիստէր ,
և իր տառապանքը կոմսուհւոյն ալ հաղոր-
դեց : Կոմսուհին ջանաց գանիկայ ապա-
հովցընել ու խոստացաւ ինքն ալ աղօթք

ընել՝ որ պահե՛ Աստուած այն խեղճ երիւտասարդը : Վարդուհին աղքատաց ձեռքն ողորմութեամբ կը լեցընէր ու ամեն տեսակ բարեգործութիւն կը ջանար ընել, որպէս զի երկնային շնորհքն անպակաս ըլլայ Յովսեփին վրայէն :

Ասաւօտ մը գնաց գտաւ զկոմսուհին, և նոյն գիշերուան տեսած ահաւոր երազն արտասուալից աչուըներով սկսաւ պատմել .

— « Ինձի անանկ կ'երեար թէ, կ'ըսէր, կը տեսնէի իմ եղբայրս անտառի մը մէջ տւաղակներու հետ, որոնք աւարի ելած անողորմաբար կը կողովտէին անցաւորները : Հաղիւ կրցայ զինքը ճանչնալ, վասն զի շատ փոխուած էր գէմքը . անցեր էր իր երիտասարդութեան աղուոր ծաղիկն որ տունէն բաժնուելու ատեն երեսին վըրայ կը ցոլար, բոլոր կերպարանքը այլայլած էր, թանձր մօրուք մ' ալ կզակը կը ծածկէր . ու ան սատանաներուն կը նմանէր, զորոնք պատկերահանները կը նկարեն, և որոնց խելքը միտքը զմարդ գժոխիքին մէջ տանջելին է : Այս տեսիլը զիս սարսափեցուց, գարձուցի աչուըներս որ չտեսնամ . բայց անիկայ նորէն առջևս կու գար : Ո՛չ, խաթուն, կը վախեմ որ չըլլայ թէ այս երազս գժբաղդութեան մը գուշակ ըլլայ . ովչէր, զեռ կը դողամ վախէս :

— Փուճ տեղ, սիրելի Վարդուհիս, ինքզինքդ այդպէս կը վշտացընես, բաւ խաթունը . երազը միշտ երազ է : Եւ երա-

զիստ պատճառն այն է՝ որ խել մը ժամանակէ 'ի վեր միտքդ մասնաւորապէս եղբօրդ տուած ըլլալուդ, երևակայութիւնդ դրգուուած՝ այս այլանդակ տեսարանն առջևու հաներ է: Մի մտածեր աս բանիս վրայ . որովհետեւ առանց Աստուծոյ կամքին բան մը չկրնար ըլլալ, և ինքը կրնայ չարէն ալ բարիք հանել. իրեն յանձնէ ուրեմն ասոր հոգն ու հանդարտէ»:

Վարդուհին սիրով մտիկ ըրաւ խաթունին այս խմաստուն խորհրդին, բայց ամենեին չհանդստացաւ . սիրալ արտաքոյ կարգի այլայլութեան մէջ էր: Որչափ կարելի էր ջանաց ծածկել իր վիշտն, և տիսրութիւնը սրտին մէջ պահած՝ տառապեւալ կեալ կեանք մը կ'անցընէր :

Ե

ԵՐԿՈՒ ԳՈՂԵՐ

Սակայն Աստուածային նախախնամութիւնը ուղեց Յովսեփի փրկութեան առիթ մ'ալ տալ հիւանդութիւն մը խրկելով վրան, որով պէտք էր խելքը գլուխը ժողվէ: Օր մը սկսաւ ըսել թէ կարգէ դուրս գլխու ցաւ մը ունի. ու ետեւէն սաստիկ ջերմ մը յաջարդեց: Հարկադրեցաւ անկողին մանալ, ու բժիշկը զինքը տեսնալէն ետքը՝ առին հիւանդանոց տարին: Թէ պէտքուած դեղերը հիւանդութեան առջևն առին, բայց անանկ տկար մնաց Յովսէփի ամբողջ ամսուան մը միջոց, որ բժիշկներն սկսան վախնալ թէ չըլլայ որ հիւանդութիւնը բարակցաւի (§ ճ. վերեմ) փոխուի: Խակ էժէր ստէպի իր ընկերոջն այցելութիւն կ'ընէր, և ամէն ջանք ըրաւ զանիկայ զուարթ բռնելու:

Այս երկարատև ժամանակիս մէջ որ անկողինը զինքը բռնեց, խեղճ հիւանդը

դատաստանի հանեց իր կեանքը մտքին մէջ : Խղճմտանքը իր գէշ համբուն համար զինքը կը յանդիմանէր , և շատ անգամ կ'արտասուէր յիշելով իր անթիւ սխալ մունքները : « Սորանց գարշեցաւ անցուցած կեանքէն , ու ինքզինքը նորոգելու պատրաստուեցաւ . բայց յանկարծ նոր արդեկը մ'ալ ելաւ դիմացն ու փափազը խափանեց :

— « Ի՞նչ պիտոր ըսեն հիմա իմ ընկերներս , երբոր յանկարծ տեսնեն որ հին ունակութիւններս վերջացուցեր եմ : Կարենամ պիտոր անոնց կատակներուն համբերել : Արդեօք խօսքի տակ մնալու երկայնամսութիւնը պիտի ունենամ : Բանակին մէջ կարենամ պիտի ուրիշներուն աչքին առջև իբրև ճգնաւորի մը պէս ապրիլ : Այո , անոնց կատակները բանի տեղ պիտի չդնեմ , վարքս պիտի փոխեմ ու կրօնասէր պիտի ըլլամ . վասն զի իմ թշուառութիւններս զԱստուած մսոնալուս ժամանակ պատահեցան : Անանկէ , ալ Աէմէրին քով յաճախելէն ետ կը կենամ , հիւանդանոցէն ելլելուս պէս ընդհանուր ապաշխարութեամբ մը մեղքերս կը քաւեմ , և առջինին պէս հանդիստ ու խաղաղ կեանք մը կ'անցընեմ :

» Թէպէտ . . . շտա դժուար է անդադար ուրիշի հեղնութիւնները լսել . սարսափելի բան է զինուորականի մը՝ պարապտեղը նախատարիլ առանց համարձակելու

պատասխան մը տալ : Յէ որ քանի մը ա-
միս միայն այդ վիճակին մէջ կենալու ըլ-
լայի , բան մը չէր , բայց գեռ խել մը տա-
րի պէտք է զինուորութեան ժամանակս
լմբնցընելու համար : Ո՞վ Տէր , այս ի՞նչ
խեղճ վիճակ , կ'ուզեմ ու չեմ համարձա-
կիր : Բայց պէտք չէ վշատիլ . ժամանա-
կին անշուշտ խելքս ինծի կը ցուցընէ բըռ-
նելու ճամբաս » :

Ասոնք էին ահա Յովսեփի անկելանոցին
մէջ ըրած խորհրդածութիւնները : Լաւու-
թեան ճամբուն մէջ մտնալու խղճմտան-
քէն ստիպուած , թէպէտ կը ճանչնար ա-
նոր հարկաւորութիւնը , բայց մարդկային
նկատմունքը կապկըպեց իր յօժարութիւ-
նը , անդունդին բերանը մնաց դարձեալ ,
ուսկից վար գլորաըկիլը շատ դիւրին էր :
Լէժէր , փորձիչ սատանայի մը պէս միշտ
կը ջանար զանիկայ չարութեանց ճամբուն
մէջ նորէն խոթել , և այնչափ ըրաւ որ
Յովսէփ կը փափագէր մէկ վայրկեան ա-
ռաջ հիւանդանոցէն ելլալ , որպէս զի իր
առջի սովորութիւնները ձեռք տռնու :
Վերջապէս հասաւ այն վայրկեանը , յո-
րում բոլոր իր առաջադրութիւններն ըն-
դունայն ելան : Զինուորանոց երթալուն՝
շատ ուրախութեամբ ընդունեցան զինքն
իր ընկերները :

Խել մը օր անցնելէն ետեւ , դարձաւ Լէ-
ժէր ըստ իրեն .

— « Գիտես , բարեկամ , երկայն ատե-

նէ ՚ի վեր պանդոկ չենք գացած միատեղ .
վազը իմ՝ ծառայութեանս օրն է , եկուր
երթանք այսօր ուրախութիւն մը ընենք » :

Յովսէփի չէ չըսաւ : Այս անդամ՝ Լէժէր
զինի միայն բերել չտուաւ , հապա աղէկ
կերակուր մ'ալ : Ուղան նստեցան , ու ա
մէն բան աղէկ գնաց :

— « Բայց բաւական ստակ ունիս » ,
հարցուց Յովսէփ՝ պատրաստուած բանե
րուն վրայ զարմացած . ես միայն ժամա
ցոյցս ունիմքովս :

— « Հանդիստ Եղիք , բարեկամ , ես
ստակ ունիմ » :

Ըստ ու զրապանէն խելմը սկուտ հանեց
ցուցուց :

Ապշեցաւ Յովսէփ տեսնելով այնչափ
ստակը : Լէժէր զինի լեցուց , ու ետեւէ
ետեւ շատ մը շիշեր պարապուեցան . յետոյ
այս երկու քաջերը սկսան երգել , զինուու
րանոց քաշուիլը մոռնալով : Գիշերուան
մթութիւնը երկրիս չորս կողմը պատած ըլ
լուլով , պանդոկապետը երկու զինուորա
կանացն խմացուց թէ զինուորանոց եր
թալու ժամանակն հասեր էր : Յովսէփ
կատարեալ զինուցեր էր . իսկ Լէժէրի
խելքը գլուխն ըլլալով , վճարեց ծախքն
ու ընկերոջը հետ խանութէն գուրս ելան :
Բայց ուր երթան : Շատոնց զինուորանոցը
գոցուած ըլլալով , թէ որ հոն երթային նէ
յայտնի էր որ բանտ պիտի գրուէին :

Մինչդեռ Լէժէր ուր երթալիքնին կը

մտածէր, մէյ մ'ալ զոց կառք մը տեսաւ
որ գեղացի մը քաղքին դէպ ՚ի մէկ դուռը
կը տանէր. կեցուց կառավարն ու ըսաւ.

— « Խնդրեմ շնորհք մը ըրէ մեղի. ըն-
կերս ու ես վեցամսական արձակուրդ մը
առինք մեր գլխաւորներէն, և թէպէտ
ըստ ինքեան հիմա քաղքէն դուրս պէտք
էինք ըլլալ, բայց սա պանդոկը մէյ մը
հանդիպելով խիստ շատ խմեցինք: Եւ ո-
րովհեաև պանդոկապետը տեղ չունի գի-
շերը հոն հանգչեցընելու համար զմեղ,
ուստի գիշերապահ զինուորներէն բռնուե-
լու ու զինուորանոց տարուելու վտանգին
մէջն ենք: Թող տուր որ մտնանք կառքիդ-
մէջ ու յարդին վրայ պառկինք. մի վախեր
կը վճարենք. ահա սու սա » . ու արծաթ
ստակ մը գրաւ ձեռքը :

Հաւտաց գեղացին Լէժէրի խօսքերուն,
զիջաւ անոնց առաջարկութեանը, կառքին
մէջ ընդունեցաւ, որուն մէջ աղէկ մը պա-
հուրտեցան, և այսպէսով քաղքէն դուրս
ելան: Շուտ մը քուն մտնալով, առանց ի-
մանալու տամնը կինք մղոն աեղ ճամբայ ը-
րին: Վերջապէս գեղացին ուղելով իր գե-
ղը դառնալ, ըսաւ իրենց որ կառքէն վար
իջնան: Յովոէփ զարմանքէն աչքերը ա-
ղէկ մը բացաւ ու ասդիս անդին կը նայէր,
որովհետեւ առաւօտեան ժամը երեքին ինք-
զինքը անծանօթ գեղի մը մէջ գտաւ. կար-
ծեց որ երազ կը տեսնէ, հաղիւ կը յիշէր
առջի զիշերուան անցած բաները, ու խել

մբ հարցմունքներ ըրաւ իր բարեկամին :

Ա, մեր բանը կառավարին ժմացընելու համար՝ նշանացի լրել պատուիրեց, ու գաւաթ մը օղի տնկելէն ետե, իմացուց որ պէտք է ճամբայ ելլել աւելի հեռուն երթալու համար : Չովսէփ, որ տեղեակ չէր բարեկամին դիտմանը, ինչ մոտածելիքը չէր դիտէր այս բանին վրայ, և անհանգիստ եղաւ : Երբոր գեղէն անցան հեռացան, վերջապէս հարցուց թէ ուր կ'երթան առ ժամուն : — « Կ'իմանաս », այս եղաւ լէտէրի պատասխանը, ու ճամբանին շարունակեցին :

Սրեն ելած ըլլալով, մօտակայ անտառ մը իր առաջին ճառագայթներով կը լուսաւորէր :

— « Սա տեղ մտնանք, ըստաւ լէտէր, ու երթանք քիչ մը հանգչինք խոտին վրայ, մինչեւ որ բազդերնիս շտկելու առիթ մը դիմացնիս ելլայ » :

Նոյն միջոցին այս երկու բարեկամները ճամբէն խոտորելով այն անտառը մտան : Հոն անզգամ լէտէրը իմացուց թէ ժամանակին ներս քաշուելու հրամանը չպահելնուն համար ու բանտի մէջ փատելու յօժարութիւն չունենալինուն, ուրիշ ճար չէր մնացեր իրենց՝ բայց եթէ դասավիք ըլլալ :

— « Սրդէն սաստիկ ճանձրացեր եմ աս զինուորի կետնքէն, աւելցուց՝ հայհոյանաց հեղեղ մը թափելով . մեր գլխաւորները մէյմէկ բռնաւոր են, ու մենք ողորմե-

լի դերիներ : Հոս , բարեկամ , կրնանք եր-
ջանիկ ու աղատ կեանք մը անցընել :

— Խնչ պիտօր ընենք այս անտառիս
մէջ , հարցուց Յովսէփի խօսքը կտրելով :

— Քիչ ատենէն կ'իմանաս ընելիքնիս :

— Բայց ով պիտի կերակրէ զմեղ :

— Ահա ասիկայ , կրկնեց Լէժէր մէջ
քէն լայն գանակ մը քաշելով :

Այս խօսքիս , այս երեսթիս քիչ մնաց
որ Յովսէփի ինքզինքը կորսնցընէր : Գտղ
ու աւաղակըլալու գաղափարը վեր՚ի վայր
ըրաւ զինքը . սիրտը կտոր կտոր եղաւ
մտածելով իր ընելու անարդ արհեստը :
Խնչ պատասխանելիքը չգիտցաւ , ու սար-
սափով աչքը գանակին վրայէն անդին
դարձուց :

Այն վայրկենին միտքը եկան իր առա-
քինի մօրն , աղնիւ ժողովրդապետին ու
սիրելի Վարդուհւայն խրատները : Խմա-
ցաւ , բայց խիստ ուշ , որ անոնք որ այն-
շափ կրկին և կրկին ապրսալրեցին իրեն
Լէժէրին քով չմօտենալու , իրաւունք ու-
նէին . որովհետեւ յետ այնշափ չար ունա-
կութեանց զինքը սովորեցընելուն , կու-
զէր զինքը աւաղակ ալ ընել : Բարկու-
թիւնք զինքը առաւ , սիրտը ուժով կը նե-
տէր , ու դիմացինը յանդիմանելու չհա-
մարձակելով ինքզինքը ներբռւստ կը պա-
խարակէր : Ետքը խոտին վրայ տիսուր
լուսթեամբ մը ինկաւ պառկեցաւ , և աչ-
քերն ամենեին վեր չէր վերցընէր , որպէս

զի շըլլայ որ տեսնայ այն գանակը զոր Լէ-
ժէր իր կատաղութիւնը յագեցընելու հա-
մար պիտի բանեցընէր այն եղկելի զոհե-
րուն վրայ , որ հոնածղէն անցնելու դրժ-
բաղդութիւնը պիտի ունենային : Հուսկ
յետոյ չկրցաւ անանկ լուռ կենալ , և ու-
զելով անօրէն Լէժէրի առաջարկութեանը
դէմ բողոքել՝ ոտք ելաւ տնկուեցաւ ու ա-
զազակեց .

— « Ե՞ս սպանող ըլլամ . ոչ երբէք : Ա-
ւելի յանձն կ'առնում երթալ դիս իմ
գլխաւորներուս ձեռքը մատնել , խոստո-
վանիլ ըրած յանցանքներու ու երել այն
ամէն պատիժներն որ ինձի պիտի տան ,
քան թէ սլղծել դիս այդպիսի անօրէնու-
թեամք : Յայտնի է ով չդիտեր թէ դինուո-
րական վիճակը տաժանելի վիճակ մ'է ,
բայց այնպիսի բան մը ոչ երբէք կը հրա-
մայէ որ ուղիղ սկզբանց գէմ ըլլայ . իսկ
ընդ հակառակն հոս պէսք է որ բոլոր
մարդկութեան զգացմունքնիս մէկդի գը-
նենք , որպէս զի կարենանք այդպիսի գոր-
ծողութիւն մը ընել : Աւազակ մը ըլլալ .
քաւ լիցի , ոչ , ոչ երբէք » : Աս ըստ ու
արտօրնօք հեռացաւ զնաց :

Լէժէր ոտք ելաւ ու զնաց արգիլեց՝
մինչդեռ անիկայ փոսի մը վրայէն ցատքե-
լով հասարակաց ճամբան կ'ուղէր ելլել :

— « Յովսէփ , ըստ անոր , մտիկ ըրէ ,
դու բանը խիստ ծանրի առիր : Այդ դա-
նակը քեզի ցուցընելով չէի ուզեր ըսել

թէ քեզ սալանող մը կ'ուզեմընել . Աս իսկ ,
քեզի պէս , փափադ չունիմ իմ եղբարցն
արխւնը թափելու : Հիմա բաներնիս հոն
հասած է , որ չենք կրնար մեր գունդը
դառնալ , ոչ ես , ոչ դու . վասն զի միայն
զինուորական կարգաց մէջ եղած չէ պա-
կասութիւնը , հապա ալ աւելի մեծ բան
կայ » :

Եւ իրաւցընէ այս եղկելիս իրաւունք ու-
նէր . Յովսէփ չէր զիտէր թէ Լէժէր առ-
ջի գիշերը պաշտօնակալի մը խուցէն ստա-
կի մեծ գումար մը գողցեր էր , որ զինուո-
րական օրինազանցութեան վրայ աւել-
ցուելով , ցոկանաւու պատուհասին ար-
ժանի կ'ընէր զինքը : Եւ որովհետեւ գնդին
մէջ կասկած կար թէ Յովսէփ ալ Լէժէրի
հազորդակից է , անով կրնար ինքն ալ նոյն
պատուհասին մատնուիլ :

— « Պէտք է ուրեմն , ըստաւ , նախ ա-
ղէկ մտածել , քանի որ կեանքդ ցոկանա-
ւու պատժոյն չես մատնած » :

Այն ատեն այս երկու բարեկամաց մէջ
վլէճ մը փրթաւ . և Լէժէր բիւրաւոր պատ-
ճառներ գտաւ զանիկայ համոզելու համար
որ իր հեալ կենայ : Այս պատճառները
խիստ մեծ տպաւորութիւնն ըրին խեղճ ե-
րիտասարդին վրայ : Գապաւորաց ձեռքը
մատնուելու վախը բերանը գոցեց , և թէ-
պէտ կը ցաւէր այնպէս զիւրաւ ընկերոջը
հրապուրանացը զիջանելուն վրայ , հան-
դերձ ոյսու համոզուեցաւ անոր ըստածին .

վասն զի Վէժէր այնպիսի ճարպիկութեամբ
մը անոր առջելը դրաւ բանը , որ վերջաւ
պէս յաղթանակեց : Ուստի որոշեցին իւ-
րենց ապառնի վիճակը : Վէժէր նորէն
կրկնեց Յովանեփի որ սպանութիւն ընելէ կը
սարսափի , ու ապահօվցուց դանիկայ որ
գանակ ցուցընելով միայն՝ կուզէր զար-
հուքեցընել ճամբորդները ու ասանկով ա-
նոնց ստակը դիւրաւ ձեռքերնէն առնուլ :

Նախ և առաջ որոշեցին հագուստնին
փոխել , զինուորի զգեստնին հանել՝ որ-
պէս զի չճանչցուին , ու երկրորդ՝ աւելի
հեռուն երթալ : Ուստի ձդեցին անտառը ,
բայց հասարակաց ճամբէն չուզելով եր-
թալ , արտերուն մէջի նեղ ճամբաներէն
սկսան երթալ դէպ ՚ի գեղ մը որ իրենց ա-
ջակողմեան դին կ'իյնար : Հոն նախաճա-
շիկ ընելու համար կեցան , զգեստ գնեցին ,
ու երկու ժամփ չափ հանգչելէն ետե ,
ճամբանին շարունակելով ու որչափ որ
կարելի էր տեղւոյն զլիսաւոր ճամբէն հե-
ռանալով , վերջապէս իրիկուան դէմլե-
րան մը ստորոտն հառան , որ մութ ան-
տառով մը ծածկուած էր , ու պատրաս-
տուեցան նոյն գիշերը հոն անցընել . և ո-
րովիչետե հետերնին կերակուր բերեր էին ,
հանգիստ կերան . յիտոյ պառկեցան խո-
տին վրայ ու շուտ մը քուն մտան :

Հաղիւ թէ քանի մը վայրկեան կար որ
քուն կը քաշէին , մէյ մ'ալ Վէժէր ճանա-
պարհորդի մը ոտնաձայնէն՝ որ նոյն ճամ-

բէն կանցնէր, արթնցաւ։ Աէկ ցատքելով
մը անտառին եղերքն հասաւ, և ուժով մը
սուլելով իբր թէ իր ընկերները կը կանչէր,
յարձըկեցաւ միայնակ ճանապարհորդին
վրայ։ Խոկ այն խեղճը գիշերուան սկիզբը
անանկ յանկարծակիի դալով, ուզեց փա-
խըստեամբ աղատիլ։ Բայց Վէժէր շու-
տով վրան հասաւ, և որոտագոչ ճայնով
մը կանչեց։

— « Քսանիդ, կամ կեանքդ։ նայէ վեց
հոգի ենք, ուստի տեղէդ չշարժիս, ապա
թէ ոչ կը մեռնիս »։

Այս անցաւորը երկրագործ մըն էր որ
տօնավաճառէ մը կը դառնար ուր ցորեն
ծախսերէր, ու ծառան կառքին հետթողլով
որ սովորական ճամբէն երթան՝ ինքը կարծ
ճամբով մը տուն կը դառնար։ Ասանկ յան-
կարծակի բոնուելով ու բաց ՚ի բարակ դա-
ւազանէ մը ուրիշ զէնք չունենալով, քա-
նի մը բառ կակագեց, ու վախնալով որ
շլլայ թէ Վէժէրի բսած ուրիշ հինգ աւա-
զակն ալ վրան վազեն, թողուց որ մերկա-
ցընէ զինքը։ Առաւ Վէժէր անոր ստակը,
ժամացոյցը, ու առանց ուրիշ չարիք մը
ընելու ճամբան շարունակել հրամմեց։

Յովսէփ ականատես եղեր էր այս յա-
փրշտակութեան, ու երբոր եկաւ ընկերը՝
զարմանք ցուցուց խեղճ մարդուն այնչափ
քիչ ընդդիմութիւն ընելուն վրայ, ու ցո-
ւակից ալ եղաւ անոր վիճակին։ Եսահ-
ան համբեցին ստակը, որ երկուհարիւր

քառասուն և երեք ֆրանգի կը հասնէ՞ :

— « Այսափ ստակով, բայս լէծէր, կրնանք քանի մը շարաթ խնչտէս որ պէտք է անցընել . անկէ վերջը ուրիշ տոփիթ կը դտնանք : Բայց հիմա շուտով պէտք է փախչիլ այս տեղէն . վասն զի ան գեղացին կրնայ զմեղ մատնել » : Բաժնեցին ստակը, ու քիչ մը օղի տնկելէն ետեւ ճամբայ ինկան :

Գեղեցիկ ու զով դիշեր մըն էր . լուսինը կը լուսաւորէր երկու բարեկամաց ընթացքը, որոնք չորս ժամի չափ քալելէն ետեւ, գետակի մը քովկանկառին, որուն մեղմաձայն մրմունջը կը հրաւիրէր զիրմնք գալ ծարաւնին անցընել : Այն օրէն ետեւ դեռ ուրիշ շատ յափշտակութիւններ ըրին, բռնելով կողոպտելով անցաւորները, թէպէտ առանց անոնց կենացը վեաս մը ընելու : Միշտ տեղէ տեղ կ'անցնէին՝ ըլունուելէն զգուշանալու համար, ու ասան կով խել մը տեղ քալեցին :

L

ԴԱՐՁԻ Ի ՀԱՅՐԵՆԱԿԱԾՆ ՏՈՒՆ

Սակայն պաշտօնակալին խուցին մէջ
եղած գողութիւնը բոլոր զինուորաց մէջ
շփոթութիւն մը ձգեր էր : Խրիկուան դէմ
երբոր ստակին վերցուիլը իմացաւ , դնաց
հասկըցուց հազարապետին , որ հրամայեց
որ ոչ ոք գնդէն դուրս կարենայ երթալ :
Վէկէն սկսան խուցերը քննել , բայց բան
մը չգտան : Եւ որովհետեւ լէժէր ու Յով
սէփ մէջտեղը չէին , բնականապէս կաս-
կածնին անոնց վրայ դնաց , ու պատուէր
տուին բարեկարգութեանվերակեցու պաշ-
տօնակալին՝ որ երբ զինուորանոց դառնան
ատ երկուքը , արգելանոցը դրուին : Բայց
որովհետեւ անոնք չերեցան , անիկայ եղաւ
ապահովնչանն իրենց յանցաւորութեանը .
ամէն տեղ փնտուեցին , բայց շկրցան զըտ-
նալ :

Օր մը խեղճ վարդուհին իր քուրերէն
մէկէն նամակ մը տուաւ որովիլը ծանուցա-

ներ թէ Յովսէփի Աէժէրին հետ մէկտեղ
զինուորաւթենէ փախեր են , և թէ ծանր
դումար մը ստակի գողութեան յանցաւոր
ները կը սեպուին : Այս լուրն այնպիսի
տպաւորաւթիւն մը ըրաւ առաքինի օրիոր
դին վրայ , որ ինքզինքը կորսնցուցած գե-
տին ինկաւ : Խյնալու ձայնէն կոմսուհին ,
որ նոյն միջոցին մօտիկ խուց մըն էր , հոն
վաղեց , ու այնպիսի խեղճ վիճակի մը մէջ
դանելով վարդուհին , օգնութեան կան-
չեց : Հաղիւ կրցան խելքը զլուխը բերել :
Ու ինքզինքը գտնալուն պէս՝ այս եղաւ
տոջի խօսքը . « Ո՛վմայր իմ . ո՛վ Յովսէփ » :
Անօգուտ աեղ կը ջանային հանդարաեցը-
նել . բոլորովին անմիտար մնաց . իր թա-
փած արցունքները միայն քիչ մը մխիթա-
րեցին զինքը : Շատ օրեր ասանկ սաստիկ
ցաւի մէջ ընկդմած մնաց :

Ասց նոյն միջոցները Աարտինոսէն աւ-
րիշնամակ մ'ալ առաւ , որով կ'աղաչէր որ
տուն դառնայ հիւանդ մայրերնին տեսնե-
լու համար : Վարդուհւոյն վշտացը վրայ
այս նոր տիսրութիւնն ալ աւելնալով , ո-
գեսալառ ըրաւ զինքը . մէկէն հրաման ա-
ռաւ իր մօրը տեսութեան երթալու : Շուտ
մը կոմսն իր կառքին երկու ձի լծել տուու
ու խրկեց օրիորդը Պէթրէ գեղը , որ դղե-
կէն հինդ փարաւախ հեռու ճամբու մը վրայ
կ'իյնար՝ ուսկից կ'անցնէր ճեպընթացը , ո-
րով որ պիտի շարունակէր Վարդուհին իր
համբան՝ Տալիսուրկ մօտենալու համար :

Կառքը երկու ժամաւան մէջ դալարդու հին Պլէթրէ տարաւ : Հոն ելաւ ճեպընթացին տեղը գնաց , ու սաստիկ ցաւով իմացաւ որ նոյն օրը պիտի չանցնէր : Հիմա ի՞նչ ընէ . Որոմանգէնի դղեամիը դառնայ՝ երկրորդ օրը նորէն գալու համար , չենէ հոն կենայ : Բայց վերջապէս ետ խրկեց կառքը , իմացընելով կոմսին ծառային՝ որ նոյն գիշերը ան գեղը անցընելու միաբունի , պանդոկի մը մէջ ըլլայ , վարձուորի տուն մը ըլլայ , որպէս զի երկրորդ օրուան ճեպընթացին անվրէալ հասնի :

Որովհետեւ օդն աղէկ էր ու դեռ ժամը երեքն էր կէսօրուընէ վերջը , երկրապարծի մը տուն ձգեց իր կապոյն , որուն մէջ քիչ մը զգեստեղէն կար . ու նոյն տանը մէջ պառկելու հաւանութիւն ընդունելէն ետեւ՝ առաւ իր աղօթագիրքը ու գնաց ճամբուն վրայ պտըտելու՝ սրտին տխրութիւնը քիչ մը փարատելու համար :

Հոն գետնին վրայ տնկուած խաչի մը հանգիպելով որ ճամբէն քիչ մը անդին էր , քանի մը աղօթքներ ըրտաւ : Փրկչին ոտքին առջեւ ծնկան վրայ եկած իր հոգին Աստուծոյ հետ կը միացընէր ու կը պաղատէր որ իր մօրք առողջութիւն տայ : Ազօթագիրքը ձեռքը թղթատելու ժամանակ՝ Յօվենիփի տուած մանիշակը աչքին զարկաւ : Ու ան նկարին տակը եղբօրը դրած տողերը կարդալով , սկսաւ սաստիկ դողալ ու գունաթափ երեսներն արցունքով

կը թրջէին . խնդրեց Աստուծմէ որ Յովսե-
փի դարձ տայ :

Մինչդեռ այսպէս աղօթելու դբազեր
էր , մարդու մը ոտքի ձայն լսեց որ դէպ
՚ի իրեն կու գար . դարձուց գլուխը , ու
վերարկուի մը մէջ պլուած մէկը տեսաւ
որ իր վրայ կը յարձրէր : Թանձր մօրուք
մը ըոլորովին ծածկած էր դէմքը . գլխարկն
ալ այնչափ վար քաշած էր՝ որ գլուխը չէր
տեսնուէր : Ահոելի ձայնով մը հրամայեց
որ ունեցած ստակն ու գիրքը իրեն տայ ,
ու առանց պզտի ձայն մը հանելու շուտով
տեղը դառնայ՝ թէ որ մեռնիլ չուզեր :
Լայն դանակն որ նոյն միջոցին մէջքէն
քաշեց՝ իր ահաւոր խօսքերուն հաստա-
տութիւն կու տար :

Վարդուհին վախէն սարսափած փախ-
չիւ ուզեց . բայց շուտով անոր կորովի բա-
զուկներէն բռնուեցաւ :

— « Ե՞ն , այնչափ ընդդիմութիւն մի ը-
ներ , անմիտ աղջիկ , ըսաւ աւագակը . ա-
պա թէ ոչ ես քեզի կը սորվեցընեմ հնա-
զանդիլ » :

Այս խօսքերը , այն խոժոռ նայուածքը ,
այն դանակը , ու այն սպառնալիքները
գեւահասակ աղջրկան արիւնը երակնե-
րուն մէջ պաղեցուցին . ալ չյանդնելով
ձայն հանել , այն դազանին հարուածին
տակ իյնալու վախէն՝ հանեց քասկէն որ-
շափ որ ստակ ունէր գրքին հետ միասեղ
տուաւ , ու կայծակի արագութեամբ փա-

խաւ գնաց : Խակ աւազակն առանց անոր ուրիշ վեաս մը ընկելու թողուց որ երթայ , քաշուեցաւ անտառին թանձրութեանը մէջ ու գնաց իր ընկերը գտնալու : Այս աւազակս ինքն Լէժէրն էր :

Յովսէփ խորունկ քունի մէջ էր . մէյ մ'ալ Լէժէրի ոտքին ձայնէն արթընցաւ :

— « Ե՛լ , ծոյլ , ել ու մտիկ ըրէ , բաւ անոր . մինչ ես անդին աւարներ ձեռք կը ձգեմ , գու ասդին կը քնանաս : Եայէ , ահա ւասիկ քառասուն ֆրանդ ալ որ օրիորդէ մը յափշտակեցի , որ հոն անդին խաչին տակ աղօթք կ'ընէր : Ուղեց ձեռքէս փախչիլ , բայց թող չառւի ու առանց ժամանակ տալու որ ինքզինքը գտնայ՝ առի ստակն ու գիրքը ձեռքէն : Խեղճ ողորմելին տերեի մը պէս կը դաղզըղար , աչքերն ալ արցունքով թրջած էր : Ա՛ռ , բարեկամ , քեզի ընծայ կ'ընեմ այս գիրքը . ասիկայ ալ քաղաքը ծախածնոււ չափ գեղեցիկ է , զոր այնչափ կը սիրէիր . կրնաս այդ գիրքը գործածել աղօթքներովդ . մեր ծուղակին մէջ շատ մը թուչուն ձգել տալու համար » . ու միմոսական դէմքով մը նետեց անոր գիրքը :

Առաւ գիրքն Յովսէփ , ու աղէկ մը զննելէն ետե գոյնը նետեց . բացաւ ու առաջին երեսը կարդաց . « Այս գիրքս վալու փոկը վարդուհւոյնն է որ Մէրինեի կալուածը կը բնակի » : Դարձուց քանի մը թուղթ ալ , ու մէկէն աչքին դպիաւ այն

մանիշակն որ իր բաժանման առջի գիշերը
տուեկը էր անոր, որուն առակի տողերն ալ՝
զոր ինքը գրեք էր՝ միտքը եկան .

Երանի՛ որ քաղցուենի լըծոյդ ըզբեռն,
Ո՛վ Տէր, բառնայ զանձամբ յեւր ծաղիկ տիս .
Նա զլի կըշիռ փոխարինին
Աստ ի խոնարհ իսկ վայելէ :

— « Տէր Աստուած, կանչեց ինքիրմէ
դուքս ելած, այս գիրքը իմքրոջս է : Եղ-
կելի՛ դու, իրեն վրայ յարձակեր ես . ըսէ
ինձի ուր գնաց, ըսէ . ակտք է որ գինքը
գտնամ, տեսնուիմ հետը : Ո՛հ, ինչ եղաւ
սրտիս, ոչ, ես այսպիսի այլայլութիւն եր-
բէք ունեցած չեմ » :

Արտորաց ոտք ելաւ, ու առանց պա-
տասխանելու ժամանակ թողլու Լէժէրի՛
մեկդի նետեց վերարկուն ու զլխարկը,
ու արագ արագ վաղելով ելաւ փախաւ,
իրեւ թէ սատանաներն ետևէն վաղեին :
Անօգուտ եղաւ Լէժէրի կանչելը . անիկայ
բան չէր լսէր, ու սահուն քալուածքով մը
բոլոր առջեն ելած անզօր խոչերուն վրայ-
էն կը ցատքէր կ'անցնէր : Դէպ'ի խաչը դիւ-
մեց զոր անտառին եղերքները տեսաւ :

Գալովմեր փրկութեան դործիքին ոտ-
քը, կեցաւ, նայեցաւ չորս կողմը, ու
քիչ մը հեռու տեսաւ ճամբայ մը որ օձա-
պառյաշ շրջաններով կ'աներեւութանար աշ-
քէ . իսկ որովհետեւ ինքը անդիի կողմէն
մտեր էր անտառը, անոր համար ան տե-

զերուն տեղեակ չեր . բխր տեսակ մտա-
ծութիւն այս վայրկենիս դինքը կը խռո-
վէին . արդեօք ի՞նչպէս Վարդուհին այն
տեղն եկեր էր , ի՞նչ կ'ընէր հոն , հիմա ուր
է : Բայց այս միայն որոշ գիտէր թէ ինքը
պիտի ըլլայ , վասն զի ան գիրքը անժըմ-
տելի ապացոյց մըն էր . սակայն ուր կա-
րենար գտնալ զինքը :

Վար իջաւ բարձրաւանդակին վրայէն
որուն վրայ անկուած էր խաչը , ու իբրև
աներեւոյթ ձեռքէ մը մզուած՝ շիտակ մեծ
ճամբուն մէջ մտաւ . հոն նորէն սկսաւ
ան տեղերը գիտել , ու զանգակատան մը
ծայրը տեսաւ որ ծառերուն թանձր տե-
րեւոցը ետեն ամպերուն մէջ կը խառնուէր :

— « Ահա գեղ մը , ըստու ինքիրեն , քոյրս
հոն փախած պիտի ըլլայ , ես ալ դէպ՚ի
հոն երթամ » : Երբոր գեղին մօտեցաւ ,
վաղեց ու առջի հանդիպած տունին հար-
ցուց թէ արդեօք Վարդուհի Վալտֆոկը
անունով օրիորդ մը եկած էր այն գեղը :
Բայց անեցի կինը ոչ անանկ անուն դիտէր
և ոչ բնակութեան տեղը :

— « Այս միայն տեսայ , պատասխա-
նեց , որ երկու ժամ առաջ դեռահասակ
օրիորդ մը կառքով եկաւ , ու ինծի անանկ
երեցաւ որ ճեպընթացը կը փնտըռէր . ա-
հաւասիկ այս է անոր վրայ գիտցածս :

— Ես հիմա տեսայ որ գեղը կը մըտ-
նար , բաւ կնկան երիկն որ Յովսեփին
ըրած հարցմունքը լսեր էր . և դէպ՚ի սա

գեղին տունը կ'երթար . բոլոր ուժովը կը վաղեր , կարծես թէ դժբաղդութիւն մը եկեր է գլուխը » :

Յովսէփ , որ վարձուկալին այս վերջին խօսքին վրայ խոռվեցաւ , մէկէն խմացաւ որ ան անձը Աէմէրէն կողոպտուածը պիտի ըլլայ . սակայն չուզելով իր այլայլութիւնը յայտնել , շնորհակալ եղաւ անոնց ու դէալ ՚ի գեղին տունը սկսաւ երթալ : Որչափ կը մօտենար այն տանը , այնչափ աւելի սիրտը կը դողար . վերջապէս դրան առջև հասաւ , զարկաւ դուռը ու ներս մտաւ : Եւ հազիւ թէ քանի մը քայլ առեր էր՝ տեսաւ իր սիրելի Վարդուհին , որ սաստիկ այլայլած աթոռի մը վրայ նստեր էր : « Ո՛վ քոյր իմ » աղաղակեց ու գիրկը վաղեց : Վարդուհին անանկ նայուածը մը վրան ձգեց , որուն մէջ թէ զարմանք կար և թէ ուրախութիւն : « Ո՛հ , դո՞ւ ես , Յովսէփ , ո՛վ եղբայր իմ » . ու պլլուեցան իրարու : Հառաջանքնին ու արտասուքնին ՚ի մի խառնուեցան . երկուքն ալ չէին կը նար խօսիլ . մէկը հարցընելու կը վախէր , մէկալն ալ պատասխան տալու , մէկ կողմանէ ալ հոն մարդ ըլլալով՝ անխոհեմութիւն կ'ըլլար իրարու սիրտ բանալը :

Բայց երբոր մինակ մնացին , Յովսէփ հարցուց իր քրոջը թէ ինչէն ան զեղն եկեր էր :

— « Երկու ժամ՝ է որ ես հոս եմ , պատասխանեց Վարդուհին : Կը մտածէի որ

Հոսկէ ճեղբնթաց մտնամ՝ հիւանդ մայրեր-նուս տեսութեան երթալու համար :

— Ի՞նչ կ'ըսես, մայրերնիս հիւանդ է, անանկ է նէ պէտք է հիմակուընէ մէկէն երթալ :

— Բայց, Յովսէփ, չես տեսներ որ ա-
տենը խիստ ուշ է սյսօր երթալու համար,
կէս ճամբան չըրած գիշերը վրայ կը հասնի:

— Փոյթ չէ, մէկէն երթալու ենք հոս-
կէց, ալ չեմ ուզեր զիս այս տեղերս տես-
նել, սաստիկ ծանրութիւն մը կը ճնշէ
սիրտս : Որովհետեւ դու ալ հոս կենալու
պատճառ մը չունիս, անոր համար չեմ
ուզեր ալ երկայն ատեն հոս կենալ : Ան-
շուշտ կը վախես որ ոտքով քալելով սաս-
տիկ կը յոդնիս . ես հիմա կառք մը կը բռո-
նեմ, վճարելու ստակ ունիմ :

Ինչ մտածելիքը չէր գիտէր վարդուհին
թէ եզբօրը հոն գանուելուն և թէ ան տե-
ղուանքէն հեռանալու փափագանացը վր-
րայ : Մտքէն ալ չէր անցընէր որ անիկայ
ան աւազակին ընկերն ըլլայ որ քանի մը
վայրկեան առաջ իր ստակն ու գիրը յա-
փրշտակեր էր իրմէ : Յովսէփ դուրս ելաւ
ու աղաջեց վերը յիշուած վարձակալին որ
իրեն մէկը գտնայ որ կարենայ զիրենը տա-
սուերկու փարսախ տեղ տանիլ : Վար-
ձակալն ըստ թէ իր կառքը պատրաստ է .
ուստի հաշիւնին ըրին մէկտեղ ու զինը
կտրեցին : Յովսէփ չորս սկուտ տուաւ ա-
նոր, ու ձեռքէն եկածին չափ ճամբան ել-

Եկը կը փութացընէր : Առաջ վարդուհին իր կապոցն , ու երկուքը մէկտեղ կառք հեծան ու հեռացան ան տեղերէն , որ վրշտալից յիշատակներ իրենց միտքը կը բերէին : Կառավարը վարձակալն եղաւ :

Հազիւ թէ կտոր մը ճամբայ ըրեր էին , նայիս հորիզոնը թուխ ամպերէ ծածկուեցաւ , ետևէն շուտ մը սաստիկ քամի մը ելաւ . մրրիկը նախ հեռուէն սկսաւ մոընշել , ու կամաց կամաց իրենց բռնած ճամբուն մօտեցաւ : Խւրաքանչիւր վայրկեան կայծակը երկնքին երեսը կը պատռէր . ու կը վախէին որ չըլլայ թէ ձին որոտման ձայնէն զարհուրած , և կամ փայլակներէն աչքը առած՝ խրտի ու փոսի մը մէջ առնէ նետէ զկառքը :

Ասանկ նեղութեամբ մէկ ժամի չափ երթալէն ետե , կառքը խեղճ զիւղիկ մը հասաւ , ուր և ոչ իջևան կար : Կառավարը գնաց շիւղերով ծածկուած հիւղի մը դուռը զարնելու , և շատ դժուարութեամբ հրաման առաւ որ ցրտէն սառած ճանապարհորդները հոն ապաստանին : Անձրեը , որ հեղեղաբար ինջեր էր , սաստիկ թրջեր էր զգեստնին : Աղէկ կրակ մը վառուեցաւ , որունքով նստեցան վարդուհին ու Յովսէփը , մինչդեռ կառավարը իր ձին կը դարմանէր : Բայց այնչափը բաւական չեղաւ . կ'ուզէին քիչ մը բան ուտել և իրենց հիւրընկալը քանի մը գետնախննծորէ զատուրիշ բան չունէր , զորոնք եփել ալ պէտք

էր : Աակայն անօթի մարդիկ կերակուրներու մէջ խտրութիւն չեն դնել . ուստի եւրեք ճանապարհորդները խիստ աղեկ աւ խորժակով կերան , ու գարձան նորէն բոցազարդ կրակին քով : Քամին ինչուան գիշերուան մէկ մասը շարունակեց . ամէն մէկ վայրկեան խեղճ հիւղը կը տատանէր , ու ճամբորդներն անդադար կը վախէին որ անոր աւերակներուն տակ չմնան :

Ան գիշերուան լոռութեան մէջ շատ անգամ վարդուհին ուղեց պատուել անքօղն որ դեռ իրեն կը ծածկէր եղբօրը այնպէս յանկարծ երևնալը , ու հարցընելթէ ուսկից խմացեր էր իր Պլէթրէի մէջ ըլլալը . բայց օտարականին ներկայութիւնը միշտ կ'արգիլէր զինքը : Անհամբերութեամբ մը երկրորդ օրուան կը սպասէր , որ ասանկ հարկաւոր գաղտնիքներ պիտի յայտնէր իրեն :

Վերջապէս արևելից դռները բացուեցան ու արշալոյսն երևցաւ : Յովսէփին ու վարդուհին պատրաստուեցան հիւղէն բաժնուելու ու ճամբայ ելլելու : Բայց վարդուհին չկրցաւ կառքին մէջ նստիլ տկարութեան պատճառաւ , ու ասանկով հարկադրուեցան նոյն օրը ան գիւղիկին մէջ անցընել : Գեղին ամէն տեղը անսպատ ու ամայի էր . և ճամբան ծառերու բուներով ու ապառաժներու կտորուանքներով լեցուած էր շատ տեղ , զորոնք ջրին բըռնութիւնը բերեր ձգեր էր :

Տեսնելով Յովսէփի այս վեասները , սկզ
աւ մտքէն ըսել .

— « ԱՇ , ինչ պիտոր ըլլայի արդեօք այս
մրրկին ժամանակ անձրեսի , քամիի ու
ցրտի տակ . և ահաւասիկ իմ բռնած գէշ
ճամբաս զիս հոն հասուց : Զարհուրելի բան
չէ անտառներու մէջ վայրի անասնոց հետ
ապաստանարան փընտռելը : Ես որ մեղաց
շուքէն կը դողայի , ինչպէս կրցայինքինքս
այնպիսի վիճակի նուաստացընել : Շատ
անգամ ըսեր են ինձի թէ նոյն իսկ ամե-
նէն փորձ առաքինի մարդիկն ալ երբոր
իրենք զիրենք մերձաւոր առթի մէջ կը
ձգեն՝ կործանելու վտանգի մէջն են : Դըժ-
բաղդ փորձով մը իմացայ այս բանիս ստու-
գութիւնը , արհամարհելով այս խօսքը զօ-
րաց գնդին մէջ եղած ատենս : ԱՇ , երբ
քրոջն հետ առանձին պիտի մնամ , որ կա-
րենամ անոր բանալ սիրտս » :

Երկրորդ օրը Վարդուհին քիչ մը վրայ
դնելով , ճամբայ ելան : Հետզետէ՝ որչափ
որ Տալիպուրկ գեղին կը մօտենային , այն-
չափ ճամբան ալ կը դուրէր : Յովսէփի վար
ինջաւ կառքէն , ու ըսաւ քրոջն որ եթէ
կ'ուզէ՝ մնացած ճամբան ոտքով միատեղ
երթան : Դէմ չկեցաւ Վարդուհին , առաւ
կապոցը , զոր եղբայրը իր թեին տակ դը-
րաւ . ու յետ շնորհակալ ըլլալու վար-
ձակալին՝ դէպ ՚ի անտառ մը դացին , ուր
պղտի ճամբայ մը կար որ Մէրինեի կը
տանէր :

— « Այնչափ շուտ չքալենք , ըստ Յովակի քրոջը , չեմ ուզեր ցորեկ ատեն Տալիս պուրի մտնալ , որպէս զի չըլլայ որ ճանչ ցուխմ : Քիչ մը աստեղը հանդչինք , այնչափ քան ունիմ քեզի զուրցելու , որ օր մը ամբ քողջ չքաւեր զանոնք պատմելու » :

Նստեցաւ Վարդուհին անոր հետ կաղնիի ծառի մը տակ . և իր եղբայրը պատմեց անոր քաղքին մէջ անցուցած չարկեանքը , և թէ ինչպէս Լէժէրի հրապուրանքներէն խաբուեր էր : Սարսափեցաւ աղջիկը երիտասարդին ըրած գործողութեանցը վրայ : Յովսէփի առաջ տարաւ խօսքը , ու աւազակութեան արհեստը սկըսելէն ետեւ քոլոր հանդիպած դէպքերը անկեղծութեամբ պատմեց :

— « Երկրորդ օրէն , ըստ , սկըսայ սաստիկ ցաւիլ այսպէս դիւրաւ Լէժէրի հրապուրանացը մտիկ ընելուս համար , ու առջի առթին ալ զինքը թողուլ կը մտածէի : Իմացաւ նենգաւորը թէ ինչպէս քստմնեցայ այդ նղովեալ արուեստէն . և որովհետեւ միշտ կը կասկածէր որ փախչելու դիտաւորութիւն ունիմ , սաստիկ ըզգուշութեամբ վրաս կը հսկէր , ու ոչ երբէք զիս աչքէն կը հեռացընէր : Շատ անգամ դիշերով ուզեցի ելլել փախչիլ , և չեմ դիտեր թէ ինչ էր որ զիս այս անօրինիս քով կը բռնէր : Իսկ բուն այս անպիտան մարդուն հետ աւրուիլս այսպէս եղաւ :

» Հարուստ աւար մը ըրած՝ անտառներուն մէջ կը քաշուէինք : Անցնելու ատենանիս չորս լիտր հացը կորսընցուցինք, որ առջի գիշերը գներ էինք . բայց որովհետեւ իրիկուան իմացանք առ բանս՝ երբոր կերակուր պիտի ուտէինք, հարկ եղաւ նոյն օրը հաց չուտել : — « Վ աղը կանուխ գեղ մը կ'երթաս, ըստ Լէժէր, հաց գնելու . . . բայց չէ, վրայ բերաւ, միատեղ կ'երթանք » :

» Որովհետեւ նոյն օրը շատ յոզներ էինք սովորականէն աւելի, կանուխ սպառկեցանք : Ճամը ութն էր, մէյ մ'ալ կառքի մը ճայնէն արթընցանք : Մէկէն վեր ցատրեցինք ու սկսանք դիտել թէ կրնանք ձեռք ձգելայդ աւարը . բայց դանակներնէս զատ ուրիշ գէնք մը չունենալով խոհեմութիւն չսեպեցինք զմեղ վտանգի մէջ դնել : Ու նորէն դացինք պառկեցանք . բայց քիչ ատենէն անօթութիւնն ստիպեց զմեղ որ հաց ճարենք . ճամբայ ելլելու վրայ էինք, մէյ մ'ալ ես կնիկ մը տեսայ որ ծանր քաւուածքով բլրէն վար կ'իջնար, դլուխը կողով մը կար լաթով մը վրան գոցուած : — « Գնա՞», ըստ Լէժէր, նշան մը ընելով ինձի . ես ալ գաւազանս շողացընելով վրան յարձրկեցայ . « Կեցիր, պառաւ, պոռացի անոր, ինչ ունիս կողովիդ մէջ » :

» Խօսքերէս շփոթած խեղճը կանկ աշուաւ ու բան մը չպատասխանեց : Վ ար աշոի կողովը, մէջը երկու հաց կար, կառը

մը խոզի գիրուց, շիշ մը ձէթ և տան մը
պիտոյիցը հարկաւոր եղած ուրիշ բաներ :
Հացն առի . — « Ո՞՛չ, սլարոն, ըսաւ դողդը-
ղագին ձայնով մը, մի առներ հացը, ասի-
կայ իմ չորս որդեկացս համար է, որոնք
անօթութենէ կը մեռնին տունը ու անհամ-
բերութեամբ իմ դառնալուս կը սպասեն :
Խեղճ որբեկարի մըն եմ ես » :

» Այս խօսքերը, այն սրտաշարժ ձայնը,
այն արտասուքները շարժեցին սիրտս, ա-
նանկ որ կը փափագէի թողուլ հացը՝ զա-
նիկայ չվշտացընելու համար . բայց Լէժէր
բլրին վրայէն փայլակնացայտ աչքերով
վրանիս կը նայէր : Յանկարծ մտքէս բան
մը անցաւ . գրպանէս սկուտ մը հանելով
կողովին մէջնետեցի . ան որ տեսաւ կնի-
կը, ձայնը կտրեց, ես ալ հեռացայ :

» Կը խոստովանիմքեղի, քոյր իմ, որ
այն վայրկենէն սկսեալ ըրած չարիքներ-
նուս յիշատակը արիւնազանդ ուրուակա-
նի մը պէս վրաս կը յարձըկէր : Գիշեր ցո-
րեկ խոռոված էի, ու չեմ գիտեր թէ մինչեւ
որ անարգութիւն պիտի հասնէր իմ վախ-
ճանս, թէ որ Աստուած՝ զոր այնչափ վըշ-
տացուցի, քուկին գրքիդ դէպքը չխրկէր
իմ թշուառութենէս զիս աղատելու հա-
մար :

— Ի՞նչ կ'ըսես, իմ գրքիս, աղաղակեց
Վարդուհին արցունքները սրբելով :

— Այո, սիրելիս, քու գիրքդ ինձի փըր-
կութեան առիթ եղաւ » :

Նոյն միջոցին հանեց զիրքը գրականէն
ու տուաւ :

— « Տէր Աստուած, ուրեմն ան քու լէ-
ժէր ընկերդ էր որ իմ ստակա յափշտակեց :

— Հրամերես, ան :

— Ա՛հ, ինչպէս օրհնեմ զԱստուած՝
զիս հոս բերելուն համար . որովհետեւ այս
առթով Յովսէփի նորէն իր առաքինութիւ-
նը ձեռք պիտի ձգէ : Յուսամ, եղբայրս,
որ ալ ճանչցած ըլլալով բռնած ճամբուդ
գէշութիւնը՝ կը դառնաս կ'ապաւինիս կրօ-
նից գիրկը, ու կը հրաժարիս ան չար սկրզ-
բունքներէն որոնցմով մոլորեցար : Հիմա
գիտես թէ ինչպիսի վարք պէտք է ունե-
նաս . անցածը քեզի սորմեցուց թէ ան-
կրօն սկզբունքներն ուր կը տանին զմարդ :
Բայց մէկմէկէ բաժնուելու ժամանակնիս
եկաւ . կարծեմ երկուքնիս միատեղ Մէրի-
նեի չերթալը խոհեմութիւն է : Մայրեր-
նիս որ քեզի չսպասեր՝ քիչ մը առաջ պէտք
է իմանայ քու գալդ : Արդէն գեղին մօտ
ենք . ես հիմա առաջ կ'երթամ : Իսկ դու
իրիկունը կու դաս, և ասանկով քու գալդ
յանկարծական չըլլար » :

Ոտք ելաւ Վարդուհին, սրբեց արցունք-
ները ու անտառէն դուրս գնաց : Յովսէփի
որչափ որ կրցաւ տեսնել ետեւէն կը նայ-
էր, ու վերջապէս նորէն անտառը մտաւ .
սրտին այլայլութիւնը քիչ մը թեթեցած էր՝
ամէն բան քրոջը պատմելովը : Նախ պար-
տեցաւ այն բազմամեայ ծառերուն տակ,

ուր ամենայն ինչ անոյշ յիշատակներ իր
միտքը կը բերէր : Ինքզինքը այս մտածու-
թիւններուն տուած՝ չորս կողմի եղած ա-
ռարկայից վրայ կը դարձընէր աչուըները ,
զորոնք երկայն ատենէ՝ ի վեր տեսած չէր :
Մէջ մ'ալ յանկարծ հեռուէն խարազանի
մը ձայն լսեց , ու չտեսնուելու համար ան-
տառին աւելի խորունկները մտաւ :

ԹՌ

ՆՈՐՈԳՈՒԹԻՒՆ ՎԱՐՈՒՅՑ

Քիչ ատենէն ան խաչին դիմացն հասաւ՝ ուր ատեն մը իր առաքինի մօրը վերջին բարենընդուներ էր։ Մեր փրկութեան նշանը բոլոր այն զգացմունքները՝ զորոնք ազնիւ քրիստինէն բաժնուելու ժամանակ ունեցեր էր՝ նոյն տեղը նորէն արթընցուց իր սրտին մէջ։

— « Ահա հոս, բսաւ հեծեծալով, տեսայ վերջին անգամ զանիկայ՝ որուն խրատները պէտք չէի մոռնալ. հոս ահաւասիկ վերջին անգամ գրկուեցաւ հետո. հոս լսեցի ես իրեն այս յետին խօսքերը՝ թէ « Որդեակ իմ, միշտ բարի քրիստոնեայ եղիր »։ Խնչ վիճակի մէջ էի ես այն ատեն, և հիմա ինչ. հոգիս հաշտ էր այն ատեն Աստուծոյ հետ, իսկ այսօրուան օրս ես ինձմէ կը սոսկամ։ Գեռ չէր կործանած հոգիս մեղքով, իսկ հիմա ապականեր է անօրէնութիւններով։ Ահ, ի՞նչ ահաւոր տե-

օիլ է որ առջես կը բացուի՝ հիմա որ ի'ար-
թըննամ'աս մահուան քունէն : Ի՞նչ մնաց
հիմա քովս ան անկարգութիւններէն , ու-
րանցմով ինչուան այսօրուան օրս զեղծայ:
Ի՞նչպէս պիտի կարենամ'մօրս , եղբարցս
ու քուրերուս առջեն ելլել : Ա՛վՏէր , նե-
րէ ինծի պէս թշուառին , որ արդէն կրից
ձայնին մտիկ ընելովս իմ պատիժս գտեր
եմ » :

Չկրցաւ աւելի բան մը ըսել , սրտին կը ս-
կիծը կը խղդէր զինքը : Գնաց նստեցաւ
ծառի մը ոտքին տակ , ու անհամբերու-
թեամբ իրիկուն ըլլալուն կը սպասէր՝ որ
կարենայ տուն դառնալ : Ի՞նչպէս երկայն
կերևնային իրեն այն վայրկեանները :
Մէյ մ'ալ մարդու մը ոտքի ձայն լսելով ,
որ կ'երևար թէ անտառին մէջ մէկը կը
փնտըռէր , ուզեց պահուըտիլ , բայց յայտ-
նուեցաւ : Եկողը իր եղբայրը Մարտինոսն
էր , որ զինքը տեսնելու ու կերակուր բե-
րելու համար եկեր էր : Շատ սրտաշարժ-
բան մը եղաւ այս երկու եղբարց իրարու-
հետ տեսնուելուն վայրկեանը : Յետոյ
Մարտինոս իմացուց Յովսեփի՝ թէ գաւա-
ռին հրամանատար զօրագլուխը պատուի-
րեր էր պտըտող պահապան զինուորնե-
րուն որ թէ զինքն ու թէ զլէժէր եթէ
գտնեն՝ մէկէն բռնեն , պաշտօնակալէ մը
ստակի գումար մը գողցած ամբաստա-
նուելնուն , միանդամայն փախստական ըլ-
լալնուն համար . որով եթէ ուզենայ Մէ-

ըինեի բնակիլ, կրնայ իր ընտանիքը վտանգի մէջ ձգել և նոյն իսկ մօրը մահը փութացընել:

Այս խօսքիս գոչեց Յովսէփ.

— « Զիս իբրև գող կ'ատբաստանեն . ես կրնամ ապացուցանել որ բանակին մէջ ամենևին ուրիշի ստակին չեմ դպած : ԱՇ, հիմա կ'իմանամ թէ ուսկից կը գըտնէր Լէժէր այնչափ ստակ : Այդ անզգամը փախչելու օրերնիս ինծի քանի մը ըսկուտ ցուցուց . մանաւանդ թէ, թէ որ չեմ սխալիր, քանի մը քսան ֆրանգնոց ոսկի ալ : Հիմա ինչ պիտի ըլլայ իմ քանս . որովհետեւ իրեն հետ փախայ, անոր համար ես ալ իրեն գողութեանը հաղորդ պիտի սեպուիմ :

— Եղբայր, նայէ ինչ կը զուրցեմ, ըստ Մարտինոս. առկէց չորս ժամէն առաջ չես կրնար դու տուն դառնալ, պէտք է սպասես որ գեղին բնակիչքը քուն մտնան . անոր համար ահա քեզի կերակուր բերի : Ուստի նայէ որ քիչ մը համբերես, ու մանաւանդ զգուշացիր որ մէկէ մը չաեսնուիս : Դու չես կրնար երկայն ատեն քովերնիս կենալ, վասն զի ըսին թէ մեր կալուածն ալ պիտի գան գքեղ փնտըռելու . ու թէ որ դժբաղդաբար գքեղ հոն գտնելու ըլլան, կրնան զմեղ ալ դատաստանի կանչել . բայց մենք ամէն բան հոգացեր ենք : Քու սխալմունիքներդ մօրերնուս հիւանդանալուն պատճառ եղան . յուսանք

որ պարառուցդ՝ նորէն ձեռք զարնելդ՝ իրեն սիրտը հանգարտեցընելով, հիւանդութիւնը հետևանք մը չունենար։ Վարդուհին շատ ատեն պիտի չկենայ Մէրինեի. քեզ կ'առնէ Ռոմանդէնի դղեակը կը տանի, քու վրայօքդ կը խօսի կոմսին հետ, որ պատերազմի պաշտօնէին մեծ բարեկամն է։ Երբոր աղէկ մը իմացընեն անոր թէ դու Լէժէրէն մոլորեր ես, յուսանք որ այս գործողութիւնը դիւրաւ կը լմըննայ»։

Յովսէփ, որ ամենեին մտքէն չէր անցուցած այս բաները, սարսափեցաւ ու տրըտում տիսուր մնաց, որովհետեւ չէր կարծէր թէ այդպիսի խստութեամբ կը հաւածուին յանցաւորը։ սկսաւ լալ դառնար իր վիճակին վրայ։ Մարտինոս ապաւ հովցուց զինքն ու ստիպեց որ քիչ մը բանուտէ։ բայց խեղճ երիտասարդը բան մը չուզեց բերանը դնել։ Երկու եղբարը ժամերով խօսակցելէն ետեւ, Մարտինոս Մէրինեի դարձաւ։ Երբոր մութը կոխեց, Յովսէփ ճամբայ ելաւ զէպ 'ի Տալիսուրկ երթալու։ Ո՛ր ճամբաներն որ քիչ անցուդարձ կար՝ հոնկէ կ'երթար։

Վերջապէս հասաւ իր հայրենական տունը, ու մեղապարտի մը պէս ներս մըտաւ։ Քոյրերը խոհանոցին մէջ իրեն կը սպասէին։ ու իմացուցին իրեն որ մայրերնին զինքն ընդունելու պատրաստ էր։ Յովսէփի վշտալից սրտով հիւանդին անկողնոյն մօտեցաւ, ու սրտաշարժ ձայնով մը ըստաւ.

— « Ահաւասիկ որդիկ , խեղճ մայր , որ
անառակ տղուն նման գիմացգ կ'ելլէ . կըր-
նամ թողութիւն տալ իրեն » . ըստ ու
զիրկը վաղեց :

Այս գորովաշարժ խօսքերս դամէնքը
յարտասուս շարժեցին : Ոչ ոք կրցաւ պա-
տասխան տալ . ամէն յանդիմանութենէն
աւելի այս ճարտասանական լուութենէն
հասկըցաւ Յովսէփի թէ ինչ աստիճանի
խոցեր էին ամենուն սիրտն իր ըրած սխալ-
մունքները :

Վերջապէս Փրիստինէն ըստ որդւոյն .

— « Որովհետեւ ինքդինքդ Աւետարա-
նին մէջի անառակ որդւոյն կը նմանցընես ,
արդեօք յոյս ունենամ թէ գու ալ անոր
պէս պիտի լաս քու անառակութիւններդ-
եւ անոր պէս նորէն առաքինի պիտի ըլլաս :

— Այո , մայր իմ , պատասխանեց Յով-
սէփ , ահա կը խոստանամ հոս առաջի Աս-
տուծոյ . թէպէտ ինչուան հիմա մոռցայ
քու խրատներդ , բայց ասկէ ետքը կ'ել-
լեմ ինկած անգունդէս ու ապաշխարու-
թեամբ կը սրբեմ ըրած ամէն անկարգու-
թիւններս :

— Այս խոստմունքն ինձի կենդանու-
թիւն կու տայ : Չեմ ուզեր յանդիմանել
զքեզ . վասն զի արդէն խղճմունքդ բա-
ւականապէս բարձրածայն կը խօսի . երա-
նի՞ թէ չկարենաս ասկէց վերջն անոր ճայ-
նին անլառզ ըլլալ » :

Այս խօսքիս վրայ դօւոք դարնուեցաւ :

Ամենուն գոյնը նետեց , ամէնքը կը գողացին . Յովսէփի վերնայարկը պահուըտելու գնաց . Մարտինոս ուզեց մէկէն բանալ դուռը , բայց քոյրերը դէմ կեցան : Երկրորդ անգամուն որ զարնուեցաւ , ծանօթ ձայն մը լսուեցաւ , որ կ'ըսէր .

— « Բացէք , մի վախէք , ես եմ » :

Մարտինոս կանթեղմը առաւ գնաց դուռ բանալու :

— « Ո՛հ , Պ . գեղապետն է , աղաղակեց : Բայց ինչու ասանկ ուշ ատեն :

— Վասն զի լուրեր ունիմ տալու ձեզի :

— « Երս հրամմէ նստէ » :

Եկրս մտաւ ու գնաց նստեցաւ :

— « Լրագիրներու մէջ ձեզի վերաբերեալ բան մը կարդալով այս իրիկուն , ուղեցի մէկէն ձեզի հաղորդել : Արդէն գիտէք թէ ձեր Յովսէփին այն անզգամ Լէժէրին հետ իր գնդէն փախչելուն համար ամբաստանեալ էր : « Քանի մը շաբաթէ ՚ի վեր , կ'ըսէ մեր գաւառին լրագիրը , այլ և այլ ճամբաներու վրայ երկու անձինք խել մը գողութիւններ ըրին , որոնց կերպարանաց նշանները նոյն կու գան Լէժէրի կերպարանացն հետ , ու . . . ո՞հ չէմ համարձակիր ըսել . . .

— Միքաջուիր , Պ . գեղապետ , ըստ Մարտինոս , զուրցէ համարձակ . . մեր Յովսէփին կերպարանացն հետ :

— Որովհեամե կ'ուզէք որ ըսեմ , այս ձեր խեղճ Յովսէփին , որ ան չարագործէն

մոլորեցաւ : « Ասկայն այս երկու աւազակ-
ները ամենեին ուրիշի կենացը չեն դպած ,
և գոհ եղեր են ճամբորդներուն ստակը
ձեռքերնէն առնելով : Երէկ չէ առջի օ-
րուան իրիկունը սարսափելի մրրիկ մը
տակնուվրայ ըրտւ Պէթրէի շրջակայքը :
Մինչդեռ կայծակներ կը թափէին , չարա-
գործի գէմքով մարդ մը այն գեղին մէջէն
անցաւ , և անձրեին պատճառաւ չկարե-
նալով ճամբան առաջ տանիլ , պանդոկ մը
մտաւ : Բայց հոն երկու ճամբորդ , զորոնք
քանի մը օր առաջ կողոստեր է եղեր ,
ճանչնալով զինքը , մէկէն կ'երթան կ'ի-
մացընեն քաղաքապետին , որն օր տեղւոյն
բնակիչներովը պանդոկին չորս կողմը պա-
տել կու տայ , ու ներս կը մտնէ զինքը բըռ-
նելու համար : Անիկայ ուղելով ինքզինքը
պաշտպանել , դանակ մը կը քաշէ մէջքէն
ու կը սպառնայ խոթել թէ օր ուղենան
բռնել զինքը : Այս սպառնալիքները բա-
նի տեղ չդնելով , վրան կը յարձըկին .
սաստիկ կոիւ մը կը փրթի : Վէժէր առիւ-
ծաբար կոռւելով՝ խել մը գեղացիներ կը
վիրաւորէ : Ասոնք իրենց ընկերակցաց ա-
րիւնը տեսնելով տապարներ , բահեր և ու-
րիշ որ և իցէ ձեռքերնին եկած բաները կը
յափշտակեն ու վրան կը յարձըկին . քիչ
ատենէն անիկայ հարուածներուն սաստ-
կութենէն գետին կ'իյնայ ու քանի մը վայր-
կենէն կը մեռնի : Ասանկով ահա աղատե-
ցաւ մեր գեղն այդ անօրինին ձեռքէն , որ

իր անկտորդ կեանքը չարագործութեամբ
լմբնցուց : Բայց ձեր Յովսէփին ինչ եղեր
է արդեօք : Յիշալէտ լրագրին պատմածը
մէկ հոգւոյ վրայ միայն է , բայց երկուքը
մէկէն փախսած են գնդէն » :

Գեղապետին այս վերջին խօսքերը խո-
րունկ տպաւորութիւն մը ըրին այն խեղճ
ընտանեաց վրայ . որուն ինքն ալ անդրա-
դառնալով ,

— « Կը տեսնամ , ըստ , որ հոս բան
մը կայ . առանց վախնալու կրնաք ամէն
քան ինձի վատահիլ , որովհետեւ գիտէք թէ
ինչպէս դութ ունիմ ձեր վրայ . ուստի
ինչ որ գիտէք այս նիւթիս վրայօք՝ խօսե-
ցէք » :

Այն առեն առաջ անցաւ Վարդուհին
ու պատմեց գեղապետին թէ ինչպէս Յով-
սէփ կրցեր էր փախչիլ ու իրեն հանդիպեր
էր . ցուցուց ան գիրքը ու այն նկարն , ո-
րսնցմավ Աստուած անոր գարձը յաջողեց :
Նայեցաւ գեղապետը ան գրքին ու այն
մանիշակին վրայ , կարդաց տակի զրուած
սողերն , ու ըստ :

— « Ասիկայ դիպուածով եղած բան չէ .
Աստուած հանդիպցուցեր է այն դէպքը , ու
թողուցեր է զքեզ որ ան կողմերը երթաս ,
աղնիւ Վարդուհի , որպէս զի ազատես
քու եղբայրդ այն անարդ ու նուաստվիճա-
կէն : Աստուած աղդեր է քեզի որ երթաս
խաչին տակ աղօթքը ընես . Հոն Եժէրի
քու վրադ յարձը կելովիք՝ կրցեր ես 'ի դարձ

ածել զՅովսէփ : Բայց դուք աւելի զարմացեք Աստուծոյ ողօրմութեանը վրայ, որ ձեր եղբօրը Լէժէրէն բաժնուելէն քանի մը ժամ ետքը հաներ է մրրիկը . որ եթէ ընդ հակառակն երկուքն ալ մրրիկին միջոցն անտառը գտնուած ըլլային , երկուքը մէկէն Պէթրէ պիտի երթային ապաստանելու , մէկտեղ պիտի ճանչցուէին , և թերես երկուքը մէկէն ալ մեռնէին : Գացէք կանչեցէք զՅովսէփ . սէտք է մէյ մը հետը խօսիմ» :

Մարտինոս վերնայարկն ելաւ ու վայրկենէ մը Յովսեփի հետ վար իջաւ : Գեղապետն յանդիմանողական աղդու խրատ մը տուաւ . ու յետ խոստանալուն որ ամէն բան ծածուկ կը պահէ՝ ելաւ դնաց :

Ատենն ուշ ըլլալով , ամէնքը պառկեցան : Երկրորդ օրը Վարդուէին երկայն նամակ մը գրեց Ռոմանդէն կոմսին ու դէպքը տեղն՝ի տեղը պատմեց : Կ'աղաչէր որ պատերազմի պաշտօնէին հետ խօսելով ձեռքէն եկածն ընէ , ու աւելի կակուղ վճիռ մը հանել տայ քան զոր խեղճ երիտասարդը կը սպասէր : Յետոյ Մարտինոսին առաւ նամակը , որն որ մէկէն ձիով դնաց ու նոյն օրը Ռոմանդէնի դղեակը հասաւ : Կոմսը խիստ յանկարծակիի եկաւ այս բանը լսելով . բայց խոստացաւ Մարտինոսին որ կրցածին չափ կը ջանայ պատերազմի պաշտօնէին սիրաը շահելու . ու ան միջոցին համար թող տուաւ որ Յովսէփի իր դղեկին մէջ դայ ընակի :

Երբոր լսեց Վարդուհին կոմսին պատասխանը , յետ խանդաղատանօք մնաս բարով ըսելու իր մօրը , որ սկսեր էր վրայ դնել , Յովսեփի հետեւ ելաւ գնաց . Կոմսը այս պարագայիս մէջ վերջին աստիճանի փոյթ ցուցուց : Որովհետեւ զօրաց գնդին մէջ ամենուն կարծիքն ան էր՝ թէ բոլոր յանցաւորը Լէժէրն էր , և թէ Յովսեփի անոր հրապուրանացը զոհ եղեր էր , Յովսեփի վրայ բացուած դատաստանը վերջացաւ . և տասնըհինգ օր դղեկին մէջ սպասելէն ետեւ՝ իր յանցանացը ներումն ստացաւ Յովսեփի , շուտով իր գունդը դառնալու ու ծառայութիւնը նորէն ձեռք առնելու պատուիրանու :

Որոմանդէնի դղեակը բնակած միջոցը՝ Յովսեփի բոլորով սրտիւ լացաւ իր սխալ մունքները , ու անկեղծ ապաշխարութեամբ մը քաւեց զանոնք :

Նոյն միջոցին Տալիապուրկի ժողովրդապետէն հետեւեալ նամակն առաւ :

« Այրելի Յովսեփս .

« Իմացայ Մարտինոս Եղբօրմէդ՝ որ նորէն քու զօրաց գունդգ պիտի դառնաս եղեր :

» Հիմա , ինչպէս որ կը յուսամ , անշուշտ նոր կեանք մը պիտի սկըսիս . մտիկ բրէ ժողովրդապետիդ խրատներուն , որ

կրօնից ճամբան քեղի սորվեցուցած է : Այս ուած դասդիմատը ըլլայ քեղի որ պէտք չէ ան սկզբունքներուն հետեւիլ զորոնք քու չար ընկերդ տալաւորեց մաքիդ մէջ : Ճանչցիր Աստուծոյ շնորհքն՝ որ խրկեր է քոյրդան տեղն՝, ուր պղծեր էիր չարագործութեամբ, և իրեն գիրքը քեղի փրկիչ ու աղատարար եղեր է . զգուշացիր, չըլլայ թէ նոյն որովայթին մէջ նորէն իյնաս : Իրաւ Լէժէր ալ գնդին մէջ չէ, բայց կրնան ուրիշներն անոր տեղն անցնիլ . որ եթէ անոնց ալ մտիկ ընես, նորէն գժբաղգութեան ձեռքը կը մատնուիս : Ուրեմն յանունքու անուանակից սուրբիդ՝ կ'աղաչեմ քեղի որ վտանգաւոր ընկերութիւններ չընես . ընկերակցացդ հետ չափազանց մըտերմութիւն ընելէն հեռու կեցիր, միաքդրերելով Պօղոս Առաքելոյն առ Փիլիպեցիս գրածը՝ թէ

« Յատերը Քրիստոսի խաչին թշնամի են, որոնց վերջը կորուստ է, որոնց Աստուծը իրենց որովայնն է, և փառք՝ իրենց ամօթը, որոնք երկրաւոր բաները միայն կը մտածեն : Բայց մեր առաքինութիւնները երկինքն են, ուսկից կը սպասենք Տեառն մերոյ Փրկչին » :

» Աիրելի Ցովսէփս, ստէալ միաքդ բեր Առաքելոյն այս գեղեցիկ խօսքերը, ու այն ատեն կրնաս վործութեանցդ դէմ դնել : Մտածէ որ կարճ է ժամանակը, և թէ կանուխ և կամ ուշ ահաւոր դատաւեռին առ

ջև պիտի ելլենք ըրած գործքերնուս համար տալու համար » :


Այս նամակն երիտասարդին աչուքները լեցուց , ու ապագային համար հաստատուն առաջադրութիւններ ընելու օգնեց :

Քանի մը օրէն ետե Յովսէփի իր գունդը գնաց , Ռոմանդէն կոմսէն նամակ մը տանելով իր գնդապետին : Դողդը զալով իր դիմաւորաց առջեն ելաւ . և դարման տարաւ իր անցած պակսութեանցը՝ բարի օրինակ տուող կեանք մը սկըսելով : Ընկերներն ալ տեսնելով իր այս փոփոխութիւնը , զգուշացան իրեն յիշեցընելու փախուստն ու ըրած անկարգութիւնները :

Երիտասարդ դիմուորը դիմաւոր երկու բանի ուշ դրաւ . մէյ մը չգինովալու , մէյ մ'ալ իր կրօնական պարտքերն անվրէպ 'ի գործ դնելու : Այս երկու արթնութեամբս առաքինութեան և իր պարտուցը կատարման մէջ հաստատուն մնաց , և խաղաղութեամբ իր ծառայութեան ժամանակը լը մընցուց :

Երբոր աղատեցաւ դիմուորութենէն , դարձաւ իր ընտանեացը քով ու անոնց միսիթարանքն եղաւ , միանդամայն կարօտութիւննին կը լեցընէր իր աշխատութեամբը : Զդադրեցաւ իր անկարգութիւններն ողբալէն , ու իմացաւ որ այս աշխարհիս մէջ բաց 'ի Աստուծոյ ճամբէն՝ ճշմարիտ խաղաղութիւն չկայ . և ջանաց

բրած գողութիւններուն տեղը լեցընելու
ձեռքէն եկածին չափ ողորմելով աղքա-
տաց : Այսպէսով հանգստութեամբ ու
հանդարտ սրտով անցուց իր կեանքը , ու
երբէք չմոռցաւ իր սիրելի Վարդուհւոյն
դիրքն ու մանիշակր , և ոչ ան նշանաւոր
պարագաներն՝ որոնցմով նորէն յառաքի-
նութիւն դարձաւ : Նմանեցաւ Յովսէփ
այն ծաղկին , որ անձրեխ հեղեղէ ու սաս-
տիկ քամիէ ծեծուելէն վերջը , երբոր ա-
րեւուն ճառագայթները կը տեսնայ , ինքն
ալ վեր կը վերցընէ զլուխն , ու զուար-
թութիւնը կը փայլի իր վառ թերթերուն
վրայ :



ՕԴՍՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹԻՒՆ ՄԸ



ՕԴԱՑԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹԻՒՆ ՄԸ



Ա

Օգոստոս ամսուն մէջ կիրակի օր մը ի-
րիկուան դէմ Մանհայմ քաղաքին ժողո-
վուրդը խումբ խումբ բաժնուած՝ զուար-
թութեամբ տուներնին կը դառնային :
Մարդ չէր մնացած այն պարտէզներուն
մէջ, որ հին պարխապներուն տեղւոյն վրայ
շինուեր էին քիչ ատենէ ՚ի վեր . մէկ պար-
տիզի մը մէջէն միայն ուրախութեան ա-
ղաղակներ ու նուագարաններու ձայներ
կը լսուէին : Ասիկայ Խրամիրի պարտէզ կ'ը-
սուէր, և անուանի էր իր հանգէսներուն,
խաղերուն ու հրախաղութիւններուն հա-
մար : Յդապարիկներ ալ կը թուցնէին հոն-
տեղը, որ ժողովրդեան շատ ախորժելի
տեսարան մըն էր, և շատերը առանց
վախնալու կը մտնային անոնց մէջ ու քիչ
մը կը բարձրանային օդուն մէջ : Ար-
դէն վտանգաւոր ալ չէր այս օդային ճամ:

բորդութիւնը . որովհետև օդապարիկին չուանները գետնին վրայ աղէկ հաստատուած ըլլալով՝ մէջի ճամբորդներուն ուղածին չափ աս չուանները կ'երկընցուէին կամ կը կարճեցուէին , և ոչ երբէք ծառերուն գագաթներէն վեր կը բարձրացուէր :

Ճողովրդեան բազմութիւնը կամաց կամաց քաշուելով պարտիզիններսերէն՝ հրապարակի մը մէջ ժողվուեր էր , ուր հրախաղութիւնները պիտի սկսէին : Աս միջոցիս ծառաղարդ ճամբաններէն մէկուն ծայրը քառասուն տարուան մարդ մը երեցաւ գեռահասակ օրիորդի մը հետ , որ գէպ ՚ի հրապարակը կու գային , բայց գէմքերնէն ու ծանր քալուածքէն կ'իմացուէր որ մըտմուռքի մէջ էին :

• Քիչ մը ատեն լուութենէ ետքը , մարդը տաք կերպով մը գարձաւ ըսաւ .

— « Զէ , չէ , քոյրս , մինչև ցմահ սլիտի չներեմ լօֆմանի , որ կը ջանայ ձեռքէս յափշտակել իմ աղդականիս ժառանգութիւնը : Պարզ ընծայ մը ըլլար նէ ինծի մեռնողին կողմանէ , համբերութիւն , բայց անանկ չէ . ինծի ունեցած պարտքերուն տեղն է :

— Բայց ինչ ընենք , Միքայէլ , որ կտակին մէջ չկայ աս բանս , ըսաւ օրիորդը :

— Ի՞նչ , կտակին մէջ չըլլալուն համար՝ ես զրկուիմ անկէց , թագուհի . Հոգեվարք մը կրնայ ամէն բան յիշել ան վայրկենին որ ըսէ : Լօֆման ելեր է ինծի աէս մարդը

խարերայի տեղ կ'ամբաստանէ , իրրև թէ վարպետութեամբ մը ձեռքէն կ'ուղեմ հանել իր ստացուածքը :

— Ասոր պատճառն անիկայ է՝ որ զմեղ ամենեին չճանչնար . անտարակոյս մէկը մէկալը այսպիսի կտսկածներ միտքը ձգեր են , ինքն ալ հաւտացեր է , որովհետեւ իրեն շահն անանկ կը բերէ :

— Քսան տարի աշխատելէն ետքը ան երկրին վրայ , և ճակտիս քրախնքովն ստանալէն ետքը զայն , օտար մարդ մը պիտի գայ ձեռքէս առնէ՛ զայն , մերձաւոր աղղականութեան իրաւունք ունենալուն համար :

— Դեռ դատաստանը լմընցած չէ :

— Ես ամենեին յոյս չունիմ , ըստ Արքայէլ Ռիդղէր ուսերը թօթվելով . Լօփման երիտասարդ է , գործունեայ , բարեկամներ ալ ունի անշուշտ որ իրեն համար միջնորդութիւն կ'ընեն : Ո՞ գիտէ թէ աս վայրկենիս վճիռն ելած չէ ինծի դէմ . . . » :

Թագուհին հառաջանք մը արձըկեց . Ռիդղէր մէկէն անդրագառնալով

— « Նայէ ես ալ ինչ կ'ընեմ , ըստ անոր . մտքէդ այսպիսի մտածութիւնները ցրուել տալու համար բերի գրեղ հոս , ու նորէն խօսքը ան բանին վրայ կը դարձընեմ : Նոր տեսարան մը կ'ուղեմ առջեւնիս բացուի , որ զմեղ զուարճացընէ ու ամէն բան մոռցընել տայ . . . » :

Աս խօսքերն ըստ միջոցը՝ ճամբան

գարձան , ու կանաչութեամբ ծածկուած տեղ մը հասան , որ ինչուան ան ատենը չէին տեսած , ուր օդապարիկներու տեղն էր : Տեսան որ զլուխներնէն քիչ մը վեր օդապարիկ մը կը ծածանէր՝ որուն չուանները գեռ քակուած չէին , ու անոր տակէն կախուած նաւակն ալ օրօրոցի պէս ասդիէն անդին կը շարժէր :

Թագուէին զարմանքէն չկրցաւ ինք զինքը բռնել ու աղաղակեց . որովհետեւ քաղքէն հեռու ապրելով , աս առաջին անգամ կը տեսնէր օդապարիկ մը : Եւ ուղենալով աղէկ մը զննել , եղբօրը հետ մէկտեղ մօտեցաւ անոր :

— « Դեռ երկու հոգւոյ ալ տեղ կայ օդապարիկին մէջ » , ձայն հանեց պահապանն՝ որուն կ'իշնար չուանները քակել ու երկընցընել :

Միքայէլ ան ատեն նաւակին վրայ գարձուց աչքը , որուն մէջ երիտասարդ մը նստած էր ճանապարհորդի զգեստով , ձեռքն ալ հաստ գաւազան մը :

— « Երիկու հոգւոյ տեղ » , ըստ ժամելով . և թագուէւոյն դառնալով , « Կ'ուղե՞ս , աւելցուց , ծառերէն վեր բարձրանալ :

— Վտանգ մը կայ արդեօք , հարցուց օրիորդը տարակուսելով :

— Չէ , չկայ , պատասխանեց պահապանը . ինչուան հիմա տասք հազար հոգիի չափ մարդ ելած ինչած են՝ աւանց ամենին վնասուելու :

— Ուղած ատենը կրնայ մարդ վար իջնալ :

— Բաւական է որ նաւակին մէջի չուանը քաշես որ զանգակիկը զարնուի » :

Թագուհին դեռ կը տարակուսէր . և թէպէտ մէկ կողմանէ ալ փորձութիւնը կը շարժէր վեր ելլալու , բայց չուղեց ինքիրմէն որոշել , հապա եղբօրը թողուց :

— « Ելլանք ճամբորդութիւն մը ընենք օդուն մէջ » , ըստ Միքայէլ : Եւ քրոջն հետ մէկանդ նաւակը մտաւ :

Պահապանն ան ատեն կամաց կամաց չուանները արձրկեց , ու օդապարիկն սկըսաւ բարձրանալ : Ակզբան օրիորդին վրայ սյյայլութիւն մը եկաւ , վախէն սլուաց , ու երեսին գոյնը բոլորովին նետեց : Յտարականը աս բանս տեսնելով ձեռքը դէպտելով մը

— « Կ'ուղէք արգեօք վար իջնանք , հարցուց :

— Զէ , չէ , պատասխանեց թագուհի՝ որ ինքզինքը գտեր էր . ալ վարժեցայ :

— Նայէ , նայէ , ըստ Միքայէլ . ծառերէն վեր ելանք » :

Օրիորդը աչքը դէպէլ ի վար դարձուց , և անանկ զուարճակի տեսարան մը բացուեցաւ առջեր , որ վախը բոլորովին փարատեցաւ : Խրձիրի պարտեզն ամբողջ կերեար . անմիջապէս օդապարիկին տակը հրապարակն էր , որուն մէջ ժողովրդեան

բաղմութիւնը խռներ էր, և պօռալու ձայները մինչև մեր օդաշու ճանապարհորդներուն ականջը կը հասնէին: Ողն երթալով կը թեթևնար, ու երբեմն անոյշ հոտեր երկրէն վեր հանելով շատ ախորժելի կուդար: Թագուհւոյն աչքերը կը փալիկէին սրտին ուրախութենէն, ու կ'ըսէր եղբօրը.

— « Ի՞նչպէս աղուոր, ի՞նչպէս վեհ է չորս կողմը տեսածնիս. ըսէ նայիմ ինծի, Միքայէլ, դուն ալ ինծի պէս ինքիրմէդ դուրս ելած չես, ու աւելի հանդիստ ու երջանիկ չես հոսքանքիչ մը առաջ վարը:

— Իրաւ անանկ է, պատասխան տուաւ Միքայէլ, մարդուս մարմնոյն զգացած ախորժը հոգւոյն ալ կը հաղորդուի, և ինծի անանկ մը կ'երեւայ աս վայրկենիս՝ որ ինչպէս մարդկանց բնակարաններն ուղիս տակ են, ասանկ իրենց անզգամութիւններէն ալ հեռու եմ: . . . Բայց սա վարը ինչկայ արդեօք, ու ինչու համարայսչափ բաղմութիւն ժողվուեր է հրապարակին մէջ:

— Հրախաղութեան կը սպասեն, ըսաւ օտարականը:

— Իրաւցընէ հրախաղին գլանիկները (Տիշենկ) կը սկսին վեր թռչիլ, ըսաւ Թագուհին:

— Նայեցէք նայեցէք, հրախաղութեան գլխաւոր տախտակամածը դետին ինկաւ կործանեցաւ:

— Մեղք, ի՞նչ աղուոր տեսարան պիտի ըլլար:

— Կը լսէք աղաղակներուն ձայնը :

— Տէր Աստուած, պոռաց Միքայէլ Հանդիսարանին չորս կողմը քաշուած վանդակները կը կոտըրտեն :

— Գազրոցի աշակերտներու անզգամաւթիւնն է ատիկայ, ըսաւ օտարականը . իրենց զուարձութեան պարապէլլելուն վրեժը՝ պարտիվէն կ'առնեն :

— Երջանիկ ենք մենք որ ատ շփոթութեան մէջ չգտնուեցանք, ըսաւ Թագուհին :

— Այլայլութիւնդ անցաւ անանկ չէ, հարցուց ՈՒԴՊԵՔ :

— Բոլորովին անցաւ :

— Անանկ է նէ՛ դեռ կրնանք վեր ելել :

Նշանը տուաւ, չուանները վարէն նարէն քակեցին, ու օդապարիկը քանի մը վայրկեան բարձրանալէն ետքը՝ կանկ առաւ :

Իրեք ճանապարհորդներն ալ մէկ բերան պոռացին տեսած բաներնուն զարմանքէն : Աչքերնուն առջեւ կը տեսնային տղուոր հովհաններ, որոնց մէջ անտառներ, մարդագետիններ, մշակուած անդաստաններ ու սալիտակափայլ գեղեր ցանուած էին, և իրենց զանազան գոյներով վը խառնուրդ մը կը ձեւացընէին, որ շատ հաճոյական կընծայէր աչաց : Աեաւ Անտառը Վիւրդեմպէրկի կողմէն, և Հուենուը Գաղղիոյ կողմէն՝ կը շրջապատէին այս

բնդարձակութիւնը . իսկ հեռուէն ալ Եւէ-
քէր գետը կը աեսնուէր որ օճապաղյա
շրջաններով զուարձանալէն եաքը՝ հորի-
զոնին մէջ կը կորառուէր թեթև միգով մը
պատած :

— « Երջանիկ երկիր , ըսաւ օտարակա-
նը՝ իբրև թէ ինքիրեն խօսէր , երջանիկ
երկիր , ուր Աստուած պարզեցէր է մար-
դուն բարեբեր հող մը , նաւարկելի գետեր
ու անտառախիտ լեռներ » :

Միքայէլ հառաջանք մը արձրկեց , ու

— « Շատ աւելի երջանիկ կ'ըլլար , ը-
սաւ կէս ձայնով մը , թէ որ զրադարտու-
թիւններն ու դատաստանները բոլորովին
իր սահմանէն վորնատած ըլլար » :

Օտարականը դարձաւ իրեն , և սլա-
տասխանեց .

— « Դժբաղդաբար ոչ ոք ինձմէ աւելի
այս բանիս ճշմարտութիւնը կը փորձէ :

— Դո՞ւ ալ ուրեմն բռնադատուած ես
իրաւունքդ դատաւորաց առջեւ պաշտապա-
նելու :

— Եւ այնպիսի հակառակորդի մը առ-
ջեւ , որ ամէն ջանք ՚ի գործ կը դնէ զիս կո-
ղուպտելու համար :

— Ես ալ նոյն վիճակին մէջն եմ , կըր-
կնեց Միքայէլ . թէ որ հակառակորդս դա-
տաստանին յաղթելու ըլլայ , բոլոր ինչուան
հիմա ձեռք ձգածս պիտի կորսնցընեմ :

— Ես պիտի կորսնցընեմ ինչ որ յուսով
կը սպասէի ձեռք ձգելու :

— Բոլոր աշխատութեանս պառւզը անյագ արծաթասիրի մը ձեռքը պիտի անցնի :

— Եսլոր յոյսերուս առարկան խարեցայ անդգամին մէկը պիտի վայլէ :

— Եւ շատ վախ ունիմ՝ որ օրէնքը արդարութեան դէմ՝ վճիռ պիտի կտրէ :

— Ես ալ վախեմ՝ որ նենդամիտ հնարքները պիտի յաղթեն իրաւանց :

— Ո՞չ, ըստ Միքայէլ, երկուքնիս ալ նոյն գրիի մէջ ենք, կ'երեայ որ դու ալ ինձի պէս Քրիստիանոս Լօֆմանի նման մարդու մը հետ կը կռուիս :

— Քրիստիանոս Լօֆման, պատասխանեց օտարականը. Ես եմ աս անունով մարդը :

— Դո՞ւ :

— Եւ հակառակորդիս անունն ալ Միքայէլ Ովդդէր է :

— Որ է իմ անունս » :

Երկու հակառակորդները զայրագին աչքերով մէյ մը նայեցան իրարու, ու ատելութեան հետ զարմանք մը նկարուած էր դէմքերնուն վրայ: Թագուհին սարսափեցաւ մնաց, ու մէկ ձեռքը եղբօրը ուսին վրայ դնելով՝ ըստ անոր.

— «Կ'աղաչեմ, Միքայէլ, վարիջնանք» :

Բայց անիկայ ուշադրութիւն չէր ընէր քրոջն ըստ ածին. և կրակ դարձած աչուըներն օտարականին վրայ տնկած՝

— «Ո! . Լօֆմանին զուրցածն, ըստ,

իր հակառակորդին վրայ՝ ուրիշ բան չէ
բայց եթէ զրալարտութիւն :

— Խսկ Պ. Ոփդդէրի զուրցածն ալ իրեւ-
նին վրայ՝ բոլորովին սուտ է, պոռաց տա-
քութեամբ երիտասարդը :

— Հոգին սիրես, վար իջնանք, կ'աղա-
չէր դողալովօրիորդն իր եզրօրը :

— Աղէկ աղէկ, պատասխան տուաւ
Միքայէլ. վարը աւելի դիւրաւ խօսք կըր-
նանք հասկըցընել իրարու :

— Եւ անանկ մը հասկըցընել, որ դիւ-
մացինին բերանը կղպուի », աւելցուց
Լօֆմանն նշանաւոր կերպով մը :

Զանդակին չուանը քաշեց, ու իրեք
ձանապարհորդները քանի մը վայրկեան
լուռ կեցած սպասեցին. բայց օդապարիկն
անշարժ կեցեր էր. Երիտասարդն երկրորդ
անդամ քաշեց, երրորդ անդամ մըն ալ.
բայց գունտը դարձեալ իր տեղն էր :

— « Այս ի՞նչպէս բան է, պահապանը
զանդակինն ձայնը չըլսեր, մրմռաց ու նո-
րէն զանդակը հնչեցուց :

— Պահապան չկայ վարը, ըստ Թա-
գուհին, որ գլուխը նաւակէն դուրս հա-
ներ նայեր էր :

— Իրաւունք ունիս, պատասխանեց
Միքայէլ ինքն ալ վար նայելով. խոռվու-
թիւնը գեռ կը շարունակէ, անտարակոյս
վախէն փախեր է : Նայեցէք թէ ինչ վայ-
րենի ուրախութեամբ բաղմութիւնը նըս-
տարանները կը զարնէ կը կոտրանէ :

— Հապասա երիտասարդներուն խումբն
որ ծառաղարդ ճամբաներուն մէջ կա-
խուած պղտի կանթեղները կը խորտակեն։
— Ահա մեր օդապարիկին տակն ե-
կան : . . . Ո՛վ Տէր :

— Ի՞նչ կ'ընեն :

— Չուանները բոլորովին կ'արձըկեն :

— Ի՞նչ կ'ըսես :

— Կայէ . . . »

Իրեք ճանապարհորդները միատեղ գլո-
ւուխնին դուրս երկրնցուցին, որչափ ճայն
ունէին նէ սլոռացին, ձեռքով նշաններ
ըրին . բայց բանը բանէն անցեր էր : Երի-
տասարդ աշակերտները կարծելով թէ նա-
ւակին մէջ մարդ չկար, նախ զանդակին
չուանն և յետոյ օդապարիկին չուանները
կտրեր էին . օդապարիկին ալ արտաքոյ
կարգի արագութեամբ մը դէպ'ի վեր թըռ-
չելով, քիչ ատենէն աներեւութացաւ աչք՝
երեկոյեան մառախուղին մէջ մտնալով :

Բ

աւ մատմասն մեղյ մատուան յասար
բազմ զի կամանման
հազար վի արք մէջ ապագան մէջարաբար
առան առան մէջարաբ պազր մէլուր
ուն ի , վախ ժաման ին ին ապացար
առան ու ին առան առան ին ապացար
ու առան առան ապացար ին ու ին
Մեր իրեք ճանապարհորդներն սկզբան
անօդուտ տեղը պոռացին կանչեցին , յու¹
սահատութենէն բան չմնաց որ չընէին .
բայց երբոր աչքերնուն առջևէն փախան
նախ խրամիրի պարտէզն , յետոյ բոլոր եր
կիրս , վհատութիւնը վրանին տիսուր հան
դարտութիւն մը բերաւ : Իրեքն ալ ան
շարժ լուռ կեցան , և մտքերնին ո և իցէ
բանի վրայ չէր պտըտէր :

Այնպիսի վիճակի մը մէջէին , որ ու
րիշ ինչ և իցէ տեսակ վտանգի հետ չկըր
նար բաղդատուիլ : Մարդս շատ առթի
մէջ կրնայ իր առջևի վտանգները դուշա²
կել . կամ գոնէ ինքզինքը պատրաստ կը
բունէ պատահարներու , պատմութիւննե
րէ կամ կարդացած գրքերէն կամկած ու
նենալով անակնկալ բաներու . բայց հոս
այս առթին մէջ ձախողութիւնը բոլորովին
յանկարծական էր . և ոչ իրենք իրենց օգ
նութիւն մը կրնային ընել , և ոչ ալ ուրիշ
ներէն կրնային յուսալ : Մարդուս սահմա
նէն դուրս ելած կրնային սեպուիլ . չէին
զիտէր թէ ինչ պիտի դայ գլուխնին , և ու
րիշ բան չէին կրնար ընել բայց եթէ ըս

պասել մահուան , որուն ժամանակն ալ
անծանօթ էր իրենց :

Թագուհին սարսափէն կէս մը մարած՝
զլուխն եղբօրը կուրծքին տուաւ մնաց .
եղբայրն ալ մէկ կողմէն վախի , մէկալ
կողմէն ալ անյուսութեան մէջ կը տատա-
նէր , որով բերանը խօսք չկար որ քրոջը
սիրտ տայ :

Քրիստիանոս Լօֆման , որ նաւակին
անդիի ծայրը նստած էր , մէկալներէն ա-
ւելի քիչ այլայլած էր , և երբեմն երբեմն
կարեկցութեան աչքով մը Միքայէլ Ռիդ-
դէրի և անոր քրոջը վրայ կը նայէր . սա-
կայն իրենց թշնամութեանն և այն փո-
խագարճ նախատանաց խօսքերուն յիշա-
տակն՝ որ քիչ մը առաջ իրարու զուրցեր
էին , գեռես կենդանի էր ասոնց երկուքին
սրտին մէջ , անոր համար իրարմէ կը խոր-
շէին ատելութեամբ , թէ ոլէտ վտանգը հա-
սարակաց էր :

Սակայն օդապարիկը դիշերային քամի-
ներուն խաղալիկ եղած , կը թափառէր ու
կը ծածանէր օդուն մէջ , մերթ երագաբար
օդը ճղբելով ծիծառնի մը նման որ դէպ՚ի
իրեն բոյնը կը վաղէ , մերթ ալ լեռներուն
գագաթանց վերեր կեցած կանկ կառնէր
ինչպէս անդղ մը որ թեւերը բացած ան-
շարժ կը կախուի երկնից բարձրութեան
մէջ : Երբեմն Ռիդդէր և Լօֆման զլուխ-
նին դուրս կը հանէին , և այն խաւարա-
մած անդունդին յատակին վրայ հաղիւ

հաղ ազօտ ու գողգոջուն լոյսեր կը նշմարէին, որ քաղաքի կամ գեղի նշան մընէր : Բայց կամաց կամաց երկրիս այս վերջին հետքերն ալ աներևոյթ եղան . օդապարիկն օդոյ վերին գաւառները հասաւ, անանկ որ հետզհետէ օդը սաստիկ կ'անօսրանար : Ճանապարհորդներն սկսան չափազանց նեղութիւն գտալ . բոլոր մարմիննին կը տագնապէր ցաւովք, և օդուն ցրտութիւնը, որ երթալով կ'աւելնար, կը սառեցընէր անոնց թմրած անդամները : Թագուհին բոլորովին ուժէ ինկած ըլլալով գետին սահեցուց ինքոյինքը եղեօրն ոտքին առջեւ :

— « Ի՞նչ կ'ընես, պոռաց Միքայէլ :

— Կ'ուզեմքնանալ, նուաղ ձայնով մը պատասխանեց օրիորդը :

— Արթնցիր, արթնցիր, կրկնեց եղբայրը դարհուրած . քունը մահ է : Վ եր եւ լիր, թագուհի » :

իսկ անիկայ անշարժ էր :

— « Թագուհի, նորէն կրկնեց Միքայէլ խելքը գլխէն գացած : . . . Ո՛վսուրք հրեշտակը, ձայնս չլսեր . ճար մ'ալ չկայ դինքը տաքցընելու . . .

— Ա՛ռ սա վերարկուն », ըսաւ դիմացէն ձայն մը :

Դլուխը վեր վերուց Ռիգգէր, ու տեսսաւ որ Լօֆման կը հանէր վրայէն իր մուշտակով պատած վերարկուն :

— « Հապա դու ի՞նչ պիտի ընես, հար-

ցուց Աիքայէլ զարմանքով, միանդամայն սիրտը շարժած :

— Ուժովներուն կ'յնայ կրել», պատասխան տուաւ Փրիստիանոս՝ վերարկուն տարածելով:

Աիքայէլ օգնեց անոր իր քոյրը ծածկելու . և նոյն միջոցին իր ձեռքն երիտասարդին ձեռքին հանդիպելով, բռնեց սխմեց զան.

— «Հիմակուան ըրածդ ամէն բան մոռցընել կու տայ, ըստւ. կը ցաւիմ որ ծանր խօսքեր զուրցեցի՝ որ սիրտդ վիրաւորած կ'ըլլան :

— Բանի մը վրայ մի ցաւիր, կրկնեց Լօֆման գորովեալ ձայնովմը. որովհետեւ դիմաւոր յանցաւորն ես եմ:

— Կարեկից ըլլանք ուրեմն իրարու, աւելցուց Աիքայէլ. քիչ ատենէն Աստուծոյ առջեւ համար սիրտի տանք մեր զգացմունքներուն և մեր գործոցը վրայ. անոր համար լաւ է որ գոնէ ատելութիւնը մէկդի ձգենք՝ քանի որ իր գիմացը գեռ չենք եւած :

— Ես ալ սրտիս մէջ ատելութիւն չունիմ, ձայն տուաւ անդիէն Փրիստիանոս, ահաւասիկ, Աիքայէլ Ոփողդէր, բարեկամութեան ձեռք կու տամբքեղի:

— Ես ալ կ'ընդունիմ, զուրցեց Աիքայէլ: Երկուքնիս ալ խաբուած էինք, Լօֆման. մէկդմէկ շար մարդ կարծեցինք, ինչու որ շահերնիս դմել իրարու հակա-

ուակ կ'ընէր . և զիրար չճանչնալով՝ մէկըդ
մէկ զրպարտեցինք : Ավասն , շատ անգամ
աս ասանկ կը հանդիպի մարդկանց մէջ .
զիրար կ'ատեն կամ իրարու անծանօթ ըլ-
լալով կամ սխալ կարծիք մէկմէկու վրայ
ունենալով : Շնորհակալ ըլլանք երկուքնիս
ալ Աստուածային նախախնամութեան , որ
այսսկսի ահաւոր վայրկենի մը զմեղ իրա-
րու քով բերաւ՝ որպէս զի հաշտեալ և
մաքուր սրտիւ կարենանք իրեն ատեանն
ելլալ :

— Ո՞չ , ես ալ ձեզի հետ կը միանամ ,
Միքայէլ , շնորհակալ ըլլալու իրեն , ըստ
թագուհին , որուն աչուըները բացուեր
էին :

— Ազօթենք ուրեմն , ազաղակեց Ոփդ-
գէր զրկելով զքոյրը . ուր էր թէ Աստուած
ներէր մեզի՝ ինչպէս որ մենք իրարու նե-
րեցինք :

Աս որ ըստ , զլուխնին բացին , ու ի-
րեքը մէկտեղ իրենց սկազատանքը սիրա-
միր հառաչանքներով օծած Աստուծոյ գը-
թութեանց աթոռն հասուցին :

Երբոր լմքնցաւ ազօթքնին , աղօտ պայ-
ծառութիւն մը սկսաւ արևելից վրայ բա-
ցուիլ . օրուան ծագումն էր : Հովեսր մինչեւ
ան ատեն զիրենք օդուն բարձրագոյն գա-
ւառները վերացուցեր էր , յանկարծակի
թեթեցաւ . օդապարիկն ան ատեն կամաց
կամաց սկսաւ վար իջնալ , և խեղճերուն
սրտին մէջ յուսոյ նշոյլ մը փայլեցաւ ,

ինչպէս որ մթին անտառի մը մէջ մոլորեւ լոյն ուրախութիւն է կայծակի մը վայրկեւ նական ահաւոր՝ բայց պայծառ լոյսը :

Աւրիշ կողմանէ ալ իրարու հետ հաշ տութիւննին արթընցուցեր էր իրենց կըտրընութիւնը . առաջ առելութիւնը մէկ մէկէ բաժնած ըլլալով զիրենք , իւրաքանչիւրն ինքդինքը միայն պիտի մխիթարէր և քաջալերէր . իսկ հիմա իրեք հոգի էին որ կրնային իրարու խրախոյս տալ և վշտակցութեամբ հանդարտեցընել զիրար :

Արեք վերջապէս ծագեցաւ , իրենք ալ անոր վառվուռն ճառագայթներուն զօրութեամբը Պատէնի դքսութեան անդաստանները տեսան : Կարծես թէ յարութիւն առին մեռելութենէ . ալ մինակ չէին օդուն մէջ խաւարով չորս կողմերնին սկասած . արեք կը վայըէր . աշխարհքս ալ կ'երեւար : Կը տեսնային գետերը , լեռներն , ու քաղաքները , որոնց մէջ կը բընակէին մարդիկ՝ իրենց նմանները , և որոնք աչքերնին թերես իրենց վրայ դարձուցած էին դէպ 'ի երկինք և փափաքանօք կը ցանկային զիրենք հիւրընկալելու ողջութեամբ :

Այս միջոցին օդապարիկը միակերպ վար էինար : Վերջապէս՝ սկսան որոշել իրար մէ անդաստանները , տուներն ու մարդիկները : Յանկարծակի Ոփդդէր ուրախութեամբ մը աղաղակեց . որովհեաւ տեսեր էր Աէօրահ քաղաքն , և քիչ մը հե-

ոռւ՝ բլուրներու զառ՝ ՚ի վայրին վրայ՝ իր գեղն ու իր անդաստանները։ Հովք դէպ ՚ի այն կողմը կը տանէր զիրենք։ Քիչ վերջը այն մարդագետիններուն վրայ հասան, որ բլուրներուն չորս կողմն առած են։

Թագուհին ձեռքերն իրարու միացուցած կը հեծեծէր. աղէկ կ'որոշէր իրենց բնակարանին տանիքը, կաղնիի ծառերու անտառն ուր նստած կ'աշխատէր, և պրդտի առուակն որ ժայռերն անոյշ ձայնով մը համբուրելով կը սահէր կ'անցնէր։ Միքայէլ ալ կու լար։ Այդ վայրկենին օդապարիկն, որ ինչուան ան ատեն միշտ վար իջեր էր, կամաց կամաց նորէն վեր սկըսաւ ելլալ թեթև քամիէ մը մղուելով։ Օրիորդն ու եղբայրը յուսահատական աղաղակներ հանեցին, ինչուան կէս մէջք նաւակէն վար ծոեցան թեերնին բացած, իրեւ թէ դէպ ՚ի իրենց բնակարանը կ'ուղէին նետուիլ։

— « ԱՇ, ճար մը, միջոց մը չկայ վար իջնալու, պոռաց Թագուհին։

— Կայ ճար մը, պատասխանեց Լօփման, բայց վտանգաւոր է։

— Ինչ ալ որ ըլլայ, շատ աւելի աղէկ է քան այս հոգեվարքն, ըստ Ոփդդէր մէյ մը միտքդ բեր անցուցած զիշերնիս։

— Իրաւ կ'ըսես, ըստ երիտասարդը. արդէն ուրիշ միջոց չունինք աղտատութեան. փորձենք տեսնանք . . . »։

Կամացուկ մը ոտքի վրայ ելաւ, բար-

ձրացուց Երկաթածայր գաւաղանն որ ինչ
չուան ան ատեն քովը պահած էր , ու
պատռեց օդապարիկին պատատը :

Կարծես թէ օդապարիկը հառաջանք մը
արձըկեց , և արտաքոյ կարգի շարժմունք
ներ ըրաւ կենդանի արարածի մը նման
որ վէրք մը առած ըլլայ : Վիչ մը ատեն երեքն ալ քար կտրած մնացին անհնարին
տարտամութեան մը մէջ : Կազը բացուած
ծակէն թափով դուրս կը փախչէր . օդա-
պարիկը թուլցած՝ փայլակի սկէս արա-
գութեամբ դէպ ՚ի վար սրացաւ , ինչպէս
թէ անդունդի մը մէջ զլորէր : Ճանա-
պարհորդներն աչքերնին գոցեցին , բոլոր
անդամնին բռնուեցաւ ու տեսակ մը ան-
զգայութեան մէջ էին . . . :

Մէյ մ'ալ յանկարծ վերէն վար պատ-
ռուելու ձայն մը լսեցին , ուսկից անմիջա-
պէս ետքը ուժով մը ցնցուեցան . ահով
դոզով գլուխնին վեր վերուցին . մէյ մ'ալ
տեսնան որ օդապարիկը եղեին ծառի մը
վարի ճիւղերէն կախուեր էր , և նաւահին
ալ քանի մը ոտք միայն գետնէն վեր կը
ծածանէր :

Գ

Այս օրը իրիկուան դէմ Լօֆման և
Ռիդդէր բլրոյն զառ 'ի վայրին վրայ շի-
նուած տան մը պատուհանին կրթընած
կը նայէին : Միքայելի տունն էր ասիկայ ,
որ վտանգէն անմիջապէս խալրսելնէն ետ-
քը՝ հոն բերեր էր զմանապարհորդակիցը :

Միքայէլ ու քոյրն առջի բերան ուրիշ
բան չըրին՝ բայց եթէ անոր հետ ուրախա-
նալ այդ անկարծելի երջանկութեանն հա-
մար . բայց երբոր մէյ մը առջի ուրախու-
թիւնն անցաւ , Ռիդդէրի միտքն ինկաւ իր
վիճակը , որ մեծ վտանգի մէջ էր : Ա՛լ բե-
րանը առաջ չգնաց խօսելու , ու խել մը
ատեն լուռ կեցաւ : Քրիստիանոս , որ դաշ-
տորէից վրայ կը նայէր , յանկարծ դար-
ձաւ հարցուց իրեն .

— « Ինչուան ուր կը տարածուի քու
կալուածդ , Պ . Ռիդդէր » :

Միքայէլ այլայլած վեր ցատքեց , կար-
ծելով թէ շահասիրութիւնն է որ խօսե-
ցընել կու տայ իր դիմացինին .

— « Խնչ , կուզես կարծեմ իմանալ թէ

որչափ երկիր ձեռքդ կ'իցնայ՝ թէ որ դաւաստանը վաստըլելու ըլլաս, ըստ դառնութեամբ մը :

— Երաւ կ'ըսեմքեզի՝ որ և ոչ մտքէս անցեր էր, պատասխանեց Լօֆման շփոթած :

— Հոս ամըչնալուրան չկայ, ըստ Ոփդդէր . ամէն մարդ իրեն իրաւանցը վրայ կը վստահի : Հիմա քեզի կը ցուցընեմ կալուածին սահմանները » :

Եւ սկսաւ ետեէ ետեւ ցուցընել անտառներն, անգերն ու մարդագետիններն որ այն կալուածին մասունքն էին :

— « Այս ինչ աղէկ կարգի դրուած երկիր է, ըստ Քրիստիանոս :

— Բոլոր ժամանակս ու բոլոր խնամքս ասոր տուեր եմ: Դեռ ուրիշ շատ կերպով սիստի լաւցընէի այս երկիրը . բայց ո՞գիտէ թէ դեռ քանի օր սիստի անցընեմ հոս, թերեւս հիմա այս վայրկենիս ալ առ երկիրս իմն չէ . . . » :

Այս խօսքս ըսելու ատեն՝ Թագուհին ներս մոտաւ, դէմքին վրայ այլայլութիւննկարուած . ձեռքը նամակ մը կար՝ Մանհայմէն եկած :

— « Պ. Լիդդոֆիէն է, հարցուց Մեքայէլ երեսին գոյնը նետելով:

— Այս, իրմէն է, պատասխանեց օրիորդը :

— Ուրեմն ըսել է որ վճիռը կտրուեր է, հիմա կ'իմանանք » :

Չեռքը երկնցուց որ առնէ նամակը , կը դողդըղար խեղճին ձեռքը . բայց թագուհին սխմեց զան , ու երկչոտ աչքով մը դէալ ՚ի Լօֆման նայելով ,

— « Ա՞չ , ինչ որ ալ ըլլայ , ըսաւ , մի մոռնար որ ատելութիւնը մէկդի թողուցիր :

— Նամակը կըսեմ , տուր ինծի սա նամակը » , խօսքը կարեց Միքայէլ խոռոշեալ ձայնիւ :

Որիորդը քայլ մը ետ քաշուեցաւ :

— « Նախ խոստացիր , ըսաւ հաստատ կերպով մը , առանց քէնի ու ոխի յանձն առնելու ինչ որ վճիռ ելած է » :

Եւ ձեռքովը ցուցընելով բլրոյն ստորոտն այն եղեին ծառը , որուն ճիւղերէն դեռ կախուած էին օդապարիկին կտորները , աւելցուց .

— « Յիշէ ամպերուն մէջանցուցած զիշերնիս » :

Ոփդդէր և Լօֆման իրարու նայեցան : Ակզրան քիչ մը ատեն տարակուսի մէջ կը ծփային . ետքը իրարու ձեռք տուին :

— « Այո , ըսաւ Միքայէլ , չեմ ուզեր ըսուի որ վտանգը միայն մեր սիրտերը գըթութեան շարժեց : Աստուծոյ բարերարութիւնը զմեզ խալքսելէն ետքը , կ'արժէ որ մեր երախտագիտութիւնը ցուցընենք հըսպատակելով իրեն կամացը : Փրիստիանուս Լօֆման , մենք մեր թշնամութիւնը հոն օդուն մէջ թողուցինք . հիմա նորէն եր-

կրիս վրայ ձեռք չառնենք զան։ Ինչ վճիռ որ
բերէ այս նամակը, ահա կ'իմացընեմ քե-
զի՝ որ առանց կրքի պիտի ընդունիմ զան։

— Ես ալ կ'օրէնեմ այս նամակն որ ին-
ծի բարեկամ մը շահեցուց, ըստ Փրիս-
տիանոս, թէ և բոլոր իմ յոյսերս մոխրի
վրայ նստեցընելու ալ ըլլայ»։

Ան ատեն Թագուհին տուաւ նամակն
եղբօրը, որ աս անդամ առանց դողալու
տուաւ զան ձեռքը, աչքէ անցուց ու թե-
թե մը գոյնը նետեց։ Ետքը դարձաւ երի-
տասարդին

— «ԱՌ ասկէ վերջը կալուածին տէրը
դուն ես, Պ. Լոֆման, ըստ։

— Ուրեմն դատաւորներն իմ կողմու
կտրեր են վճիռն, աղաղակեց Լոֆման ու-
րախութեան խնտումով մը։

— Ահաւասիկ վճիռը»։

Փրիստիանոս առաւ թուղթը, զոր կու-
տար իրեն Միքայէլ։

— «Այսուհետեւ, շարունակեց Ռիդդէր,
աղգականիդ ստացուածքը քուկդ են . . .

— Կալուած մը ունենալը բարեկամի մը
վայելքէն վեր չէ»։ Խօսքը կտրեց Լոփ-
ման՝ պատռելով վճիռը։

Ռիդդէր զարմանքէն ապշեցաւ։ Իսկ
Թագուհւոյն աչքերը լեցուեցան։

— «Այո, կրկնեց երիտասարդը, ես
հոս հիւրի մը պէս մտայ, թշնամւոյ մը պէս
չեմ կենար հոս։ Դու որ զիս այսափ վե-
հանձնութեամբ հոս ընդունեցար, զու

մէջերնիս միջնորդ մը գտիր որ երկուքնիս
ալ չզրկէ մեր իրաւունքներէն :

— Ե՞ս, ըստ Ոփդգէր սիրան ելած .
ահ, զնվ կրնամ գտնալ . . . :

Լօֆման Թագուհւոյն վրայ նայեցաւ,
որ աչուըներն համեստութենէն վար ա-
ռաւ . ետքը Միքայելի ձեռքէն բռնելով՝

— «Անիկայ որ, ըստ, մեր բարեկամու-
թեանը պատճառն եղաւ, թող ինքը զօրա-
ցընէ այս կապը, որով և աննախանձ վայ-
լենք մէկտեղ կալուածը :

— Ի՞նչպէս կ'ըլլայ ասիկայ :

— Թէ որ բարեկամութեան կապէն աղ-
զականութեան զօդն անցնինք . :


Ոփդգէր ժպտելով մը նայեցաւ Թագու-
հւոյն՝ իրեն հաւանութիւնն առնելու հա-
մար . անիկայ ալ պատկառանքով մը զիջա-
նելու նշան տուաւ ու ձեռքերովն երեսը
ծածկեց :



ամենալուս ու պիտի ցի բարեվի ամենալուս
— մէջնալուս ուս ու մինչ յուն
և առ մազին դժշախի առաջ ։ ա՞յ —
— առաջ առաջ առաջ ինք, առ
առաջ առաջ առաջ առաջ առաջ ։
— ուսի մէջնալուս ուս ու մինչ յուն
մազնայ օնցած պիտի ուս ուս առաջ
առաջ առաջ ուսի առաջ ուս ուսի ։ —
առաջ ուսի առաջ առաջ առաջ առաջ առաջ
առաջ առաջ առաջ առաջ առաջ ։ —
առաջ առաջ առաջ առաջ առաջ առաջ ։ —

ԱՄԷՆ ԽԱԶ ԾԱՆՐ Է

Ա.ՄԷՆ ԽԱԶ ԾԱՆՐ Ե



Իր վիճակին վրայ գոհ չեղող ու նախանձոտ մարդ մը ոչ երբէք ուրախութիւն, ոչ երբէք հանգիստ կրնայ ունենալ . միշտ տագնապի մէջէ , որ իր կենաց ամենէն քաղցր վայրկեաններն ալ կը թունաւորէ դառնութեամբ : Ճանապարհորդի մը կրնայ նմանցուիլ , որ ամէն մէկ նոր քայլ առնելուն՝ ոտքը մտած փուշին խայթը միշտ կը զգայ . այսպէս տժգոհին սիրտն ալ ամէն մէկ դիպուածէ կը վիրաւորուի :

Ոտպերդ Հոք և Սամուէլ Հիւլինս անուն երկու անդղիացի՝ տասուերկու տարիէ ՚ի վեր մի և նոյն տան մէջ իրարու դրացի էին . և ինչպէս որ սովորական է , ըստ ինքեան ասոնք պէտք էր իրարու հետ սիրով և բարեկամութեամբ վարուէին . բայց դժբաղդաբար Սամուէլ , որ Նելսոն հոչտիկաւոր ծովակալին հրամանատարութեանը տակ ծովային դինուոր եղած էր , Դրաֆալկարինաւամարտին մէջ իր ոտքերէն մէկը կորունցուցած ըլլալով , տէրու-

թենէն պկտի թոշակ մը փոխարէն կ'ոռունէր : Այս թոշակը անանկ Ռոպերդի նախանձը կը շարժէր , որ կը տրտնջար միշտ թէ ինչպէս իր ոտքերուն երկուքն ալ ողջ մնացեր են , և թէ ինչպէս երջանիկ եղած կ'ըլլար՝ թէ որ ինքն ալ Հիւլինսի պէս այնպիսի շահաւոր կերպուլ իր ոտքերէն մէկը ծախած ըլլար : Ամէն անգամ որ տան վարձքը վճարելու կ'երթար , քթին տակէն մումուալով կ'ըսէր թէ ինչպէս երջանիկ էր իր դրացին , որ կրնար առանց նեղութեան վճարել իր վարձքն ու հանգստութեամբ ասպրիլ , որովհետև թագաւորէն թոշակ ունէր . իսկ ինքը՝ խեղճ ողորմելի՝ հազիւթէ ծայր ծայրի կրնար բերել տարւոյն վերջն ու պարտատէրները գոհ ընել :

Սկզբան Ռոպերդ այս խորհրդածութիւնները կամ մոքէն կ'ընէր , կամ ցած ձայնուլ ինքնիրեն կ'ըսէր . բայց քանի դնաց՝ ձայնը բարձրացուց , ու ալ իր սովորական խօսակցութիւնը դարձուց :

Անգամ մը որ չէր կրցած ժամանակին տան վարձքը վճարել , ու տրտում տիսուր կ'երթար տիրոջը՝ Պ . Դէյլըրի տունն որ իմացընէ իր ուշացընելուն պատճառն ու ներումն խնդրէ , ճամբան իր Հիւլինս դրացւոյն հանդիպեցաւ , որ ժամացոյցի մը պէս ճիշդ էր իր վարձքն հատուցանելու ու Պ . Դէյլըրի տնէն կը դառնար : Ռոպերդի վրայ գրեթէ հիւանդութիւն կուգար՝ երբոր Սամուելը կը տեսնար . ուստի

երբոր աս անդամ՝ ալ գլուխը ծռած Հիւլ-
ինսի բարեն առաւ, աչուքները ցուկի մը
նայուածք ունէին, որ եղջիւրները կը ցու-
ցընէ վրան վազող շուներուն : Երբոր տի-
րոջը տունն հասաւ, աղէկ յանդիմանու-
թիւն մը լսեց . Պ . Դէյլը օրինակ բերաւ
իրեն՝ դրացին, որ միշտ որոշեալ ժամա-
նակին անվրէալ կը հատուցանէր և առանց
փող մը պակաս տալու :

— « Անանկ է, անանկ, պատասխա-
նեց Ռոպերդ, մարդ կայ որ գոզը արծա-
թով լեցուն կը ծնանի . Հիւլինս ըսածդ
մեծ բարերազդութեան մը հանդիպած է,
և իմ զարմանալս չդար թէ ճիշդ ատենին
կը վճարէ, որովհետեւ աղէկ թոշակ մը
ունի :

— Իրաւ Հիւլինս թոշակունի, պատաս-
խան տուաւ Պ . Դէյլը, բայց գիտես թէ
ինչ ծանր խաչ է իր հիւանդութիւնը . և
թէ որ ան ձախորդութիւնը քու գլուխդ
եկած ըլլար, ան ատեն լսելու էր գան-
դատներդ :

— Զէ, չէ . թէ որ ես ալ իրեն պէս քսան
տարի առաջ ոտքիս մէկը կորանցընելու
բազդն ունեցած ըլլայի, ինչ հարստու-
թեան աղբիւր եղած պիտի ըլլար ինձի հա-
մար այն օրը : Ես մէկ ոտքս միայն չէ, հա-
պա մէկ ձեռքս ալ կու տայի, թէ որ այն
մէկ զրկմամբ՝ Սամուելի առած վարձրը
դար ինձի : ինչ, դու իրեն փայտէ ոտքը
ծանր խաչ մը կը սեպես, ես ընդ հակա-

ուակն միաքս դրած եմ որ թոշակին վայելքը շատ թեթևցուցած է զանիկայ։ Ես կարծեմ թէ քան զան աւելի մեծ խաչ չկայ՝ որ մէկը բռնագատուած ըլլայ միակերպ աշխատելու, տան վարձքը վճարելու համար»։

Պ. Դէյլըր զուարթ բնութեամբ մարդ մըն էր, միանդամայն աղէկ զննող։ Շատոնց գիտած ըլլալով Ոռովերդի նախանձու բնաւորութիւնը, ուղեց փորձով համոզել դիմացինը որ ամենէն թեթև խաչն ալ անհամբեր մարդուն համար խիստ կը ծանրանայ։

— « Ես կը տեսնամ, ըստ Հոբին, որ զու աշխատելու շատ յօժարութիւն չունիս . շատ աղէկ, ես կրնամ խալըսել ըզքեզ աս նեղութենէն, որովհետեւ խիստ դժուարին կ'երեայ քեզի . միայն մէկ սլըդաի պայման մը կը զնեմ։ Դրացւոյդ՝ Ատմուելին խաչը դիւրաւ կը տարուի կ'ըսես, անանկ չէ . . . ուրեմն զու ալ յանձն կ'առնես շատ աւելի թեթև խաչ մը . թէ որ առնես, ես ալ մէկ ստակ մը չեմ պահանջեր քեզմէ տան վարձքին համար։

— Բայց ինչ տեսակ խաչ պիտի գնես ուսիս վրայ, հարցուց Ոռովերդ այլայլած, վախնալով որ իրեն ընելու բանը չէ առաջարկութիւնը։

— Ահաւասիկ ստ խաչը, ըստ Պ. Դէյլըր ու կաւիճով մը (Տէ. Թռկովկիր) ճերմակ խաչ մը քաշեց Ոռովերդի զգեստին

վրայ . որչափ ատեն որ աս խաչը վրադ
տեսնամ , վարձքեգ ազատ ըլլաս » :

Հոք սկզբան կարծեց որ Պ . Դէյլը խըն-
տալու համար կ'ըսէ . բայց երբոր իմացաւ
թէ իրաւ է զուրցածը ,

— « Զըսես ան ատեն , աղաղակեց ու-
րախութենէն , ասկէ ետքը ալ ինձմէ ըս-
տակ առնելիք չունիս , որովհետեւ ես սի-
րով յանձն կ'առնեմ՝ աս խաչը մինչեւ ցմահ
վրաս տանելու » :

Մէկէն տնէն դուրս ելաւ դնաց՝ անանկ
սրտի դոհութեամբ մը , որ ինչուան ան ա-
տեն չէր ունեցած , չէր կրնար հաւտալ
իր երջանկութեանը , և ճամբան քալած ա-
տենը՝ Պ . Դէյլը իսենթութեանը վրայ կը
խնտար , որ ասանկ թեթև բանով մը կ'ա-
զատէր զինքը վարձքը վճարելէն : Տուն
մտած ատենը անանկ խնտում դուարթ էր
երեսն , որ կենացը մէջ անանկ օր չէր ու-
նեցած . ուստի ձայն մը չհանեց , գան-
գատ մը չըրաւ առ անդամ՝ տանը բարե-
կարգութեանը վրայ . և շանն ալ թողուց
որ գայ իրեն առջև նստի , որ ուրիշ ան-
դամ տեսնուած բան չէր :

Եկածին պէս նստած ըլլալով , իր կնիկն
առջի բերան չէր տեսած կռնքին վրան
ունեցած խաչը . բայց երբոր էրկանն ե-
տեւ անցաւ կըուցաւոր ժամացոյցը լարե-
լու համար , յանկարծ պոռաց մէյ մը դառն
ձայնով .

— « Աս ինչ է , Ոսպերդ , ո՞ւր դացեր

Ես : Կոնակիդ վրայ խաչ մը կը տեսնամ
որ ոտք մը երկայնութիւն ունի . անտարա-
կոյս գինետուն գացեր ես , ու գինով բա-
րեկամներէդ մէկը աս խաղն ըրեր է քեզի՝
ամենուն առջև ծիծաղելի ընելու համար
գքեզ . . . կարծես թէ այսպիսի նշանի մը
կարօտ էիր անմիտ երենալու համար :
Ոտքի վրայ ելիր տեսնանք , ու հանգարտ
կեցիր , որպէս զի վրձինով հանեմուա խա-
չը կոնըկիդ վրայէն :

— Մէկդի գնա , աղաղակեց Հոք ետե-
քաշուելով . զգեստներուս զու մի խառ-
նուիր . նայէ որ երթաս գուշաներդ հիւ-
սես :

— Զէ , չէ , առանկ բան չըլլար , պա-
տասխանեց կինը՝ կամաց կամաց ձայնն
աւելի բարձրացընելով . ես չեմ ուզեր որ
երիկս խախք ու խաւեր ըլլայ ըոլոր գե-
ղին մէջ , ալէտք է որ սա խաչը մերցընեմ ,
կ'ուզէ զգեստդ պատռուի նէ ալ » :

Աս ըսաւ , ու վրձինը ձեռքն առած՝ վր-
ան հասաւ ու կ'ուզէր մաքրել : Որոպերդ
տեսնալով որ անկարելի է անոր ձեռքէն
խալըսիլը , ելաւ փախաւ ու տան դուռը
ուժով մը քաշեց իր վրայ :

— « Ա՛ս աստիճանի կտտաղութիւն ,
սկսաւ ըսել ինքնիրեն՝ քալելու ատենը .
թէ որ աւելի անոյշ կերպով ըսած ըլլար ,
կ'իմացընէի իրեն ունեցած բարեբաղդու-
թիւնո . բայց արժանի չէ զիտնալու :

— Հաւ հաւ հաւ , խնոտաց անդիէն ծեր Ֆօրս

խանութպանն՝ երբոր Հոքը տեսաւ . ինչ
բան է սա կռնըկիդ վրայի ճերմակ խաչը :
— Քեզի ինչ , ոռւ քու զգեստներդ հո-
գա , Պ . Ֆօքս , պատասխանեց զայրազին
ու անցաւ գնաց :

— Պ . Հոք , ըստ անդիէն Աղիսլենս օ-
րիորդը , որ նպարավաճառի (ՏՅ . Պազզալ)
մը զաւակն էր , կեցիր վայրկեան մը , որ
կռնակիդ վրայ քաշուած մեծ խաչն աւ-
րեմ :

— Ռինկաներդ ծախելու մտադիր եղիր
դու , չէ թէ պարապորդութեամբ ճամբէն
անցնողները դիտելու » :

Խեղճ աղջիկը կերած յանդիմանութե-
նէն շփոթելով , մէկէն խանութը մտաւ :

Այս միջոցիս Հոք մսավաճառին տանը
առջեն հասաւ , որ սեմոցը վրայ կեցած՝
իր դրացի գարբնին հետ կը խօսակցէր :

— « Խնչպէս աղէկ ատենին . հասար ,
ըստ դարբինն ու կեցուց Ոտպերդը , ես
ալ քեզի կը սպասէի ». և սկսաւ հարկա-
ւոր դործքի մը վրայ հետը խօսք բանալ .
բայց հազիւ թէ խօսիլ սկըսեր էր , ան-
դիէն Գիւրդըն ըստւած պառաւ կինը վը-
րայ հասաւ՝ կապոյտ գոգնոց մը վրան ա-
ռած , ու

— « Տէր Աստուած , զոչեց զոգնոցովի
երեսը ծածկելով , բարեկենդանի կերպա-
րանք առեր ես , Պ . Ոտպերդ . ամօթ է
քեզի » :

Ոտպերդ դարձու որ ըսէ որ հանդարս

թողաւ զինքը . բայց դարբինն ան ատեն տեսնելով Պ . Դէյլըրի քաշած նշանը ,

— « Ո՞հ , ոհ , նայեցէք սրւոր , բայտ ծիծաղելով , Ճերմակ խաչ անուն գինետան նշանն իրեն կռնակը կախեր են :

— Զէ , չէ , բայտ մսավաճառը . ես կարծեմ թէ իր կնիկը կպուցեր է աս խաչը վրան՝ որպէս զի չըլլայ որ յանկարծ կորսրնցընէ զինքը » :

Հոք տեսնելով որ գլուխ պիտի չելլայ ասոնց հետ , մտածեց խալըսիլ ձեռքերնէն . ուստի անխելք սլառաւ՝ ըսելով կնկան , միւսներուն ալ՝ խելքերնիդ սիրեմ , խենթեր , փախաւ հոնտեղէն . բայց խաչն սկըսաւ ծանրանալ իր ուսոցը վրայ՝ որչափ որ առաջ չէր կարծէր :

Կարծես թէ նոյն օրն ալ բոլոր աշխարհք կամաւ կամ թէ ըսենք գիտնալով իր զիմացը կ'ելլար . որովհետև հաղիւ թէ քանի մը քայլ առաջ դնաց , դպրոցին առջեն հասաւ : Տղաքն ան վայրկենին դպրոցէն կ'ելլային՝ ոչխարներու խմբի պէս դուրս նետուելով , և ինչպէս որ ամէն մարդ գիտէ՝ ան ժամանակին տղոց առջեւ ինչ դուարձութեան տոփիթ ելլէ նէ , ձեռքէ չեն փախցրներ : Հոք զաստնք տեսածին պէս՝ զլուխը ծիւն իջաւ , որովհետև խմացաւ զլխուն գալիքը , ու յանցաւորի մը պէս կը դողդըղար : Իրաւունք ունէր վախճանալու . հաղիւ թէ դպրոցին գրանն առջեն անցաւ , մէյմալ աղաղակ մըն է փրթաւ . ալ լսելու

էր սուկելու և ծաղը ընելու ձայները . յիսունի չափ տղաք սկսան ասոր ետևէն վազել ձեռքով ցուցընելով զինքը , ու գըլխարկնին դէպ ՚ի վեր նետելով :

— « Նայէ նայէ , կըսէր մէկը , կարծեսթէ ոչխար մըն է՝ որուն վրայ սպանդանոց տանելու նշանը դրեր են :

— Զես տեսնար , կը պատասխանէր մէկ ուրիշ մը , որ խաչակիր եղեր է ու Պաղեստին պիտի երթայ » :

Եւ խնտալու ու սուլելու ձայներն երթաւով աւելի կը բարձրանային :

Հոր բարկութենէն երեսին գոյնը նետեց . կատղած շան մը պէս ետ դարձաւ , ու անտարակոյս ան տղոց մէկ քանին գետին կը փոէր , թէ որ Պ . Ճոհսըն՝ դպրատան վարժապետն ան միջոցին դպրատան դռնէն դուրս չելլար :

Որոպէրդ քովը մօտեցաւ , ու դանդաւեցաւ որ ապանկ անզգամ ու լիրք աշակերաներ ունի : Պ . Ճոհսըն քաղցրութեամբ պատասխան տուաւ՝ թէ իրաւ տըղայոց ըրածը լիրք համարձակութիւն է , և թէ ինքը ամենայն խստութեամբ կը պատժէ զանոնք , բայց իր կոնըկի խաչն ալ այնպիսի բան մըն է՝ որ տղոցմէ աւելի խելացիներն ալ կրնայ խնտացընել :

— « Քեզի ինչ պէտք աս խաչն , ըստ զայրագին Որոպէրդ , կոնակս իմս չէ , ով զնեց զան ինծմէ » :

Վարժապետը դպիովն հաւանութեան

նշան տուաւ խնտալով, և Հոր շարունակեց իր ճամբան։ Բայց խաչին ծանրութիւնը հետզետէ կ'աւելնար։ Ակսաւ մտածելու ինքնիրեն ըսել որ շատ դիւրին բան չէր երենար՝ Պ. Դէյլըրի ստակ վճարելէն խաւոսիլը։

— « Հիմա որ այսչափ կ'արհամարհուիմ ու ամենքը վրաս կը խնտան, հապա ի՞նչ պիտի ըլլայ թէ որ ասոր պատճառը մէջ մը դուրս տարածուի . աս այսակէս ըլլալէն ետքը՝ աւելի աղէկ էր որ Պ. Դէյլըր կը ունակս թուղթ մը կալցընէր՝ ծանուցանելով մէջն որ ալ ասկէ վերջը ինձմէ ստակ սիրի չառնէ»։

Ասանկ խորհրդածութիւններ ընելով, գինետան մօտեցաւ . ու անկէց ալ անդին կ'ուզէր անցնիլ, բայց քանի մը քայլ հեռու Պ. Դէյլըր դիմացն ելաւ, անդիի կողմէն ալ իր Հիւլինս դրացին, որ փայտէ ոսքովը կամաց կամաց կը քալէր, ու Հարրի Ադօք անունով հիւսին հետ կը խօսէր։ Հարրի Ադօք նոյն գեղին ամենէն զուարձախօս մարդն էր, ուստի Հոր աւելի մեռնիլ յանձն կ'առնէր՝ քան թէ անկէ ծազր ըլլալ Հիւլինսի առջեւ։ Ուստի անոր ձեռքէն ազատելու համար՝ գինետունը մտաւ . բայց կան ալ շատ շիրցաւ կենալ։ Երրոր գինի խմազներուն աջքը զարկաւ Հորի խաչը, ալ տեսնուսու ու լսելու բան էր անոնց ձեւերն ու աղաղակները . — « Ապրիս ապրիս, Պ. Ռուլերդ, կ'ըսէին, նայիս որ

միշտ ասանկ զուարճացընես զմեզ ։ մէկ ուրիշ մըն ալ — « կապիկները ուր կը մնան քովդ , կը սլոռար . ելիրքիչ մը խաղա ալ մեղի , աշխատութեանդ վարձքը սիրով կը վճարենք ։ Ոտպերդի ներսը կրակն առաւ , անանկ բորբոքեցաւ՝ որ ծանր խօսքերով սկսաւ նախատել զանոնք . անոնք ալ իրմէ վար չմնալով , կոհւը տաքցաւ , և գինեվաճառը վախնալով որ ձեռք ձեռքի կու գան , հրամայեց իր ծառաներուն որ զմոպերդ դուրս վորնտեն :

Ոտպերդ իր տունէն դուրս անոր համար ելած էր՝ որ մօտի զեղն երթայ տեսնայ թէ ինչ տեսակ աշխատանք էր որ կ'ուզ զէր մէկն իրեն յանձնել . բայց անանկ այլայլեր էր Յօքսի , Աղիվէնսի , դարբնին , մնավաճառին , Դիւրգընի և դպրոցի աշակերտներուն հանդիպելովը , որ միաքը դրաւ տունը դառնալ , յուսալով որ հոն աւելի հանգիստ կրնայ ըլլալ :

Տեսած կ'ըլլայ մէկը սեպտեմբեր ամսուն մէջ թէ ինչպէս որսորդէն վիրաւորուած կաքաւը կը ջանայ վախչիլ դաշտին մէջ գրեթէ մէկ թեսովը թոչելով : Ճիշդ անոր կը նմանէր Ոտպերդ , երբոր դէալ ՚ի իր տունը կը դառնար , որ գեղին անդիի ծայրն էր : Քիչ մը ատեն շուտով կը քալէր՝ որ ետեւէն մարդ չհասնի . երբեմն ալ վայրկեանը քայլ մը հազիւ կ'առնէր , որպէս զի շըլլայ որ դիմացի տեսած մարդն անցնի . մէջ մը ճամբէն կ'երթար , մէջ մը

անդաստաններուն մէջէն , թուփերուն եւ տեւէն քալելով , պատերու տակէն անցնելով , և ամենայն կերպով ջանալով որ մէջիու մը աչքին չհանգիպի : ԱՌ անտանելի ծանրութեամբ կը ճնշէր զինքը խաչը :

Ա երջապէս հասաւ իր տունն , ուր կ'ուզէր հանգիստ գտնալ : Բայց երբոր կնիկը տեսաւ զինքը , սկսաւ պոռալ .

— « Ամօթ չէ քեղի որ գեռ ատ խաչը կոնակդ կեցեր է . հինգ վեց հոգի մեր դրացիներէն եկան հարցուցին ինծի՝ որ արդեօք խելքդ կորսնցուցեր ես : Շուտ , թող տուր նայինք որ զգեստիս ծայրովը մաքրեմ վրայէդ սա խաչը :

— Մի մօտենար քովս , կնիկ , աղաղակեց Ոռոգերդ ինքիրմէն դուրս ելած :

— Զիս մեռցընելու ալ ըլլաս , ես զքեզ ասանկ պիտի շթողում . չեմ ուզեր որ էրիկս ամենուն ծազրելի ըլլայ : Հանէ սա զգեստդ . հանէ կըսեմ շուտով , կը հասկընա՞ս » :

Աս ըսելով ուզեց Հոբի ձեռքը բռնել որ զգեստը հանէ վրայէն . բայց անիկայ ուժով մը հրեց զինքը . կնիկն ալ , որ արդէն անհամբեր էր բնութեամբ , ապտակ մը իջեցուց երկանն երեսը : Երկու կողմանէ ինչպէս որ պէտք էր նէ ձեռք ձեռքի եկան ու զիւահարներու պէս կը կանչութուէին . դրացիները ձայնը լսելով , վազեցին եկան ու բաժնեցին էրիկ կնիկ իրարմէ , անոնց տեղը իրենք ամբչնալուաս կռուցն վրայ :

Հարկ չէ ըստոր ամենքը յանցանքը Ուս-
պերդին տուփն ու զինքը մեղադրեցին :
Ակզբան ասիկայ ամենուն ալ խօսքն ար-
համարհեց, կարկուտի պէս նախատական
խօսքեր թափեց անոնց վրայ, ու ըստ որ
ինչ ալ ըլլայ ըլլայ՝ ինչուան վերջը ան խա-
չովալիտի պտըտէր . բայց կրակ մը որչափ
որ սաստիկ այրի, իր բոցն այնչափ աւելի
շուտ կը մաշեցընէ զինքը բորբոքող նիւթե-
րը . այսպէս սաստիկ կրքի մէջ եղած մար-
դիկներուն կատաղութիւնն ալ կը մարի ի-
րենց յուղմանն արտաքոյ կարգի բռնու-
թենէն : Ոսպերդ երբոր հանդարտեցաւ,
չղգաց վրան այսպիսի դժուարին գործ մը
առաջ տանելու կամքը . ըմբոնեց որ քանի
որ ան խաչն իր զգեստին վրայ մնայ, ի-
րեն համար հանգիստ չկայ, ոչ անէն գուրս
և ոչ իր տանը մէջ, և որոշեց որ նոյն իսկ
ան իրիկունը վերցընէ զան իր վրայէն :

Երկրորդ շարթուն երկուշարթի օրը՝ ա-
ռաւօտանց կանուխ տանտիրոջը գնաց՝
իր տանը շարաթական վարձքը վճարելու
համար :

— « Հը հը, ըստ Պ. Դէյլը, ես գի-
տէի որ երկար ատեն չերթար կը զզնաս
յանձն առած դաշնքիդ վրայ : Ասիկայ
աղէկ խրատ մընէ նախանձոտ ու անհամ-
բեր մարդկանց համար, որ միակերպ Աս-
տուծոյ ու իրենց կենացը վրայ կը արարն-
ջան : Երբոր առիթը կու գայ, յիշէ Պ.
Հոր, որ Ալբարիչն ամենուն իրենց կարո-

զութեանն համեմատ վիշտեր տուած է :
Մի ըսեր թէ ուրիշներէն աւելի քիչ երջա-
նիկ ես . որովհետեւ չես գիտեր ուրիշնե-
րուն քաշածը : Ամէն խաչ ծանր է . բայց
ամէն խաչ թեթև է անոր՝ որ գիտէ կրել
զան համբերութեամբ , կտրըճութեամբ ու
յօժար սրտով » :



Հ ես ուս դժոջի ամենամշ մայստեր
անգը չից միւսու և լինէ պատ և թ զան և Ա
մայզը զանք ու և ամայինք , ու թ քա
րտու ։ Ե ուստի առ մեկ ուղարկու մ բա
րձր խոճք ու պատ ։ Ե անգը զան և Անու
առ զանանք ու պատ ։ Պատահ առ անու

ի բարու ու պատ

ՔԹԱԽՈՑԻ ՊՏՂՈՒՑԸ

ՔԹԱԽՈՏԻ ՊՏՂՈՒՑՅԸ

—♦♦♦♦—

Գաղղիոյ մեծ Յեղափոխութեան միջոցը՝ գաղղիացի ազնուականներուն մեծ մասը Գոավէնց քաղաքը կը փախչէին . անանկ որ կրնար ըսուիլ թէ Վերսայլի արքունիքը Հոենոսի ափանց վրայ փոխադրուեր էր : Թէպէտ ամէն օր նոր նոր աղետալի ու ծանր դիպուածներ կը հանդիպէին Գաղղիա , աքսորեալք հոգ չէին ընէր աս բանիս վրայ ու չէին ուզէր իրենց սրտին խաղաղութիւնն աւրել : Անանկ ուրախ կ'անցընէին օրերնին , և անանկ անվրդով զուարճութեանց ու հաճոյից ետևէ կ'ըլլային , որ կարծես թէ Գոավէնց ամառնային զբօսանքի քաղաք մըն էր և գաղղիացի ազնուականներն ալ նոյն տարի հոն ուզեր էին ախորժելի ու զուարթընկերութիւն մը անցընել : Ասոնցմէ շատին հարստութիւնն իրենց քսակներուն վրայ էր , որ կենդանութեան վերջին շունչ կու տային , որավիճետե խոռվարաք ասոնց բոլոր ինչքն ու ստացուածքները

յափշտակեր էին . հանդերձ այսու՝ տըրտ մութեան ստուերն անգամ դէմքերնուն վրայ չէր տեսնուէր , ընդհակառակն՝ ուրախութեան տուեր էին սրտերնին : Կոչունքներն ու ընտանեկան այցելութիւններն անսպակաս էին . դժբաղդաբար խաղն ալ մէջը մտաւ , ու զուարճութեան անմեղութիւնը վերցուց : Հասարակաց տեղ մը որոշեցին . ու հոն կը վազէր արսորելոց բազմութիւնը՝ բազդերնին փորձելու , ու մինչև ունեցած վերջի սկուտնին խաղ կը խաղային : Գերմանացի ազնուականներն ալ անոնց օրինակէն շարժած՝ ուղեցին անոնց ընկերութեանը մէջ մտնալ ու ստակնին շատցընելու ջանալ . ասանկով բոլոր քաղքին մէջ տարածուեցաւ այս վեասակար ախտը :

Բայց քանի մը գազպիացի ազնուականներ ալ կային , որ ուրիշներուն չար օրինակին չհետևելով հեռու կը կենային ասխաղերէն . ասոնց մէջ մասնաւորապէս մէկը կար , որ արժանի է իր անուամըը յիշատակուելու : Տը Ռոքէնգուր ասպետն , այս էր իր անունը , Ալսակիոյ մէջծնած էր , ուր հաստատուած էր շատոնց իր ազգատոհմը . երբոր բռնադատուեցաւ հեռանալու Գազպիայէն , ան թեթև գումար ստակն որ կրցաւ հետը Գերմանիա փախցընել հաւատարիմ սեղանաւորի մը ձեռքը յանձնեց . և անկէց եկած շահովն ու դաստութենէ վաստըկած ստրկովը կը հո-

գար իր ապրուստը և ամենեին պարտա-
տէր չէր թողուր :

Ակզբան իր այս չափաւոր ու խնայողա-
կան կերպը տեսնալով ուրիշները , ոմանք
ագահ անունը կու տային իրեն , ոմանք
ալ ստակը շահեցընելու խելքը տուեր է
կ'ըսէին . բայց երբոր տեսան որ ասպետն
իր քսակին թոյլ տուածին չափ՝ ձեռքէն ե-
կած օդնութիւնները կ'ընէր փախչող աղ-
նուականաց մէջէն ամենէն աւելի կարօտ-
ներուն , համարմունք առին վրան , ու
թէպէտ չէին նմանիր իրեն , բայց գոնէ
կը գովէին անոր բարեգործութիւնը , ու
կը զարմանային վրան :

Եւ իրաւցընէ արժանի էր առ Ռոքէն-
գուր աս զարմացման . թէպէտ խոռովա-
րաբք կողոպտեր էին իր հարստութիւն-
ներն ու զինքը ստիպեր էին փախչելու ,
սակայն իր սիրտն ու բնաւորութիւնը միշտ
նոյն մնացած էր , միշտ արդարակորով
կերպով դատաստան կ'ընէր մարդկանց
կամ եղած դէպէրուն վրայ , միշտ նոյն-
պէս բարւոյն ցանկացող և հետեւող էր ,
միշտ ուրիշի վշտացն ու քաշած նեղու-
թեանցը վրայ նոյն գորովագութ կարե-
կցութիւնը կը ցուցընէր : Իր անձին եղած
վնասները՝ բոլոր աշխարհիս վնաս չէր սե-
պէր , անոր համար ալ չարախօսութեան
չէր սորվեցուցած իր բերանը :

Խնայողութեան համար քաղքին ա-
րուարձաններուն մէջ կը բնակէր որ Ռո-

քէնգուր՝ չափաւոր բնակութիւն մը վար-
ձելով։ Անմիջապէս իրմէն մէկ յարկ մը վեր
կը նստէր գերմանացի երիտասարդ մը՝
Լուղովիկոս Պարքը անուամբ։ Ասիկայ
Նայվիտ քաղքէն էր, ուր պզտի խանութ
մը բացած՝ վաճառականութիւն կ'ընէր և
անոր վաստակովն իր մայրն ու քոյրը կը
պահէր։ բայց բոլոր իր խանութին ա-
պրանքը կրակի մը զոհ եղեր էին վերջի ա-
տենները, ու ինքն ալ ելեր Գոսլէնց եկեր
էր՝ յուսալով որ մէկէն մէկալէն ունեցած
առնելիքները ձեռք կը ձգէ ու քիչ մը կը
լաւցընէ իր վիճակը։ Սակայն իր ջանքն
ու յոյսը պարապ ելեր էին. որովհետե-
քաղքին խանութպաններուն մէջ ամենե-
ւին ծանօթ չունենալով, առանց ստրկի
դատաստան չկարենալով բանալ, ու ձա-
խորդութենէն չարաշար վհատած ըլլա-
լով, ոչ ճարտարութեամբ՝ ոչ վախցընելով
կրցեր էր պարտատէրներուն ձեռքէն իր
առնելիքները փրցընել։ Ասոնցմէ ոմանք
կ'ըսէին թէ հիմա չեն կրնար վճարել, իսկ
ուրիշներն ալ բոլորովին կը ժխտէին
պարտքերնին. վերջապէս անանկ վիճակի
մը մէջ ինկեր էր խեղճ երիտասարդը, որ
յոյսը բոլորովին կտրած էր, քովը ստակ
մը չէր մնացած, ու մաղձոտութիւնն ա-
նանկ պատեր էր սրտին վրայ, որ ձեռքե-
րը կապուած անգործ կեցեր էր։

Ասպետն ընդհանուր մը գիտէր Պարքը-
րի ձախորդութիւնը, և ամէն անդամուն

որ սանդուխին վրայ կը հանդիպէր անոր՝
կը հարցընէր իննամով թէ յոյս կամ ար-
դեօք յաջողութեան . բայց քանի մը օրէ՚ի
վեր չտեսնալով զինքը , չէր գիտէր անոր
ինչ խեղճութեան ու յուսահատական վի-
ճակի մէջ ինկած ըլլալը : Մէյ մ'ալ օր մը որ
դասախոսութենէ դառնալով տուն կը մըտ-
նար , տեսաւ որ Լուգովիկոս դրան դիմա-
ցը կեցեր էր նոյն թաղին թղթաբաշխին
հետ , որուն ձեռքը նամակ մը կար : Երի-
տասարդը թաց աչքերով կը նայէր նամա-
կին վրայ , բայց ձեռքը չէր երկընցընէր
առնելու . թղթաբաշխն ալ կարծես թէ ը-
նելիքը չէր գիտէր :

Գաղղիացին բարե տուաւ Լուգովիկոսի
ու կանկ տուաւ , և այնպիսի բարեսէր աչ-
քով մը կը նայէր անոր , որ յայտնի կ'իմա-
ցուէր թէ կ'ուզէր լսել իրմէն այլայլու-
թեան պատճառը : Բայց Լուգովիկոս չկըր-
ցաւ իմանալ . ան ատեն թղթաբաշխը գէպ
՚ի տը Ռոբէնգուրին դառնալով ըստ
Պարքըրի .

— « Աս աղնուականը բարեկամդ է ,
անտարակոյս սիրով դարման կը տանի նե-
զութեանդ :

— Ի՞նչ կայ որ , հարցուց մէկէն աս-
ալետը :

— Աս նամակը Նայվիտէն եկած է ու ի-
րենն է . բայց տասնըհինգ փող վճարելու
է ճամբու ծախքի համար . խեղճը չունի . . .
վրան այդչափ ոտակ :

— Խնչու ինչուան հիմա չէիր զուրցէր»,
ըստ գաղղիացին՝ ձեռքը դրականին մէջ
խոթելով։

Բայց Առւդովիկոս ձեռքը բոնեց չէր ու-
զէր թող տալ.

— « Չէ, մի տար, ըստ քեկեալ ձայ-
նով մը ես այսչափ ստակ ոչ վրաս ու-
նիմ, ոչ ուրիշ տեղ, որ կարենամ ետքը
վճարել քեզի։

— Չէս յիշեր որ քեզի պարաք ունիմ,
անոր հաշուին կը վճարեմ, պատասխա-
նեց տը Ռոքէնգուր բնական կերպով մը։
առ սա տասնըհինգ վողը։ Նամակը Կայ-
վիտէն եկած ըլլալով, կամ քրոջդէ կամ
մօրդ»։

Յաղթաբաշխն երբոր ստակն առաւ, նա-
մակը Առւդովիկոսի ձեռքը տուաւ ու ելու
գնաց։

Պարբը չհամարձակեցաւ չնորհակալ
ըլլալու բացաւ մէկէն նամակն ու մկասաւ
արագաբար աչքէ անցընել։ Որչափ որ
կարդալն առաջ կը տանէր, այնչափ դէմ-
քին գոյնը կը նետէր, սաստիկ այլայլու-
թիւն կը նկարուէր դէմքին վրայ, ու հա-
ռաչանքներ կը լսուէին բերնէն։

— « Ի՞նչ, ձախորդ լուր մը առիր, հար-
ցուց ասպետն, որ սանդուխէն վեր ելլե-
լու վրայ էր։

— Ա՛չ, առ դժբաղդութիւնը միայն կը
պակսէր, թոթովելով ըստ Պարբը՝ նա-
մակը ճակտին տանելով յուսահատաբար։

— Կ'աղաչեմ ինչ կայ, ինչ կարդացիր
առ նամակին մէջ, ըստ նորէն գաղղիա-
ցին՝ սանդուխէն վար իջնալով։

— Թէ որ գիտնայիր, պատասխանեց
գերմանացին՝ մէկ կողմանէ արցունք թա-
փելով. մեր պարտատէրները ծախել
տուեր են մօրս ու քրոջս ինչ որ մնացեր
էր նէ. խեղճերը հիմա ոչ բնակելու տուն
ունին, ոչ ուտելու հաց»։

Ասպետին գէմքն այլայլեցաւ տիսրու-
թէնէն։

— « Եւ ելեր են ինձմէ օդնութիւն ու-
զելու, շարունակեց լուգովիկոս, ինձմէ՝
որ և ոչ սա նամակին ստակը կրցայ վճա-
րել. իրենց օդնութեան հասնիմ. չեն գի-
տեր որ ես ալ իրենց պէս տագնապեալ
եմ և մէկէ մը յոյս չունիմ»։

Ասպետը ջանաց անոյշ ու քաջալերիչ
խօսքերով. քիչ մը հանդարտեցընել զՊար-
քըր, և գնաց մէկտեղ անոր խուցը՝ որ-
պէս զի ամէն քան տեղն՝ ի տեղը իմանայ։
Վշտալից մարդը գիւրաւ դուրս կը դեղու
իրեն նեղութիւններն, որովհետեւ անով
զիւրութիւն մը կը զգայ. Պարքըր ալ դուրս
թափեց իր վշտերն և պատմեց գաղղիա-
ցւոյն կրակին գիպուածն, որ քանի մը
վայրկենի մէջ այրեր էր բոլոր ինչ որ ու-
նէր խանութիւն մէջ, և հաղար երկուհա-
րիւր բալերի կորուստ ընել տուեր էր ի-
րեն, որուն տեղը ինչ որ բներ նէ՝ չէր
կրնար լեցընել։

Քանի որ Պարքը իր ձախորդութեանը
մանրամասն պարագաները կը պատմէր,
այնչափ աւելի յուսահատութիւնը կը տի-
րէր սրտին մէջ։ Իր մօրն ու քրոջը ողոր-
մելի ու սրտաճմլիկ վիճակը նկարագրելու
ատեն՝ ինքն ալ աւելի աղէկ կ'ըմբռնէր
զայն։ կը զայրանար կը նեղարտէր թէ
ինչպէս ձեռքէն չէր գար անոնց օդնելու։
կը տրտնջար Աստուծոյ գէմ, ստէպ տր-
խուր հառաջանքներ կ'արձըկէր սրտին խո-
րէն, ու կարծես թէ քաշած ցաւերովը գի-
նովցած էր։ Տը Առքէնգուր հասկըցաւ որ
փուժ բան էր անոր մխիթարական խօսքեր
ըսելը։ ուրիշ ճարչկար Լուդովիկոսի լքեալ
հոգին սփոփելու, բայց եթէ իրեն վշտաց
պատճառը վերցընելով, ոչ թէ յոյսեր
միայն տալով։ Պակայն ինքը ան աստիճա-
նի հարստութեան տէր չէր՝ որ կարենար
երիտասարդին կործանեալ աղքատոհմը
ոտք հանել, որովհետեւ արդէն իր աքսո-
րանաց ընկերներուն ըրած դրամական օգ-
նութիւններն իր եկամուտը քիչցուցած
էին։ իրեն ձեռքը չէր հասնէր այն վհա-
տութեան անդունդին յատակն՝ ուր ինկեր
էր Պարքը։ Անոր համար հարկ էր որ ու-
րիշ աւելի հարուսա ու առատածեռն մար-
դու մը գիմէր։ և որովհետեւ ինքը իր ան-
ձին համար բան պիտի չխնդրէր, սիրտ ը-
րաւ, աչք առաւ չէ լսելը, և Պարքըին
խոստանալէն վերջը որ ձեռքէն եկածը
կ'ընէ՝ գէպ ՚ի տը Առւլագ դերակոմսին
պալատն սկսաւ երթալ։

Աս դերակոմնն այնպիսի տան վերակեցու մը ունեցեր էր, որ վարպետութեամբ իրեն կալուածները ծախուած ձևացընելով ոչ ոք ձեռք դպուցեր էր անոնց, և ասանկով տը Ռուլագ կը վայլէր աքսորանաց մէջ բոլոր իր հօրենական հարստութիւնը : Բայց անանկ ալ առատաձեռնութիւններ կ'ընէր, որ ոչ ոք կը նախանձէր իրեն հարստութեանը վրայ . իր ձեռքը ամենուն բաց էր և ան աղբիւրներուն կը նմանէր, որ անխտրաբար ո և իցէ քովերնէն անցնողին համար կը վազցընեն իրենց յստակ ջուրը : Ոչ երբէք կամաւոր չէ մը կ'ելլէր իր բերնէն . բայց մեղք որ խաղի չար սովորութիւնը շատ անդամ՝ իր ձեռքերը կը կապէր : Խաղացող ու շոայլ ըլլալով, երբեմն քովը սկսուտ մըն ալ չէր մնար : Ուստի բանը ժամանակին մրայ հասնելն էր, քանի որ շոայլութիւնն ու խաղը թուզուններու խմբի մը պէս զեռ չէին ինկած այն ոսկեզօծ հունձքին վրայ, որ ամէն ամիս կու գար իրեն Գաղղիայէն :

Տը Ռոքէնգուր գիտէր աս բանս . անոր համար կրցածին չափ շուտով կը քալէր՝ յուսալով որ եթէ ուրիշ ողորմութիւն թախանձելու գացող մըն ալ կայ ճամբան՝ ինքը անկէ առաջ կը հասնի : Բայց պաշատն որ հասաւ, ծառաներն խմացուցին իրեն որ առտուընէ 'ի վեր տուն չէր եկած և թէ անտարակոյս խաղին տեղն էր : Թէսէտ ասպետն անանկ կը զգուէր խա-

զի տեղերէ՝ որ ոչ երբէք ոտք կոխած էր, բայց որովհետև գործողութիւնը ստիպողական էր, յանձն առաւ այս զոհն ալ ընելու. մանաւանդ որ կը մտածէր թէ կը հար ըլլալ որ տը Ոտլադի բազգը նոյն օրը յաջող գացած ըլլար, որ շատ անդամ կը հանդիպէր, և ան ատեն ապահով էր որ իր խնդիրը կը կատարուէր: Ելաւ դընաց հոն, և տեսաւ որ ազնուականաց խմբին մէջ գերակոմնը զլուխը տաքցած կը խաղար. դիմացը ֆրեսկիդ ըսուած ու կիներու շարժուն ու փայլուն բլրակներ շարուած էին, որ երբեմն կը բարձրանային՝ երբեմն ալ կը ցածնային:

Տը Ոտլագ երբոր ասպետը տեսաւ, շատ զարմացաւ, ու

— « Ի՞նչ անկարծելի տեսարան, աղաղակեց, տը Որքէնդուր հոս է. աս ի՞նչ հրաշք է որ մեր կատոնն այսպիսի տեղմը կու գայ:

— Զքեղ կը վնտուէի, սլատասխանեց ասպետը:

— Հիմա կու գամ, ըսաւ ար Ոտլագ. արդէն երկու իրեք հաղար ֆրետէրիդ միայն կորսնցընելիք կայ, ան ալ կորսնցընեմն նէքովդ եմ:

— Անոնցմէքիչ մը մէկդի գիր, զուրցեց ասպետն աւելի ցած ձայնով մը:

— Ի՞նչ, պէտք է որ քեզի. սիրելի բարեկամս, հրամմէ առ ինչ որ կ'ուզես . . .

— Կամաց կեր , զուրցեց անդիէն գեր-
մանացի գէր աղնուական մը , որ տը Ոռւ-
լագի ետեր կեցած էր . պէտք է որ վաս-
տակնիս առաջ տանինք :

— Վայ գլխուս , մոռցեր էի որ Արեմ
պէրկ պարոնն ընկերսէ , ըստ գերակոմսը
ծիծագելով . բայց ինչ որ կը վերցընեմ նէ
մէջէն՝ հաշիւը կը բռնեմ ու վերջէն քո
մասդ կու տամ :

— Չէ , չէ , ըստ գերմանացին . խա-
ղէն ամենեին պէտք չէ ստակ հանել , չէ
նէ բաները ճախորդ կ'երթան : Թողքիչ
մը սպառէ ասպետը :

Տը Ոռքէնգուր գլխով հաւանութեան
նշան տուաւ , ու խաղը առաջ գնաց :
Բայց կարծես թէ ասպետին գալուստը
բաղդին անիւները փոխեց . տը Ոռվագ ,
որ առաջ կը վաստըկէր , սկսաւ ետեէ եւ-
տեւ կորսնցընել , անանկ որ քառորդ մը
չտեեց՝ բոլոր առջեւի ֆրէտէրիդները իրեն
հակառակորդ սեղանավաճառին դիմացն
անցան :

Երբոր ասանկ թեթևաւ ոսկիներէն գե-
րակոմսը , ոտքի վրայ ելաւ առանց ամե-
նեին այլայլութիւն մը ցուցընելու , քանի
մը խօսքով թողութիւն ուզեց ասպետէն ,
հրամմեց որ կառքը մօտեցընեն , ու ելաւ
գնաց :

Տը Ոռքէնգուր տրտում տխուր մնաց
նոյն տեղը , անսնալով որ յոյսը պարապ
ելաւ , ու աշուլները տնկեր կը նայէր այն

կանաչ գորգին վրայ , որ կլլեր էր Կուղու վիկոսի ակնկալութիւնը :

Բայց Արեմալէրկ պարոնը դերակոմսին պէս խաղէն ետ չէր քաշուած , հապա յա մառութեամբ կը խաղար՝ նորէն բաղդի յաջողութիւն մը տեսնելու համար . ինչ պէս որ հանդիպեցաւ ալ : Կամաց կամաց ոսկւոյ բլրակները նորէն սկսան ձեանալ իր առջեր , և որչափ որ կը շատնային՝ այնչափ աւելի գերմանացւոյն երեսը կը զուարթանար ու առջի լուսութիւնը թողած կատակներ կընէր :

— « Ես առաջուց ջրսի որ խաղէն ստակ վերցընելը ձախորդութիւն կը բերէ , ըստ առ Ռոքէնգուրի , որ լուռ կեցեր էր . նայէ որ դերակոմսը պարզ միտքը դնելուն համար թէ վերցընէ , առջի յաջողութիւնը կորանցուց :

— Ըսել կ'ուղես որ փուճ տեղը չաղա չեմ քեզի որ իրեն մտքի դրածը՝ դուն հիմա արդեամբք կատարես , ըստ ասպետը :

— Ես խաղի ստրկէն ուրիշին բան տամ , աղաղակեց Արեմալէրկ :

— Բարերարութեան մը համար է խըն դրածս . քու հայրենակիցներէդ մէկը նեղութենէ խալըսելու համար :

— Կ'ուղէ եղբայրս ըլլայ , կ'ուղէ հայրս , վրայ բերաւ գերմանացին , ես մէկ ֆրէտէրիդ մը չեմ վերցըներ : Խաղի ստակն ուրիշ բանի չիրնար գործածուիլ , միայն խաղի սեփական է : Կայէ նայէ ինչպէս

կը բանի բաղդս . ամէն մէկ խաղը որչափ
ոսկի կը բերէ ինծի » :

Իրաւցընէ նոյն միջոցին ոսկիի դէզ մը
անապատի աւաղին պէս սեղանավաճա-
ռին կողմէն Արեմպէրկի կողմն անցաւ :
Ասպետը չէր կրնար ինքզինքը բռնել նեղ
սրտութենէն . մտքովը կը բաղդատէր գեր-
մանացւոյն բաղդը դերակոմսին ձախոր-
դութեանը հետ , և կը զայրանար ներ-
քուստ այս դիպուածին վրայ :

Արեմպէրկ պարոնն իմանալով այս
բանս ,

— « Կարծեմ կը նախանձիս բարեբաղ-
դութեանս վրայ , ըստ ծաղր ընելու կեր-
պով մը :

— Այսպիսի բանի վրայ ամենեին չեմ
նախանձիր , պատասխանեց աը Ռոքէն-
գուր . բայց միայն կը մտածեմ որ այսչափ
ոսկիին մէկ պղտի մասը միայն որչափ թը-
շուառներ կրնայ միսիթարել :

— Իրաւ ինչպէս չէի յիշէր ինչուան հի-
մա որ դուն մեր ջերմեռանդ ու բարեգործ
ասպետն ես : Երբոր ուրիշին բարիք ընել
կուղես նէ , ինչո՞ւ համար դու ալ բաղդդ
չես փորձեր խաղով . եկուր խաղա ու վաս-
տրկածդ բաշխէ կարօտելոց :

— Ես միշտ ատեր եմ ստրկով խաղը , ո-
րովիետեւ կը ճանչնամինասակարութիւնը :

— Ֆէկ անդամով ինչ կ'ըլլայ . թող որ
առջի անդամ խաղացողին բաղդը միշտ
աղէկ կ'երթայ :

— Ես չեմ վատահանար այսպիսի դիւնուածներու :

— Փորձե՞ր ես որ :

— Չէ , ամենեին :

— Ինչո՞ւ ան ատեն առաջուց կը խօսիս :

— Ե՛թէ որ կորսնցընեմ նէ :

— Ե՛թէ որ վաստըկիս նէ » :

Ասպետը չպատասխանեց . բայց պարունին խօսքերը սրտին վրայ տպաւորութիւն ըրին , և անկէց աւելի՝ ֆրէտէրիգներուն հետղիետէ անոր դիմաց աճիլը : Մտածեց որ պարզ ամենահարկաւոր բարեգործութեան մը համար պիտի ընէր աս բանս . միանգամայն թէ աղէկի յաջողութիւն մը որ ունենալու ըլլար , մէկ թալէրուլ քանի մը վայրկենի մէջ լուգովիկոսի համար հարկաւոր եղած ստակը կրնար ձեռք ձըդել . և աս այնպիսի ստակ մըն է , կըսէր մտքէն , որ եթէ խաղացողներուն քումնալու ըլլայ , ուրիշ բանի պիտի չծառայէ՝ բայց եթէ դարձեալ խաղ խաղալու : Ճամանակ չկար կորսնցընելու . առ Ոսքէն գուր ձեռքը դրպանը խոթեց . բայց երբոր շօշափեց ու զգաց քսակին թեթեութիւնը , միտքը փոխեց : Ան ատեն միտքն եկաւ որ վերջի ըրած բարեգործութիւններն այն վիճակին հասուցեր էին զինքը , որ ո և իցէ պզտի գումար մըն ալ վերցընելու ըլլար իր եկամուտէն , պէտք էր որ պարագ ընելու սկըսէր . որովհետև ինչպէս որ արդարութիւն է՝ նախ ինքն իր

անձը սիրափի մտածեր, ապա թէ ոչ այն մարդիկներուն կը նմանէր, որ անդադար ստակ պարտք կ'առնեն՝ ուրիշին շռայլելու համար և ամենենին չեն մտածեր որ սուտ յուսով կը խարեն իրենց փոխատուները :

Տը Ռոքէնգուր քանի մը վայրկենի չափ ձեռքովը մէկիկ մէկիկ համրեց քսակին մէջի եղած ստակը, մաքովը նորէն բոլոր իր ամսական ծախքերը հաշուեց, և տեսնելով որ անկարելի էր պարոնին խորհուրդ տուածը փորձել, հառաչանք մը արձըկեց :

Արեմալէրկ պարոնն, որ կը դիտէր զինքը, գլուխը շարժեց, ու

— « Ի՞նչ կ'ընես, ասպետ, հարցուց հեղնութեամբ, ի՞նչ կը փնտուես գրաւնիդ մէջ » :

Ասպետին երեսը կարմրեցաւ ամօթէն, ու առանց խօսք մը զուրցելու՝ ոսկրէ շինուած քթախոտի տուփի մը հանեց, որուն վրայ իր մօրը դէմքը քաշուած էր կիտուածանկարով :

— « Խաղի ստակ չհանեցիր ուրեմն, կրկնեց պարոնը. ես միափս դրեր էի որ համոզեցի զքեզ. ի՞նչ մեծ վեաս կ'ըլլայ քեզի թէ որ քանի մը ֆրէտէրիդ կորսընցընես » :

Տը Ռոքէնգուր կրնար յարմար պատասխանը տալ, բայց ինքն ընդհակառակն ուսերը միայն վեր թօթվեց, ու քթախոտի տուփը բացաւ. պարոնին աներես կերպը խեղճին ջղերուն դպեր էր :

— « Ինչ եւ իցէ , ըստւ պարոնը , որովհետեւ բաղդիդ վրայ չես վստահիր , սիրելի ասպետս , ալ չխօսինք աս բանիս վրայ ու ինձի քթախոտի պաղտւնց մը տուր » :

Աս ըսելով ձեռքն երկնցուց դէպ՚ի քթախոտի տուփին . ասպետն ալ սկսաւ տուփն անոր մօտեցընել , բայց յանկարծակի միտքը մտածութիւն մը ծնանելով ետ քաշեց զան ու գոցեց :

— « Կ'չտա՞ս սա պտղունցը , ըստւ դերմանացին զարմացմամք եւ դեռ ձեռքը նոյն դրբին մէջ բռնելով :

— Թողութիւն կ'ընես , պարոն , պատասխանեց առ Ռոքէնգուր ծանրութեամք . ամէն մարդ մէյմէկ սկզբունք ունի . քու սկզբունքդ է՝ որ խաղալու միջոց մէկու մը բան չես տար , ես ալ երբոր նայելու դրազած եմ՝ մարդու բան չեմ տար :

— Կատակ կ'ընես :

— Զէ , չէ :

— Ի՞նչ , չես ուզեր քթախոտի պտղունց մը տալ ինձի :

— Հրամերես , չեմ տար :

— Կ'ուզես ըսել թէ ստրկով պէտք է գնել :

— Թէ որ կրնաս նէ » :

Արեմպէրկ պարոնն սկսաւ խնտալ .

— « Զարմանալի դիպուած , աղաղակեց , ամենեին չէի կրնար կարծել որ մեր ասպետը ուզենայ քթախոտով ստակ վաս-

տըկիւ : Կայինք ո՞րշափ ստակ կ'ուզես , սիւ
բելի ասպետ :

— Մէկ ֆրէտէրիդ մը :

— Մէկ ֆրէտէրիդ . վաշխառու դար-
ձեր ես :

— Շահս հիմա անանկ կը բերէ :

— Ի՞նչ , քթախոտի մէկ պտղունցի հա-
մար այնչափ ստակ :

— Դունիւթին ի՞նչ կը նայիս : Զես կար-
դացած քաղաքական տնտեսութեան գըր-
քերու մէջ որ բանի մը գինը՝ պարզ ծա-
խուած նիւթին յարգէն չկախուիր , հապա-
սլարագաներէն ալ : Դիպուած եղած չէ՝ որ
սլաշարուած քաղաքներու մէջ ոսկիներ
տուեր են մկներու համար . Աահարայի ա-
նապատին մէջ մոլորեալ ճանապարհորդ-
ներն ալ մարգարիտ մը չէին տար արդեօք՝
ով որ իրենց գաւաթ մը ջուր դժնար :

— Կարծես որ ես ալ նոյն պիճակին
մէջն եմ :

— Քիչ շատ . որովհետեւ քիչ մը առաջ
տեսայ որ քթախոտի տուփող կը փնտոէիր
ու չգտար , և գիտեմ ալ որ անոր համար
խաղը չես կրնար թողուլ . ուստի քիչ մը
ատենուան համար քիթդ իմ ձեռքս է , և
ես ալ այսպիսի առիթ մը չփախցընելու
համար՝ մէկ ֆրէտէրիդ մը կ'ուզեմ սլըտ-
զունցի մը համար :

— Շատ խնտալու բան . զուարճութիւն
չէ սա , կու տամ քեզի ֆրէտէրիդ մը ո ,
ըստ . Արեմալերկ ծիծաղելով :

Ասալեաը մէկէն քթախոտի տուփն երկնցուց :

— « Ես մէկ պտղունցի համար դաշնք դրի հետդ , շարունակեց գերմանացին՝ մատուքները տուփին մէջ խոթելով . բայց որովհետեւ այսօրուան ըրած վաստակս թող կու առյ որ խելքս փչած ծախքն ընեմ , անոր համար երկու պտղունց կ'առնեմ , ու ահաւասիկ քեզի երկու ոսկի : »

— Խաղին մէջ դիր զանոնք , բսաւ ասլեաը , քեզի հետ ընկերութիւն կ'ընեմ :

— Ի՞նչ , երկուքը մէկէն կը դնես :

— Երկուքը մէկէն » :

Խաղն սկսաւ , ու ասպեաը վաստրկեցաւ : Ան ատեն ստրկին չորս մասին երեքը վերցուց , ու մէկ ֆրէտէրիդ մը դրաւ . երբոր զանիկայ կորսնցուց , երկուք մըն ալ դրաւ , որոնցմով կորսնցուցածին կրկինը շահեցաւ : Այսպէս երբեմն կը կորսնցընէր , բայց աւելի շատ անգամ կը վաստընէր . ամէն մէկ խաղին սիրու դող կ'ելլար , ու տեսնողը կրնար կարծել թէ արծաթասիրին մէկն էր : Վ երջապէս երբոր աչքը կտրեց՝ դիմացն ունեցած ֆրէտէրիդները համրեց , ու տեսնելով որ հազար երկուհարիւր թալէր հասեր է՝ ծրաբեց ու սաք ելաւ : Անցաւ կրակի պէս խաղի բաղմաթիւ սենեակներէն , որոնց մէջ բարկութեան ձայներ , հայհոյանքներ ու անէծքներ կը լսուէին , և շատ քիչ ուրախութեան աղաղակներ . շուտով դուրս ելաւ ,

ու քիչ ատենէն իր բնակած թաղն հասաւ :

Գիշերային մթութիւնը չորս դին պատերէր . ասպետն ալ գիտնալով թէ մարդ զինքը չտեսնար՝ վազելով կ'երթար ցեխերուն ու արուարձանին փողոցաց ուղիսերուն (Տճ . Սկլ) մէջէն : Աիրած սաստիկ վեր կը նետէր մտածելով որ Լուդովիկոսը երջանիկ պիտի ընէ , և ուրախութենէն զրեթէ շունչը կը կտրէր :

Աշխուժութեամբ սանդուխէն վեր ելաւ ու Պարքըրի դուռը վաղեց . բայց գոց էր : Իր խուցն իջաւ , յուսալով որ թերեւս երիտասարդը իրարմէ բաժնուելէն վերջն իր դարձին սպասած ըլլայ . բայց պարապ գտաւ : Միաքը դրաւ որ երթայ տանտիրոջն հարցընէ թէ ուր է արդեօք Լուդովիկոս , բայց յանկարծ աչքին նամակ մը հանդիպեցաւ , որ իր դրասեղանին վրայ զրուած էր : Չեռքը առաւ , վրայի հասցէին գիրը նայեցաւ , որ անծանօթ էր իրեն , ետքը բացաւ :

Այս նամակը գրողը Պարքըրն էր , և այսպէս կը գրէր մէջը .

« Գու ինձի ըսիր որ յուսով սպասեմ . բայց ես ալ կարողութիւն չունիմ . նոյն խոկ Աստուած ալ զիս երեսէ ձգեց : Ես չեմ կրնար օդնութիւն մը ընել քրոջն և ոչ մօրս . և ոչ խոկ այն կտրըճութիւնն ունիմ որ կարենամ անոնց նեղութիւնները տեսնալ : Մնաս բարեաւ ուրեմն , դու որ

վրաս կարեկից եղար . գու՝ որ ինծի օդնած
կըլլայիր՝ թէ որ բարի կամքը հարստու-
թիւն բերէր նէ . բայց Նախախամութիւ-
նը մարդկանց կը նմանի , երջանիկները
միայն կը պաշտպանէ :

ԱՐԴԻՌՎԻԿՈՍ ՊԱՐՔԸՐ »:

Զարհուրեցաւ առպետն , ու բոլոր ու-
կըրները դող ելան . իմացաւ որ յուսահա-
տութեննէն աղէտալի որոշմունք մը ըրած
պիտի ըլլայ երիտասարդը , և ո՞ գիտէ ալ
թէ ինչուան ան ատեն գործադրած չէր
զան : Վազեց գնաց տանտիրով քով , որ
վարի յարկը կը բնակէր , և հարցուց որ
արդեօք տեսեր էր զՊարքըր : Երբոր ա-
նիկայ ապահովցուց զասպետն որ դուրս
չէր ելած երիտասարդը , առ Շոքէնդուր
շտապաւ նորէն վեր վազեց Լուգովիկոսի
բնակարանը : Թէպէտ ներսի կողմէն գո-
ցուած էր դուռը , բայց ուժով հրելով զայն՝
բացաւ . հազիւ թէ ներս պիտի մտնար ,
մազերը վեր տնկուեցան սարսափէն ու
սեմոց վրայ կանկ առաւ . երիտասարդ
գերմանացին դետին փռուեր էր , դլուխը
մէկ ձեռքին կրթընցուցած , ու գիմացը
ածխոյ կոյտ մը կը վառէր :

Երկար ատեն անշարժ չկեցաւ առպե-
տը . ներս ցատքեց , թևերուն մէջ առաւ
զՊարքըր , ու խուցէն դուրս վազեց .

տանտէրն ալ վրայ հասաւ : Բարեբաղդաց
բարդեռ շունչը բոլորովին արդիլուած չէր .
ուստի բրած խնամքնին պարապը չգնաց ,
և երիտասարդն ինքինքը գտաւ : Կամաց
կամաց խելքը սկսաւ վրան գալ , ու դգայ-
ութիւններն ալ բացուիլ . քովի եղողնե-
րուն վրայ անտարբեր ու պաղ աչքով
կը նայէր , որ իր հոգւոյն թմրութեան վի-
ճակէն առաջ կու գար . բայց երբոր աս-
պետը տեսաւ , բոլոր իր ձախորդութիւն-
ները մտքին մէջ արթնցան . յանկարծակի
ելաւ նստեցաւ , հեծութեան ձայնով մը իր
տաղնապն յայտնեց , ու ձեռք ձեռքի բե-
րելով :

— « Ա՞չ , թոթովելով ըսաւ ասպետին ,
ինչո՞ւ համար չթողուցիր որ մեռնիմ :

— Յուցընելու համար քեզի որ Աս-
տուած գքեղ երեսէ չէ թողած » , պատաս-
խանեց տը Ռոքէնգուր , որ մէկ թեովն
անոր զլուխը հաստատ բռնէր էր , ու մէջ
կալ ձեռքովը Փրէտէրիդներուն ծրարը կը
ցուցընէր :

Լուդովիկոս մէկէն սաստիկ մը ցնցուե-
ցաւ իբրև ելեքտրական աղդեցութեամբ
մը .

— « Ի՞նչ , ասոնք բոլոր ուկի՞ են , աղա-
ղակեց , ու աչուըներուն վրայ կենդանու-
թիւն ծաղեց :

— Աս ծրարին մէջ հաղար երկուհա-
րիւր թալէր կայ , որչափ որ դուն կոր-
սընցուցեր էիր . առ ասիկայ ու շուտով



մօրդ տար , և միշտ միտքդ ըեր որ Նախախնամութիւնը երջանիկները միայն չըպաշտպաներ :

Ո՞վ կրնայ ասորագրել Պարքըրի ուրախութիւնը , որ կրկին մահուրնէ ՚ի կեանս դարձաւ . արտաքոյ կարգի ուրախութիւն մը ունեցողները միայն կրնան մասամբ մակաբերել զայն : Այսչափ միայն ըսենք , որ երջանկութիւնը դինքը նոր մարդ դարձուց , առողջութիւնը տեղն եկաւ , ու երկրորդ օրը մէկէն ելաւ Նայիմու դարձաւ , մխիթարեց իր մայրն ու քոյրը , բացա նորէն խանութ մը , սկսաւ իր պղտի վաճառականութիւնն , ու չափաւոր ապրուստ գտնալով հանգարտ սրտով կ'ապրէր :

Իսկ տը Ռոքէնդուրի գալով , քանի մը տարի վերջը դարձաւ Գաղղիա . և թէսպէտ իր առջի ստացուածոց մէկ պղտի մասը միայն կրցաւ ձեռք ձգել , բայց գոհ եղաւ անով , և իրմէն աւելի աղքատներուն ձեռքէն եկած բարիքը կ'ընէր . որովհետեւ , ինչպէս որ ինքն ալ կ'ըսէր , բարի կամքը կը հարստացընէ զմարդ , և պարզ քթախութի պտղունց մըն ալ մէկը ունենալու րլայ , կրնայ անով աղղատոհմի մը երջանկութիւն շնորհել :



